

193

8681

9(∞)(075)
8-16



Մ. Գ. ԽԱԼԵԱՆ

ՀԱՄԱԼՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ Ա.Զ.Գ.Ա.Ց.

Ճին Յոհնաստան, ՀումէաՅիք, Միջին ԴԱՐ

ՎԱՒԵՐԱՑԵԱԼ

ՅՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՉՐԴՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

معارف نظارت جليله سنك رخصتبه طبع او لنشدر



9(0)(075)
8 - 16
950:

Կ. ՊՈԼԻՍ
ԳՐՈՒԹԻՒՆ Ն. Հ. ԱՐԱՄԵԱՆ

1898

2012

ՀՅԵՍԱԿԻ

9(շ)(075)

Ծ-16
ՄՐ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Նպատակն յառաջաբան մը գրել չէ, այլ յայտնել երկու խօսքով, թէ ի՞նչ է կամ ի՞նչպէս կ'ըմբռնեմ պատմորեան դերը դաստիարակութեան խնդրոյն մէջ:

Պատմութիւնը պարտի ըլլալ ուսուցչին ձեռիք միջոց մը աշակերտաց բարոյական զիտակուրիւնը զարգացնելու եւ զօրացնելու համար . Պատմութենին բաղուած բարի անձանց օրինակը պէտք է որ սպառորիչ ազդեցուրիւն բողոք աշակերտաց արժին վրայ եւ չարերուն կեանիք, ընդհակառակն, ծառայէ աւելի շեշտելու անոնց ատելութիւնը՝ ապականեալ բարուց դէմ:

Դարձեալ՝ պատմութիւնը նկատել մարզամբ մը աշակերտաց դատելու կարողութիւնը կրթելու, դեպքերու վրայ խորհրածել տա, ահա գեղեցիկ առիթելու աշակերտաց իմացական զարգացման համար:

Եւ յետոյ՝ դասերուն ընթացին մէջ, աշակերտին ուսուցանել իր պարտականութիւնները:

Սոյն երրեակ նպատակը ի մէտի ունենալով պատրաստեմ ներկայ դասազիրս: Այս անգամ ի դոյս կ'ընծայեմ Յունաց, Հռովմէացոց եւ Միջին Դարու պատմութիւնները միայն, փորով Արդի եւ Ժամանակից մասերն եւս (մէկ հատորի մէջ) տպագրել տաղու մտարաւրեամբ: Այս զործու պատրաստելու համար մէկ հեղինակի դիմած չեմ, զանազան հեղինակների տաղած եմ ծանօթութիւններ որոնք կարեւոր եին զործու աւելի օգտակար ընծայելու:

Եթէ ներկայ գործու կարենայ մերազնեայ մանուկներուն իմացական եւ բարոյական զարգացման սատարող մ'ըլլալ, աշխատասիրողն իր նպատակին հասած պիտի համարի:

Մ. Գ. ՇԱԼԱՆ

(8822-56)

գ 22009-60



Պատ. Պաշտօնակցաց

Ուժադրութիւնը կը խնդրեմ հետեւեալ մի բանի քելադրութեանց վրայ դսսագրիս զործածութեան մասին :

Ա. Իւրաքանչիւր դասէ վերջ՝ ամփոփել տալ աւակերտաց՝ իրենց դասը. այս ամփոփման մէջ պէտք է դասին միայն ռատ պիտանի մասերն առնել զանց ընելով երկրորդական պարագաներ (*) :

Բ. Մշակել այն բառեր որոնց՝ աւակերտներ առաջին անգամ կը հանդիպիին : Դիտուած է որ աւակերտք յանախ ռատ անորու գաղափար ունին բառերու իմաստի մասին, վասն զի բառերը լոկ խուսափողական սպառորդիւն բոլոս են անոնց մտքին վրայ. հորկ է բառերը սահմանել տալ, անոնց իմաստից բազ բափանցելու համար :

Գ. Պատմական ընթերցումներ ընել աւակերտաց, ուսանողի յանուկ գաղափար չեն կրնար ունենալ, երե զորօրին ակ Աննիքայի արշաւանց առքիւ Շատանան մրայն ըսելով «Կարենքոնացի զօրապետը՝ դժուարութեամբ՝ անցաւ Աղպեաններէն» . պէտք է կարգալ գրական գեղեցիկ գրութիւն մը որ բացատրէ այդ անցին դժուարութիւնները նկարագրելով սառեցաւցիչ յաւրը, ձիւնը, մոնջող փորորիկները եւայն (**) :


Դ. Պատրասէլ տալ աւակերտներուն՝ գրութիւն մը ազգի մը պատմութեան այն շրջանին վրայ զոր նոր աւարտած են . բո՞լ աշեկերտք պարզ լեզուով իրենց սպառորդիւնը գրեն այդ շրջանին վրայ. այս վարժութեանց կրնան օգնել յամբագրութեան միւրերը և համացոյց պատկերները զորս դրա ծ եմ իւրաքանչիւր ազգի պատմութեան վերջը :

Ե. Աշխարհացոյց հարեստ նկատել իրեւ անբաժան օժանդակ պատմութեան . աշխատերտք բազ կ'ըմբռնեն Ալեքսանդրի արշաւանքը, երբ անոր կը հետեւին բայլ առ բայլ աշխարհացոյց հարեստին վրայ :

(*) Բայց դասերուն համար հարցարաններ դրած եմ աւակերտին ամփոփելու զործը դիւրացնելու համար :

(**) Պատմ ընթերցումներ անուան տակ պատրաստ եմ զեղեցիկ կուրեներ պարունակող երկ մը զոր պիտի հրատարակեմ, երբ միջոցներ ներեն:





ՅՈՒՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մ Ա Ս Ն Բ.

Դ Ա Ս Ա.

1.— Յունաստան Երոպիոյ ամենէն վորը Երկիրն
էր, հազիւ կը հաւասարի Բորթուկալի մեծութեան,
տարածաթիւնն է 57000 քառակուսի քիլոմետր, բաժ-
նուած էր Երեք մասանց, հիւսիսային, կեդրանական
և հարաւային:

2.— Հիւսիսային Յունաստան կը պարունակէր Եր-
կու գլխաւոր Երկիրներ, Բեսալիա և Եպիրոս, ասանց
հիւսիսային կողմն էր Մակեդոնիա, Կեդրանական Յու-
նաստան ունէր (11) Երկիրներ որոնց գլխաւորներն էին
Ետոլիա, Փոկիա, Բէալիա, Ատոմիկէ, Լոկրիա, Դորիս:

3.— Հարաւային Յունաստան այսինքն Պելագոնէս
կը պարունակէր եօթն գլխաւոր Երկիրներ, Արկատիա,
Լակոնիա, Մեսինա, Եգիս, Աքայիա, Կորնթոս, Արգո-
լիս, ասոնց ամենէն կարեւորն էր Լակոնիա, Երբեմն
Լակեդիմոն կոչուած որուն գըլխաւոր և ամենէն կարե-
ւոր քաղաքն էր Սպարտա:

1.— Յունաստան քանի՞ մասի կը բաժնուի: 2.— Նը-
կարագրեցէք հիւսիսային կամ կեդրանական Յունաստան:
3.— Հարաւային Յունաստան:

4.— Յունաստան ունէր իւր շուրջը մեծ և լուրջ
կղղիներու խումբեր, իր ծովային աննման դիրքին
շնորհիւ հնագոյն քաղաքակրթութեանց հետ հազոր-
դակցութեան մէջ դանուեցաւ, ուստի և եղաւ Երու-
պիոյ առաջին քաղաքակրթեալ երկիրը. բազմաթիւ
Եռներ երկիրը կը բաժնէին փոքրիկ, կղղիացեալ մա-
սերու ուր ծնան և զարդացան անջատ պետութիւն-
ներ:

5.— Կը կարծուի որ Յունաստանի առաջին բնա-
կիչներն եղած են Պելասգեանք որոնց կընծայուին կիկ-
լոպեան կոչուած յիշատակարաններ. ասոնք առանց
շալախի իրարու վրայ դրուած յաճախ անտաշ Երբե-
մն կոփուած ահագին քարերու կոյտեր են:

6.— Քրիստոսէ դարեր առաջ Հելենք, կո-
րովի և պատերազմասէր ժօղովուրդ մը, Թեսալիայէն
դէպի հարաւ արշաւելով տարածուեցան թերակղզոյն
մէջ երկիրը իրենց անուամբ Ելլագա կոչուեցաւ: Հել-
լենաց չ'ըս ցեղերն էին. Աքայեցիք, Եւղիացիք, Յո-
նիացիք և Դորիացիք: Դորիացւոց ի Պոլոպոնէս արշա-
ւանքը մեծ փոփոխութիւններ մոցուց Հելենական
աշխարհին մէջ. Աքայեցիք հալածուած Պելոպոնէսի
հարաւային և արեւելեան մասերէն՝ քաշուեցան դէպի
հիւսիս, Յոնիացիք ապաստանեցան յԱստիկէ: Այն ժա-
մանակ հարկաւորաբար տեղի ունեցան Եւոլեան, Յո-

4.— Սշմարհագրական դիրքին ազդեցութիւնը: 5.— Յուն-
աստանի առաջին բնակիչները որո՞նք եղան:— 6. Խօսե-
ցէք Հելլենց ցեղերուն վրայ:

Նիական և Դորիական գաղթականութիւններ փոքրը
Ասիոյ ծովեղերեայ երկիրներուն և շրջակայ կղղինե-
րուն մէջ: Յոյնք գաղթականութիւններ հաստատե-
ցին նաև Թրակիոյ, Մակեդոնիոյ, Սիկիլիոյ, հարա-
ւային Իտալիոյ, հիւսիսային Ափիկէի: և Սպանիոյ մէջ:

7.— Այս գաղթականութիւնք մեծ մզում արգին
Հելենաց քաղաքակրթութեան և իրաւամբ նկատուած
են անսնց արագ յառաջդիմութեան գլխաւոր պատ-
ճառը:

ԴԱՍ

ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1.— Յոյնք չէին գիտեր իրենց ծագումը. դրու-
թիւնը սր անցեալ գէպքերու յիշատակը պահելու պի-
տի ծառայէր, գործածուեցաւ ութերորդ գարուն մէջ
(Ն. թ.): Ոլիմպիական խաղերուն համեմատ աարինե-
րը հաշուելու սովորութիւնը շատ ուշ սկսան. առաջին
Ռիմպիւտգը (քառամետյ շրջան) 776ին կը հաշուի: Յոյնք
շատ զբայցներ կը պատմէին նախապատմական շրջանի
թագւարաց և գիւցազանց վրայ, այս պատճառաւ այս

7.— Գաղթականութիւնք ի՞նչ ազգեցութիւն ունեցած
և Յունաց քաղաքակրթութեան վրայ: 1.— Յունաց ծա-
գումը:

ժամանակամիջոցը դիւցազնական դար ևս կոչուած է ։
 2.— Կը պատմուէր թէ՝ Կիսլոսպս Եղիպտացին Առտիկէ հաստատուելով տեղայւոց աւսոց մշակել երկիր, ձիթենի և առոր պտուղներէն խոզ հանել։ Կադմոս Փիւնիկեցին ի խնդիր իր (Յւրոպէ) քրոջ Յունաստան կոգայ, կ'ապաննէ վիշտալ մը որուն ցանուած ակռաներէն յառաջ կուգան պատերազմիկներ, տանցմէ կը սերին Թէրէի աղնուական ընտանիքները։ Դանայեան քոյրեր այլասպանութեան պատճառաւ կը դատապարտուին գժոխոյ մէջ անյատակ կարաս մը րեցնելու։ Որդեսպան Տանտալոս գից զօրութիւնը փորձելու համար գժոխորը սասաիկ ծարափի և քաղցի տառապանաց կ'ենթարկի։ Սրամաղդ փասկրեայ ուս մը կուտայ Պելոպսի սրաւն ուսը Դիմետրէ գիցուէին յանդէտս կերածէր, Պատմէթէսա՝ առաջին մարդը կ'ստեղծէ, Երկնային հրոյ կայծ մը կը գողնայ, բայց Արամաղդ կը պատմէ Կովկասու գաղաթին շղմույելով զայն ուր արծիւ մը կը յօշոտէ անոր լիարգը։ Պատմէթէսի որդին իւր կնոջ հետ նաւով մը կ'աշատի ջրէնեղեղէն զոր յառաջ կը բերէ Արամաղդ նույնելու համար մարդիկ իրենց սճիրներուն համար։ Զ օր վերջ նուը կը նստի Պառհասի կատարին վրայ։ Հերակլէս՝ գեռ մանուկ՝ կ'սպաննէ նախանձոտ Հերայի զրկած երկու օձերը, իւր տասն և մէկ շահտակալութիւնները սքանչացմամբ կը պատմուէին թէսէս՝ Հերակլէսի ընկերը՝ Արիանէի հնարագիտութեամբ անմնլար կը մտնէ վտանդաւոր բաւզին մէջ և

2.— Պատմեցէք Յունական զրոյցներէն մի քանին։

Կոպաննէ հրէշը, Եղիպտոս Կորհթոսէ դարձին ի Թերէ լուծելով Սփինքոփի առաջարկած առեղծուածը կը յաղթէ անոր որ ապառաժներուն բարձոնքէն դահավէժ կը մեռնի։ Եղիպտոս Թէրէի թագաւոր Կ'ըլլայ, քայց յետոյ խղճահարութենէն կ'այրէ զինքն նուիրական անտառի մը մէջ։ Արգոնաւորդք Յասոնի առաջնորդութեամբ կը համնին Կողքիս ուր թագաւորին դստեր խորհուրդներէն առաջնորդուած Յասոն կը յաջողի սպաննել պահապան հրէշը և յափշտակել ոսկեղեղմը որ Կողքիսի Պալլասափոնն էր, անոր հարստութեան և մեծութեան դրաւականնը։ Զարմանալի շահտակութիւններ կ'ընծայուէին նաև Պերսէսի, Մինոսի, Կաստուի և Պոլիոքսի և ուրիշ դիւցաղանց։

3.— Դիցաբանական շրջաննին ամենէն մեծ և տամնէն վերջին գէպքն եղաւ Տրոյիոյ պատերազմը զոյ Հոմերոսի հանճարը անմահայուց իր կլիական և Ողիսական երկերով։ Տրոյիոյ Պրիամա թագաւորին Պարիս որդին Սպարտայի թագաւորին (Մենելաոս) Հելեն կինը կը յափշտակէ։ Արգոսի Ագամեմնոն թագաւորը որ Մենելաոսի եղրայլն էր, Տրոյիոյ գէմ արշաւանաց առաջնորդ կ'ընտրուի։ զրեթէ բոլոր փոքր Սախտ կը դաշնակցի Տրոյիոյ։ Արիլէս, Յունաց ամենէն քայջը, վշտացած Ագամեմնոնէն՝ իր վրանը կը քաշուի, երբ Տըրոյացիք յաղթելով Յունաց կը համարձակին մինչեւ իսկ անոնց նաւերը այրել, իր զէնքերը կուտայ Պատրոկլէս բարեկամին որ թէեւ յետս կը մղէ թշնամին բայց կ'ըս-

3.— Խոսեցէք Տրոյիոյ պատերազմին վրայ։

պահնուի Տրոյիոյ պաշտպան Հեկտոր դիւցաղնէն . Ա-
քիլէս՝ բարեկամին մահուան վրէժը լուծելու համար
կը դառնայ Յունաց բանակը, կ'սպաննէ Հեկտորը և
յետոյ ինքն ևս նետահար կը մեռնի Պարխէն . Յոյնք
վերջապէս տասը տարի պաշարելէ վերջ Աղիսեւսի խո-
րամանկութեամբ կը կործանեն Տրոյիա քաղաքը :

4.— Դիւցաղնական շրջանին Յունաց ընկերական
վիճակին նկարագիրը կը դանենք Հոմերոսի երկերուն մէջ,
այդ շրջանին մէջ չկար ընդհանուր անսան մը որ Յունաս-
տանի բոլոր բնակիչները նշանակէր, Հոմերոս զանոնք
իրենց գլխաւոր ցեղերուն անունովը կը կոչէ . թագա-
ւորներ ունէին երկու ժողովներ, ծերոց և ժողովրդ-
եան . բազմակինութիւնը անծանօթ էր և կինը՝ մեծ յար-
դանաց առարկայ : Գերութիւնը ընդհանուր էր երկրին
մէջ, գիտէին երկիր մշակել, ամուր քաղաքներ շինել .
անծանօթ էին զիր և դրամ . շատ զօշաւոր էր կրօնա-
կան զգացումը :

ԴԱՍ Պ.

ՅՈՒՆԱՅ ԿՐՈՆՔ

1.— Յոյնք Երբէք չբարձրացան Երբայական միակ
Աստուծոյ մը գաղափարին որոն « աթոռն էր Երկինք՝
և Երկիրը՝ ոտից պատուանդան » . բնական զօրութիւն-

4.— Ի՞նչպէս էր Յունաց վիճակը դիցաբանական արջանին
մէջ : 1.— Ի՞նչ տեսակ կրօնք ունէին Յոյնք :

ներն ու Երեւոյթներ աստուածացուցին, չէին մտածեր
զանոնք ընծայել միակ պատճառի մը : Յունական բազ-
մասուածութիւնը տարբեր էր որիշ տզզ երու անդութ
կրօնէներէն, իրենցը սիրոյ կրօնքն էր . գիք կամ դիցու-
հին կը ներկայանար իրենց մարդին իրերեւ մեծ և դեղե-
ցիկ մարդ մը կամ կին . Տելեմաք իր դէմ բարձրահա-
սակ և գեղեցիկ կին մը աեմնելով կը կարծէ զայն դի-
ցուհի մը և որմէ կը իմնլրէ « գիտութիւն որդւոյ մը հա-
մար որ իւր հայրը փնտուելու ելած է » :

Աստուածները մարդոց նման ունէին ծնողը և ըն-
տանիք, ասոնց պատմութիւնը կը կոչուէր դիցաբանու-
թիւն : Ամէն քաղաք իւր պահապան չաստուածն ունէր
Աթենք՝ Աթենաս, Արգոս՝ Հերա, Դելիս՝ Ապոլոն,
Կիպրոս՝ Աստղիկ : Ուրիշ և երկրորդական չաստուած-
ներն էին Պլուտոն, գմոխոյ թագաւոր, Արամազդի և
Պասիդոնի Երբայրը . Բազոս դինւոյ չ'աստուածը . ինն
Մուսայք, Երեք Պարկայք, Յաւէրժհալսունք, Նայալք
եւայն :

2.— Յոյնք աստիցմէ զատ և վեր ունէին տասն և
երկու մեծ զիք որք կը կոչուէին Ոլիմպիական և կը բը-
նակէին Ոլիմպսի բարձանց վրայ, ասոնք են :

Ա. Զեւս կամ Արամազդ, չ'աստուածներուն հայրը
և պետք, կը ներկայացուէր շանթ ի ձեռին զահոյից
վրայ նասած :

Բ. Պասիդոն, Արամազդայ Եղբայրը, ծովու չ'աստ-
ուած . իր նշանն էր Երեքժանի :

2.— Տուէք Ոլիմպիական դից անուհները :

Գ. Ապուսն՝ բանաստեղծութեան և արուեստից չաստուած, կը ներկայացուէր իբրև տիպար մարդկային տեսլական գեղեցկութեան։

Դ. Արտեմիս՝ որսորդութեան դիցուհի։

Ե. Եփեստոս՝ օդտակար արուեստից չաստուածը կը ներկայացուէր իբր դարբին։

Զ. Հերմէս, պատգամաբեր դից, վաճառականութեան և ճարտասանութեան չաստուած, կը կըէր դաւազան և թեւաւոր սանդալ։

Է. Արէս, պատերազմի չաստուած։

Ը. Հերա, Արամազդայ կինը։

Թ. Աթենաս՝ իմաստութեան դիցուհի։

Ժ. Վէստա, անային առաքինութեանց դիցուհի։

ՃԱ. Դեմետրէ հնձոց դիցուհի։

ԺԲ. Աստղիկ գեղեցկութեան դիցուհի։

Յ. — Այս դից ժողովը կը կառավարէր աշխարհ որուն զօրութիւնները գիտուածաւ չէին դործեր։ Յոյնք մի բառ կը դործածէին որ կը նշանակէր տիեզերք և կարդ միանդամայի։

Զ. — Յոյնք ունէին հանդերձեալ կեանքի մը հաւատք, ապագայ պատիմի վախը և վարձատրութեան յոյը, Քարոն նաւալիսր իր նաւակով մեռեալները կ անցընէր գետէն, ոգիք՝ եռագլխեան կերպերոս շունէն աղատելէ վերջ կը ներկայանային գերագոյն դատաստանին, բաշիները կերթային ելիսեան դաշը, իսկ չարք՝ ի Տարտարոս, անթաղ մեռելոց հոգիները հար-

Յ. — Ի՞նչ էր այս դից ժողովին պաշտօնը; Կ. — Ո՞ւր կ'երթային մեռեալները։

Խւր տարի կը թափառէին Երերոսի մէջ ուր կը բնակէին Կերպերոս, Գիշեր և Մահ։

5. — Յունական կրօնքը տեսակ մը պայմանագութիւն էր դից և հաւատացելոց մէջ. հաւատացեալք ազօթքներ, զոհեր և նորիումներ կը մատուցանէին դից հաճոյ լինելու և ի փոխարէն անոնցմէ բարիք լնագունելու համար, զիք իրենց Երկրպագուները վանդներէ կ'զգուշացնէին ազդարար նշաններով զորս Յոյնք կարծէին դտնել զոհերուն փորոտիքին գիրքին, գոյնին և սրտին ու լեարդին մեծութեանը մէջ։

6. — Յաճախ զիք կը պատասխանէին նաեւ ներշնչեալ անձանց բերնով, Դերփիսի պատգամը ամենէն նշանաւորն էր և ունէր ազդային գրոշմ. ամեն կողմերէ մարդիկ Դերփիս կը դիմէին խորհուրդ կամ պատգամ հարցնելու Ապոլոնի. քրմուհին (Պիւթիա) կը նստէր եռուանիի մը վրայ գրուած փափ մը մօտ ուստի գուրըներ կ'ելնէին, քրմուհին կը վրափրամ, կը դեղնէր բոլոր մարմինը կը դուշար, նախ տրտունջներ և հեծեծանքներ կը հանէր բերանէն, ապա աչքերը կը շողային մազերը կը քսումնէին, կցիկուր խօսքեր կը լսուէին, քուրմերը այս խօսքերուն կ'ուտային նշանակութիւն մը դոր վախը կամ յոյը կ'ընդունէր և զոր յաճախ հաւասոքը կ'երականացնէր։

7. — Յունական դիցաբանութիւնը բարձր բարոյական մը չէր ներկայացներ. զիք չար օրինակ կուտային

5. — Յոյնք ի՞նչ կը նուիրէին զից եւ ինչո՞ւ համար։
6. — Նկարագրեցէք Դերփիսի պատգամը։ 7. 8. 9. — Քննադատեցէք Յունական կրօնքին բարբառանութիւնը։
2



մարդոց, Հերմէս գող էր, Աստղիկ Պէրուհի, Արէս՝
արիւնարբու, Հերա՝ նախանձոտ և այլն։ Ապագոյ Յոյն
իմաստասէրներ այպանեցին այն բանաստեղծները որք
դից ընծայած էին անպատճիւ և անամօթ զործեր,
Պիւթագորեան մը կը պատմէր թէ՝ իր ուսուցիչը գժո-
խոց մէջ տեսած էր Համերոսի ողին ծառէ մը կախ-
ուած և Հեսիոդին՝ սինի մը կապուած, որովհետեւ
զրաւարատծ էին չ'աստուածները։

8.— Քունափան նաեւ յիշեալ բանաստեղծները
պարսուելէ վերջ կը դիտէ. « Խստուած մը միայն կայ
որ ո՛չ մարմով և ո՛չ հոգով մահկանացուաց կը նմանի»։

9.— Յունական զարգացեալ նոր սերունդներ չը
համարձակեցան վոխել իրենց նախնեաց չ'աստուածնե-
րը զրոյ զ եղեցկահիւս քերթուածներ և ճարտարար-
ուեստ արձաններ հաստատած էին ժողովրդեան լա-
րոց մէջ։

Պ Ա Ս Պ

ՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՆԵՐ ԵՒ ԽԱՂԵՐ

1.— Յունական հանդէսներ կրօնական հանդա-
մանք ունէին, Յոյնք զանոնք կը կատարէին չ'աստ-

1.— Որոնք էին Յունական չորս հանդէսները եւ ո՞ւր կը
կատարէին։

ուածոց հաճոյանալու համար։ Ամեն քաղաք իր հան-
դէսները ունէր ի պատիւ իր դից որոնց իր քաղաքա-
ցիները միայն կրնային մասնակցիլ, բայց կային չորս
մեծ հանդէսները որոց բոլոր Յոյները կրնային մասնակ-
ցիլ. ասոնք էին. Ա. Նեմիան, ի պատիւ Հերակլէսի որ
կը կատարուէր ՅՄրդոյիս. Բ. Էսթմիան ի պատիւ Պոսի-
դոնի ի Կորնթոս. Գ. Պիւդեան, ի պատիւ Ապոլոնի ի
Դելֆիս. Դ. Ոլիմպիակոն, ի պատիւ Արամազդայ՝ Ելի-
ոփոյ Ոլիմպիոյ քաղաքին մէջ. վերջինը կը կատարուէր
չորս տարին անդամմը և կը աեւէր հինդ կամ վեց օր։
Պիւթեան խաղերը կը կատարուէին իւրաքանչիւր Ոլիմ-
պիականին երրորդ տարին, ծաղկեպսակ մունեաիկ-
ներ այս հանդէսներու միջոցին սրբազն զինադուլ կը
յայտարարէին, երբեմն գժտեալ քաղաքներ խոկ կը
հաշտուէին։

2.— Հանդէսները կ'սկսէին զոհ և աղօթք մա-
տուցանելով Արամազդայ և ուրիշ չ'աստուածոց առա-
խաղերը տեղի կունենային ասոնք էին. Ոտնարշաւ,
Սդագին շուրջ։

Հնգամարտիկ կոխւ (Ոստում, Սդագին մէկ ծայ-
րէն միւսը վաղել. հեռուն սկսուել, նիզակ նետել ու
ըմբշամարտութիւն)։

կոփամարտութիւն— Կառարչաւ։

3.— Դատաւորները՝ դափնեպսակ՝ կը նստէին ծի-
րանի հազած. յաղթականին և անոր քաղաքին անունը

2.— Թուեցէք խաղերը։ 3.— Ի՞նչ փառք կ'ընծայուէր
յաղթողին։

բարձրաձայն կը հոչակուէր, միցանակը գալինիէ կամ ձիթենիէ պատկ մ'էր, յաղթութիւնը մեծ պատիւ էր յաղթականին, իր ընտանեաց և քաղաքին սոր զքեզ հանդէսով կ'ընդունէր քաղաքացին քառաձի կառքի մը վրայ նստած և ծիրանի հագած, անոր արձանը կը կանդնէին սրբազն անտառին մէջ, բանաստեղծները անոր յաղթութիւնը կ'երգէին։ Դիտդորաս որուն երկու որդիքը միեւնոյն օրը յաղթականի պատկներ շահած էին, ուրիսութենէն մեռաւ իւր զաւակաց բաղսւկներուն մէջ. «Մեսսիր, Դիտդորաս ո դոչած էին Յոյնք և վասն զի վերջապէս չես կրնար չ'ասառուած ըլլալ»։

4. — Յաճախ երաժշտութեան և բանաստեղծութեան միցում կը կատարուէր. Պիւթեան խաղերուն ժամանակ հասարակութիւնը բարձր տեղւոյ մը վրայ նստեցուց իր տմենէին նշանաւոր քնաւերդակ բանաստեղծը, Պինդարոս, պսակ ի դլուխ, քնաւ ի ձեռին, խանդավառ ծափահարութեանց մէջսեզ։ Երբեմն ամբողջ հաստրակութեան ուշադրութիւնը նշանաւոր հանդիսականի մը վրայ կը գտանու. Թեմիստոկլէս, Պիւթագորաս, Հերոդոտոս և Պլոտոն վայելեցին այս պատիւը։ Նկարիչներ, քանդակագործներ, ըմբիշներու եւ բանաստեղծներու պէս հսն կը վաղէին ի տես գնելու իրենց հրաշակերտները։

5. — Յոյնք՝ շնորհիւ այս խաղերուն որոց համար

4.— Ուրիշ ի՞նչ մրցումներ կը կատարուէին այս հանդէսներուն մէջ։ 5.— Հանդէսներն ի՞նչ հետեւանքներ ունեցան Յունաց համար։

յատկապէս կը պատրաստուէին մարդարաններու մէջ լուագոյն զինուորներ եղան։

Այս հանդէսներ, ինչպէս նշանաւոր պատմաբաններ գիտած է, ունեցան նաեւ իրենց վաճառականական, ընկերական և զրական օգուտները։

ՄԱՆՈՒԹՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Յունաստանի պատմութիւնը կը բաժնուի երեք շրջաններու։

Ա. — Դորիական արշաւանքն մինչեւ Մարական պատերազմաց սկիզբը (4100—500 ն. թ.)։

Բ. — Մարական պատերազմներն մինչեւ Մակեդոնական իշխանութիւն (300—338 ն. թ.)։

Գ. — Մակեդոնական իշխանութենէն մինչեւ Հռոմեական տիրապետութիւն (338—146 ն. թ.)։

Դիցավնական շրջանէն վերջ ուր թագաւորութիւնը կառավարական ընդհանուր ձեւն էր երկրին մէջ (պատմական շրջանին սկիզբը) պետութիւնները, Սպարտայէն զատ հանրապետական եղած են։ Կոդրոս՝ որ Դորիացոց գէմ մզած պատերազմին մէջ մեռաւ, Աթենքի։ Վերջին թագաւոր եղաւ։ Յունաստանի երկու գլխաւոր ցեղերն էին Յոնիացիք և Դորիացիք. Աթէնք՝ առաջնոց և Սպարտա վերջնոց ներկայացուցիչներն էին։

Առաջին շրջանին գլխաւոր գէպքերն ու անձեր պիտի ներկայացնենք ըստ ժամանակագրական կարգի։

ԴՐՈՒՅԹՆ ԱՐԴԱԿԱՆՔՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ՄԱՐԱԿԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԱՅԻ ՍԿԻՖԻ (1400—500 Ն. Ք.) :

50213 C 0000200

ԼԻԿՈՒՐԳՈՍ ԵՒ ԻՐ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԻՒՆԸ

1.— Դորիացւոց Պելոպնէսի մէջ հաստատուած ե-
րեք պետութիւններէն (Արգոս, Մեսոլինիա և Լակո-
նիա) ամենէն զօրաւորը եղաւ Լակոնիա, ասոր բնակիչ-
ները, Սպարտացիք, հին բնակիչներէն մեծ մասը գե-
րի և մնացեալն ալ հպատակ ըրին իրենց, այնպէս որ
Լակոնիոյ ժողովուրդը երեք դաս կը պարունակէր.
Սպարտացիք, Լակեդեմոնացիք և Հիլոդք. Այս վերջին
երկու գասերը սաստիկ կ'ատէին Սպարտացիները, յա-
ճախ ներքին խռովութիւններ կը ծագէին, կորովի եւ
իմաստուն մարդ մը պէտք էր որ վերջ տար այս խառ-
նակ վիճակին և այս եղաւ Լիկուրգոսի դերը:

1. — Պելոպոնէսի գլամաւոր պետութիւնները եւ Լակոս նոր ժողովրդեան երեք դասերը:

2.—Կը կարծուի թէ՝ լիկուրդոս ապրեցաւ թ. գարուն մէջ և Սպարտայի թագաւորաց միոյն որդին էր. ինամակալ եղաւ իւր գեռատի եզրօրդւոյն զոր թագաւոր հրատարակած էր. բայց յետոյ ուրիշներու կասկածները ցրուելու համար Սպարտայէն հեռացաւ ձամբորդեց Կրետէ, Եփիպտոս և Փոքր—Ասիա ուր ու սումնասիրեց օտար ազգաց սովորութիւններն ու օրէնքներ։ Տասնեւութամեայ բայցակայութենէ վերջ՝ դարձաւ Սպարտա որուն բնակիչները՝ ներքին խռովութիւններէն ձանձրացած՝ իրեն՝ կը դիմեն որ կարգ կանոն դնէ։ Լիկուրդոս՝ զօրացած Դելփիսի պատգ ամսնին որ զինքը «Արամազդայ բարեկամ» անուանած էր, իր օրէնքները ընդունել տուաւ հայրենակցացը որոնց ապա երդում ընել տուաւ նաեւ որ մինչեւ իր դարձը բան մը չփոխեն, և ինք հեռացաւ քաղաքէն անդարձ, որպէս զի Սպարտացիք իրենց երդման հաւատարիմ մնան։

3.— Սպարտացիք տկար և հաշմոտ մանկիկները
կը ձգէին Տայգետի լեռը կամ Եւրոպաս գեաը, զօրա-
ւորները կը պահուէին վեց տարի ընտանեաց ծոցը, յե-
տոյ պետական մարզիչներու ձեռքով կը կրթուէին։
Մարմնամարզութիւն և զինավարժութիւն՝ էական բա-
ներ էին, Զմեռ և ամառ միենոյն զգեստը կը հագնէին
իրենց անկողինը եղէզներէ էր, շատ քիչ մնունդ կը
տրուէր, որպէս զի ճարպիկութեամբ և խորամանկու-
թեամբ իրենց պէտքերը գոհացնէին. գողութիւնը նե-

2.—Պատմեցէք կիկուրգոսի կեանքը : 3.—Նկարագործեցէք Սպարտական կրթութիւնը :

բելի էր, բայց բռնուղը կը պատժուէր լոկ իբր ահճաշըակ . իրենց սիրական կերակուրն էր Սեւախահ . նեղութեան, ցուրտի, տաքի տոկալու համար ծանր փորձերու կ'ենթարկուէին :

Սպարտացի աղօք միայն որինդ և քնար ածելու, օրհներդութիւններ և մարտական նուազներ երգելու կը վարժուէին :

Սպարտացւոց նշանաւոր մէկ առաքինութիւնն էր ծերոց համար յարգանքը : և այս անհրաժեշտ էր երկրի մը համար, ուր անգիր օրէնքը կը բացատրուէր ծերոց բերանով: Սպարտացի օրիորդներ ևս աղոց պէս դրեթէ նման կրթութեանց մէջ կը մարզուէին, Սպարտացի մայրեր նշանաւոր եղան իրենց կորովով և հայրենասիրութեամբ: Քսանամեայ պատանին բանակ կ'ընդունուէր . բոլոր Սպարտա բանակատեղի մ'էր ուր միայն զինուորական կարգ կը տիրէր . զինուորք միասին կը ճաշէին, սեղանը հասարակաց էր . եթէ պատերազմ չմնէր, որսի կ'ենէին, հրապարակին մէջ դումարուելով կը խօսէին այն կարճ և վճռական ոճով որ Լակոնական կը կոչուէր . ստուարազէնք պաշտպանութեան համար ունէին զրահ, սաղաւարտ, սոնտապան և վահան, իսկ յարձակելու համար՝ կարճ սուր և երկայն նիզակ մը: Սպարտացւոց զինուորական ընթացքը կը լրանարեր վաթուն տարեկան ըլլային:

4.— Լիկուրդոս Ստացուածոց հաւասարութիւն հաստատեց . Լակոնիա (39000) հաւասար մասերու

4.— Ամկուրգոս ուրիշ լոնչ հաստատեց :

բայնելով որոնց (30000) ը՝ Լակեդեմոնացւոց բաշխեց և մնացեալը՝ Սպարտացւոց արդիլուածէր իրենց բաժինը ծախել, թոյլ տրուեցաւ միայն երկաթէ գրամ գործածել, արդիլուեցան վաճառականութիւն և օտարաց հեա հաղորդակցութիւն, բաց ի ու բոշեալ օրերէ: Ընտանեկան կապերը չնչեց հաստրակ կենակցութիւն հաստատելով: Սպարտացիք կ'անդունէին աշխատութիւնը, ձեռարուեստները, գրականութիւնն և գեղարուեստ: Անգործութիւնը Աթէնքի մէջ կը պատժուէր, Սպարտայի մէջ՝ պատույ նշան էր . չիլոդք երկիրը կը մշակէին և առտնին ծառայութիւններ կ'ընէին, Լակեդեմոնացիք վաճառական գամն էին:

5.— Ս.յս անգործութիւնը չտուաւ Սպարտացւոց այն ձկուն, հնարիմաց, գիմազրաւով և հանճարեղ ու գին որ Աթենացւոց բաժինն էր, Սպարտական կրթութիւնը յառաջ բերաւ քաջ պատերազմիկներ, բայց ուրիշ ոչինչ:

Պատմ. կապ .— Սպարտացիք Լիկուրդոսի մահուանէն վերջ պատերազմեցան Մեսսինացւոց դէմ,

Ա .— Մեսսինիական պատերազմին մէջ (743—724) փառասէր Արխտողէմ իր գուստը զոհելով հանգերձ չի կրցաւ պատել Մեսսինիան . իթոմի բերդը կը գրաւուի և ինքն Արխտողէմ անձնասպան կ'ըլլայ իր գստեր շիրմին վրայ:

Բ .— Մեսսինիական պատերազմին մէջ (685—668) Սպարտացիք Աթենացի Տիրտէսս անհնչան և կաղ բա-

5.— Սպարտական կրթութեան հետեւանքը :

նաստեղծին պատերազմաշունչ երդերով ոգեւորուած։
գրաւեցին իրա բերդը, յաղթելով յանդուզն և անվե-
հեր Արքումէնի որ համբաւաւոր եղած էր իր նշանա-
ւոր նուէրովն առ Աթենաս, կէադա վիրապէն ազատե-
լովն և իր ուրիշ յաղթութիւններովը։

Մեսսինիացիք ցըռելով հասաւատուեցան Սիկլիա
և հիմնեցին Մեսսինա քաղաքը։

Սպարտա իր ուրիշ յաղթութիւններով գերիշխա-
նութիւն ստացաւ Պելոպոնէսի մէջ, և այն ինչ կ'սկսէր
իւր ազդեցութիւնը տարածել նաեւ Պելոպոնէսէ դուրս
Մարական պատերազմները ծագեցան։

Դ Ա Ս Զ.

ՍՈԼՈՆ ԵՒ ԻՐ ՕՐԷՆՄԴՐՈՒԹԻՒՆԸ

1.— Աթէնք Կողրոսի մահուանէն վերջ հանրապե-
տական եղաւ. Հելեն ցեղեր Սպարտայի մէջ իրարու
հակառակ դասեր կազմած էին, Աթէնքի մէջ՝ իրարու
հետ խառնուեցան։

2.— Զօրաւոր ազնուականութիւն մը ծանր ան-

1.— Կողրոսի մահուանէն վերջ Աթէնքի կառավարու-
թեան ձեւը ի՞նչ էր։ 2.— Ո՞վ են Դրակոն, Կէոն եւ Եպի-
մինիդէս։

կարգութեանց տեղի տուաւ. Դրա կոն Արխոն, Աթեն-
քի Ա. օրէնստիրը, իր խիստ կանոններովը, որոց հա-
մար կ'ըսէին թէ արիւնով գրուած են, չի յաջողեցաւ
անիշխանութեան վերջ տալ։ Փառասէր Կէոնի թագա-
ւոր ըլլալու փորձն ի գերեւ ելաւ, վերջապէս իմաս-
տուն ծերունի մը, կրետացի Եալիմնիդէս ժողովուր-
դը հանդարտեցնելով խորհուրդ տուաւ Աթենացոց
Սոլոնի անսաւ։

3.— Սոլոն կողրոսի ցեղէն կը սերէր. նախ վա-
ճառական եղաւ և ապա ինքինքն ուսման նուիրեց.
շատ ճամբորդութիւններ ըրաւ. մեծ համբաւ ստացաւ
իւր իմաստութեան համար, այնպէս որ եօթն իմաստ-
նոց կարգը դասուեցաւ։

4.— Սոլոն բանաստեղծ էր նաեւ և իրը այս՝ մեծ
ծառայութիւն մատոյց իր հայրենեաց։ Մեգարացիք
գրաւած էին Սալամինէ կղզին որ այնքան մօտ էր Ատ-
տիկէի։ Աթենացիք ուղեցին պատերազմով գրաւել զայն
բայց քանի մը պարտութիւններէ վերջ որոշեցին սպան-
նել ո՛վ որ նոյն աղեաաբեր կղզին գրաւել առաջարկէր։
Սոլոն այս վճիռը անպատուաբեր համարեց իր հայրեն-
եաց։ Խենդ ձեւացաւ, օր մը հրապարակ գնաց և բո-
լոր ժողովրդեան առջեւ սկսաւ արտասանել քանի մը
ուսանաւորներ և գրգռել որ Սալամինէն վերստին գր-
րաւեն։ Ժողովուրդը՝ յուզուած՝ զինուեցաւ և Սոլոն գո-
րապետ կարգելով գրաւեց կղզին։

5.— Սոլոն ի՞նչ համարում կը վայելէր։ 4.— Ի՞նչպէս
գրաւուեցաւ Սալամինէ։

5.— Այս փառաւոր յաղթութեան վրայ Սոլոն Արխոն ընտրուեցաւ և Աթէնքի ամենէն նշանաւոր օրէն ըսդիլն եղաւ։ Սթենացւոց երդում ընել տալէ վերջ որ (10) տարի իր օրէնքը չը փոխեն, ճամբորդեց Եղիպտոս, Փողը Ասիա, ուր սիրով հիւրընկալուեցաւ Իիւդիոյ Կրեսոս թագաւորէն որուն սակայն անհաճոյ եղաւ իր տուած անաչառ պատասխանով։

6.— Սոլոն տասնամեաց ուղեւորութենէն դառնալով՝ մեծ երկուակութեան մէջ դառաւ հայրենիքը, ի զուր ջանաց կուսակցութիւնները հաշտեցնել և տեսնելով որ Պիսիստրատ իր անուշ, խորադէտ և առատաձեռն բնաւորութեամբ ինքնիշխան տէր եղաւ, հանրային զործերէ հեռու՝ մենաւոր կեանք մը անցուց. մեռաւ (599) ին։

7.— Սոլոն դիխաւոր երեք բարեփոխումներ կատարեց։

Ա.— Ստակին սակը նուազեցուց, պարտապահներուն իրենց պարտքը վճարելու դիւրութիւն տալու համար, արդիլեց պարտատէրները՝ գերի ընել անկարող պարտապահները, ազատեց ամէն անոնք ուրք գերի էին պարտքի համար։

Բ.— Գիւղացիները հողատէր ըրաւ. Ակկուրդոսի պէս հողերը հաւասարապէս չը բաշխեց քաղաքայւոց. Ատտիկէի մէջ աւելի փոքր հողատէրներ կային քան Յունական ուրիշ քաղաքի մէջ։

5.— Ո՞ւր ճամբորդեց։ 6.— Ինչպէս անցրեց իր վերջին տարիները. 7.— Ի՞նչ էին Սոլոնի երեք բարեփոխումները։

Գ.— Զորս դասի բաժնեց քաղաքայիները իրենց հարստութեանը համեմատ։ Զորդորդ աղքատ դասը չէր կրնար քաղաքային պաշտօն վարել, բայց աղտատ էր տուրքէ և զինուորական ծառայութենէ.

Սոլոն այս օրէնքով՝ ցեղական ակնուագետութեան տեղ հաստատեց հարստութեան վրայ հիմուած աղնուագետութիւն մը։

8.— Սոլոնի օրէնքը աւելի արդար և մարդասիրական էր. ընտանեկան կապերը չը չնչեց, Սպարտայի մէջ միայն քաղաքայիներ կային, Աթէնքի մէջ՝ հայրեր ամուսիններ և որդիններ կատարելով այն պարտքեր զորս բնութիւնը կը դնէ իրենց վրայ այս երեք վիճակներուն մէջ. Սոլոն չը զոհեց բարոյականը՝ քաղաքականութեան։

9.— Աշխատութիւնը պարաւորութիւն էր, Արիստագոսի ատեանը ամէն քաղաքացւոց ապրուստի միջոցները կը քննէր և ով որ անդորձ նստէր՝ կը դատապարտուէր։

10.— Օտարականաց հետ յարաբերութիւնը՝ պիլուեցաւ. ճարտարութիւն, վաճառականութիւն եւ արտեստք քաջակերուեցան. Սուսն Աթէնքի ծովային զօրութեան հիմը դրաւ։

Պատմ. կապ. — Պիսիստրատ մեղմ եղաւ, բարեկամ էր գրականութեան և արտեստից. արտորուեցաւ

8, 9, 10, — Քննադատեցէք Սոլոնի օրէնքները, բաղատեցէք կիկուրդոսինին հետ։

երկիցու, բայց վերջէն կոչուելով մինչեւ մահը աէրութէ
եան գլուխը մնաց:

Երեն յաջորդեցին Երկու որդիքը, Իպալարդոս և
Իպալիաս. Իպալիաս իր գէշ վարժոնքով ատելի եղաւ
ամենուն և քաղաքէն աքսորուեցաւ. Պարսից թագաւոռ-
թին քով ապաստանեցաւ (Տ10):

Կիսթենէս աղնուականը իշխանութեան համնելով
վերաբնիեց Սոլոնի օրէնքը, և ժողովրդեան իրաւոնքը
աւելի ընդունակեց:

Աթէնք այս նոր ռամկավարական վարչութեան
տակ, կեդրոնական Յունաստանի գլխաւոր պետութիւ-
նըն եղաւ:

ԴԱՍ Է.

ՅՈՒՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

1.— Աթենացիք ժառանգական թագաւորութեան
տեղ աղնուապետական հանրապետութիւն հաստա-
տած էին, աղնուականաց բռնութիւնները ներքին գըժ-
առութեանց պատճառ եղան. Սոլոն չափաւոր կառավա-
րութիւն մը հաստատեց և յորմէհետէ կիսթենէս ժո-

1.— Աթէնքի կառավարութիւնը ի՞նչ փոփոխութիւններ
կրեց,

զովրդեան իրաւոնքը աւելի ընդարձակեց, Աթէնքի
կառավարութիւնը նը ռամկապետական եղաւ:

2.— Կառավարութեան չորս Մարմիններ էին Ար-
խոնները, Արիսպագոսը, Ծերակոյտը և Ժողովրդային
ժողովը:

3.— Արխոննք. — Աթէնացիք Կոդրոսի մահուանէն
վերջ աղնուական մը Արխոն ընտրեցին որ ցկեանս պաշ-
տօնավարեց. Արխոնի պաշտօնը տամնամեայ եղաւ
752ին, իսկ 683ին՝ այս պաշտօնը բաժնուեցաւ 9 ար-
խոններու միամեայ պաշտօնավարութեամբ:

Արխոնները գործադիր իշխանութիւնն էին, դա-
տաւորական պաշտօն ալ ունէին և քանի մը ատեան-
ներու կը նախագահէին:

4.— Արիսպագոս. — Կը բազկանար անպաշտօն ար-
խոններէ, բարձրագոյն ատեանն էր, մահուան պատիժ
կ'արձակէր, կը հսկէր օրինաց գործադրութեան, բա-
րուց, կրօնի և դաստիարակութեան:

5.— Ծերակոյտ. — Ծերակոյտը օրինաց հիմնա-
գիւններ կը պատրաստէր և ընդհանուր ժողովոյ հաւա-
նութեան կը յանձնէր. Ժողովոյն 400 անդամները ըստ
Սոլոնի օրէնսդրութեան, ամէն տարի կը նտրուէին ա-
ռաջին երեք դասերէն: Բայց Կիսթենէս անդամոց թիւ-
ւը 500ի բարձրացաւ և բոլոր դասերուն մէջ իրաւանց
հաւասարութիւն հաստատեց:

2.— Կառավարութեան չորս մարմինները որո՞նք էին:

3.— Արխոններուն պաշտօնը; 4.— Ինչ էր Արիսպագոսի
ժողովը; 5.— Ծերակոյտին պաշտօնը;

— 32 —

6. — Ժողովրդային ժողով. — Ամեն քսանամեայ Աթենայի պատանի՝ իր երդումն հրապարակաւ ընելէ վերջ՝ կ'ըլլար քաղաքացի և զինուոր միանդամայն. ամեն քաղաքացի՝ այս ժողովոյ անդամ կրնար ըլլալ, երբեմն ժողովը օտարականի մը քաղաքացիութեան իրաւունք կուտար պայմանաւ որ գեֆ 6000 քաղաքացիներ անոր ինպաստ քուէ տային :

7. — Ժողովը կ'ընտրէր պաշտօնատարներ, դատավոր, զօրապետ, դեսպան ևն. կը դումարուէր ամիսը առ նուազն երեք անդամ, քաղաքացիք ամիթիթատրի ձեւով շարուած քարէ նստաշաններու վրայ կը նստէին, ատենակաք նիստը կը բանային կրօնական արարողութեամբ և աղօթքով, յետոյ բարձրաձայն կը յայտարարուէր ժողովին զբաղելու խնդիրը : Ամեն քաղաքացի իրաւունք ունէր խօսք ուզելու. ատենախօսք բեմ կ'ենէին երիցութեան կարգով. խնդրոյն վրայ խօսուելէ վերջ՝ ժողովը ձեռամբարձ քուէ կուտար :

8. — Սպարտայի մէջ եւս կային երկու ժողովներ, — ծերակոյտը և ժողովրդային ժողով. ծերակոյտը կը բաղկանար վաթանամեայ քսան և ութը ծերերէ և կը անօրինէր ամեն կարեւոր դործեր։ ժողովրդային ժողովոյ անդամներն էին 30 ամեայ բոլոր Սպարտացիք, իր պաշտօնն էր առանց վիճարանութեան ընդունիլ կամ մերժել ծերակոյտին առաջարկութիւններն. կային նաեւ երկու թաղաւորներ, որք բանակին կը

6, 7. — Ժողովրդային ժողովոյ կազմաւորութիւնը : 8, — Խօսէցէք Սպարտացւոց երկու ժողովներուն վրայ :

Հրամայէին և քրմապետի պաշտօն կը վարէին, ասոնց իշխանութիւնը զօրաւոր չէր :

9. — Ժողովրդային ժողովը ամեն տարի Եփորոս ամսուամբ հինգ պաշտօնեաներ ալ կը կարգէր. ասոնց ձեռքն էր բոլոր իշխանութիւնը, այնպէս որ Սպարտա իրօք սակաւապետական հանրապետութիւն էր միապետութեան ձեւի տակ :

ՀԱՅԱՑՈՅՑ ՊԱՏԿԵՐ

ԱՌՋԱՆԻ

(1100—500)

Երբ դիւցակնական դարը կը կարեւոր թուավերջանայ, կը տեսնենք որ Հելլենաց արշաւանքը արգէն կատարուած է :

9. — Ո՞վ էին Եփորոսք :

Դորիացիք հաստատուած են
Պելսպենէսի մէջ՝ նաեւ այս ժա-
մանակ տեղի ունեցած են դադ-
թականութիւնք Փոքր—Ասիոյ ծո-
վեղերեայ երկիրներու մէջ և այլ-
ուր:

Սպարտա, Լիկուրդոսի հաս-
տատած կառավարութեան տակ,
Հնորհիւ խիստ բարուց, կարգա-
պահութեան, զինուորական գե-
ղեցիկ յասկութեանց և բուռն
հայրենասոփրութեան՝ յաղթելով
Մեսսինիացւոց, Արքատիացւոց և
Արդիացւոց վեցերորդ դարուն
ունիշան ալետութիւնն եղաւ
Կելոպոնէսի մէջ:

Ժառանգական թագաւորու-
թեան տեղ հաստատուած սակա-
ւագետութիւնը՝ ներքին խռովու-
թեանց մատնեց Աթենք և թէեւ
Սոլոն աւելի չափաւոր կառավա-
րութիւն մը հաստատեց, բայց
չիչ ժամանակ վերջ կրկին խը-
ռավալութիւն ծագեցաւ որոյ միջո-
ցին Պիսիստրատ իշխան եղաւ:

Վերջապէս Իպալիասի աք-
սորուելէն յետոյ՝ կլիսթինէս իշ-

Դորիական ար-	
շաւանք	1100
Գաղթականու-	
թիւնք Փոքր	
Ասիոյ	1000

Լիկուրդոսի	
օրէնըսդրու-	
թիւնք:	850

Սոլոնի օրէ-	
նսդրութիւնք	
(Ն. Բ.)	594
Պիսիստրատ	
իշխան	560
Իպալիաս աք-	
սորուած	510

խանութեան հասնելով վերաքննուեցաւ Սոլոնի օրէն-
քը: Կլիսթինէսի հաստատած ռամկասէթական կառա:
վարութեան տակ Աթէնք զօրացաւ և եղաւ գերիշ-
խան պետութիւնը կեդրոնական Յունաստանի մէջ:

Բ. Շ Ի Զ Ա Ն

ՄԱՐՍԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ (500—338) Ն. Ք.

Դ Ա Ս Բ Հ

ՄԱՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

1. — Փոքր—Ասիոյ և ծովեղերեայ յոյն քաղաքնե-

1. — Փոքր—Ասիոյ Յոյները ե՞րբ Պարսկական իշխանու-
թեան ենթարկուեցան:

բը՝ զորս Լիւդիոյ, կրեսոս թագաւորը իրեն հնազանդեցուցած էր, Պարսից հպատակ եղան կրեսոսի պարտութեամբ։

2.— Յոնիական քաղաքներ չուղելով Պարսից իշխանութեան հնազանդիլ ապստամբեցան, Միլէտ՝ որուն օգնել մերժեց Սպարտա, Աթէնքի օգնութեամբ դրաւեց Սարդիկէ և որ դիպուածաւ այրեցաւ։

3.— Դարեհ սասափկ զայրացած՝ Միլէտ կործանելէ և ապստամբութիւնը ջնջելէ վերջ Յունաց վրայ կը զրկէ Մարտոնիոս փեսան մեծ բանակով մը և նաւատորմիզով. Մարտոնիոս՝ որուն նաւատորմիզը Աթոսի մօտ փոթորիկէն ջնջուած էր և որուն բանակը չէր կը. գած մանել Յունաստան, ամօթահար դարձաւ Ասիա։

4.— Դարեհ երկրորդ արշաւանք մը պատրաստեց, նաւատորմիզը Դատ և Արտափեւան զօրավարաց առաջնորդութեամբ Սամոսէն ճամբայ ելաւ և դրաւելով քանի մը կղզիներ, մեծ բանակ մը ցամաք հանեց՝ Խպպիասի խորհուրդով՝ ի Մարաթոն։

5.— Աթէնացիք խոկոյն այլեայլ քաղաքներ սուրհանդակներ զրկեցին օգնութիւն խնդրելով. Սպարտացիք՝ լուսինը չըրացած՝ չէին կարող պատերազմի երթալայնալիք որ Յունական բանակը կը բաղկանար միայն տասը հազար Աթէնացիներէ և հազար Պլատէացիներէ։

2.— Ի՞նչպէս սկսաւ Մարական պատերազմը։ 3.— Ի՞նչը ըրաւ Դարեհ։ 4. 5.— Դարեհի երկրորդ արշաւանքը ի՞նչ պէս եղաւ։

Իրենց կարգին՝ բանակին հրամայող տասը զօրապետաց մէջ էին Միլափաղէս և Արխափաղէս. Յունական փոքրիկ բանակը Միլոփաղէսի հանճարէն առաջնորդուած՝ կը յաղթէ իր թիւէն տասնապատիկ մեծ բանակի մը, եօթն նաւ կ այրէ, իսկ թշնամւոյն մնացեալ նաւերը Ասիա կը դառնան. Աթէնք քաջերուն յիշատակին համար սիւնաղարդ շիրիմ մը կտնդնեց։

6.— Դարեհ կը մեռնի և իր յաջորդը Քսերքսէս տասը տարի վերջ երկրորդ Մարական պատերազմը կ'սկսի. Աթէնացիք այս միջոցին անդործ չը նուսան. Մարտոնի յաղթականէն վերջ որ շղթայակառ բանակին մէջ մեռած էր, աղդեցիկ երկու անձերն էին Թեմիստոկլէս և Արխափաղէս. ասոնք երկուքն ալ, թէև ճշմարիտ զօրավաներ էին, բայց իրարու հակառակ քաղաքականութեանց կը հետեւէին։ Վերջապէս արդար Արխափաղէսի խեցեվճիռ աքսորմամբ՝ Թեմիստոկլէս Աթէնքի հաւատորմիզը զօրացուց. Յունական պետութեանց համաժողովը Կորնթոսի պարանոցին վրայ գումարուած՝ Սպարտաց յանձնեց Պարսից դէմ պաշտպանութեան առաջնորդութիւնը։

7.— Քսերքսէսի ահագին բանակը Ելեսպոնստոսի վրայ ձգուած կամուրջէն եօթն օրուան և եօթն գիշերուան մէջ Եւրոպա անցաւ. նաւատորմիզն ալ որ կը բաղկանար հազար ձուկանաւէ և երեք հազար բեռնակիլ

6.— Աթէնացիք ի՞նչ նախապատրաստութիւններ տեսան Քսերքսէսի դէմ։ 7.— Նկարագրեցէք Քսերքսէսի բանակը։

նաւերէ՝ անցու այն ջրանցքէն զոր թսերքսէս փորել տուած էր Աթոս լեռան մէջէն :

8.— Յոյնք այս միջոցին կրօնական հանդէս մը տօնելու զբաղած՝ թերմոպիլէի կիրճին սլաշտամնութիւնը Սպարտացի Լեռնիդաս թագաւորին յանձնեցին դրեթէ եօթն հազար զօրաց բանակով մը որուն 300ը Սպարտացի էին : Յունական նաւատորմիղն ալ եւրէա կղզոյն հիւսիսային կողմը թերմոպիլէի մօտ Պարսկական բանակին կ'սպասէր : Քսերքսէս թեսալիայէն անցնելով թերմոպիլէի առջեւ հասաւ . Լեռնիդաս մերժեց անձնատուր ըլլալ Պարսից . Քսերքսէս մեծ կոտորածով կիրճէն անցնիլ ի զուր փորձելէ վերջ Յոյն մատնիչի մը միջոցաւ, իմացաւ թէ լեռնային ճամբով կարելի էր Յունաց դիրքը չըչել . Երբ Լեռնիդաս իմացաւ այս մատնութիւնը արձակեց գնդին մեծ մասը, իր երեք հարիւր քաղաքացիները իր քովը պահեց, թէսպիացիք չը մեկնեցան ուղելով վիճակակից ըլլալ Սպարտացւոց :

9.— Լեռնիդաս թեթեւ ճաշէ մը վերջ իր արի գունդով թշնամեաց վրայ քալեց, երկուստեք մոլեգնարար պատերազմեցան . վերջապէս փոքրիկ գունդը աշմեն կողմէ պաշարուելով սպաննուեցաւ մինչեւ յետին զինուորը : Յունատան թերմոպիլէի դիւցազանց համար շիրմմ մը կանգնեց սա պարզ այլ վսեմ արձանագրութեամբ :

8.— Ի՞նչպէս պաշտպանուած էր թերմոպիլէի կիրճը :
9.— Լեռնիդաս եւ կիրճին գրաւումը :

« Անցո՛րդ, գնա՛ Սպարտա ըսէ որ իր օրինաց հնաշանդելու համար այս տեղ ինկանք . »

10.— Քսերքսէս Յունատան մտնելով երկիրը աշերակ գարձուց . Աթէնքի վրայ քալեց, ջարդեց ամենանոնք որ Պիւթիայի պատգամը սխալ մեկնելով Միջնարերդը ապաստաներ էին, քաղաքը այրեց . Յունական նաւատորմիղը Սալամինէ քաշուած էր, բոլոր զօրապետները՝ յուղեալ ժողով մը ըրին :

11.— Վերջապէս թեմիստոլլէսի հնարագիտութեամբ Սալամինէի նաւամարտը տեղի ունեցաւ, որմէ ելլագայի զաւակները դուրս ելան յաղթական . Քսերքսէս՝ ահաբեկ՝ երեք հազար զօրաց բանակ մը թողլով Մարտոնիոսի, աճապարեց և ելլեսպոնտոսէն Ասիա անցաւ նաւակով : Յոյնք՝ Սպարտայի Պաւանիաս թագաւորին և Աթենայի Արիստիդէսի առաջնորդութեամբ փառաւոր յաղթանակ մը տարին Մարտոնիոսի վրայ՝ Փլատէայի մօտ . նոյն օրը Քսանդիպաս հրամանատարը Փոքր—Ասիոյ ծովեզերքը Միկալէի մօտ յաղթութիւն մը տարաւ Պարսից վրայ :

12.— Երբ Սպարտացիք հրաժարեցան Յունական զօրաց հրամանատարութենէն, Աթենայի գլխաւորներն թեմիստոլլէս, Արիստիդէս և Միլտիադէսի որդին Կիմոն Պարսից գէմ պատերազմը շարունակեցին : Թեմիստոլլէս Աթէնք վերաշինեց, պարիսպները ամբայուց :

10.— Մինչեւ ո՞ւր յառաջացաւ Քսերքսէս : 11.— Սոլոմնէի նաւամարտը եւ Յունաց միւս յաղթութիւնները : 12.— Ի՞նչ գործեր տեսան թեմիստոլլէս, Արիստիդէս եւ Կիմոն :

Փալերիա հին նաւահանգստին տեղ Պիրէոն ընդարձակ նաւահանգիստը մայրաքաղաքին հետ միացուց երկու մեծ պատովիք Արխատիդէս Յունաստանի և Փոքր—Ասիոյ Իդզիներուն հետ դաշնակցութիւն մը կազմեց որուն կեդրունն եղաւ Աթենք:

Արխատիդէսի յաշորդին, կիմնի օրով դաշնակցը հարկատու եղան և Աթէնք սկսաւ առանձին պատերազմը շարունակել:

13. — Վերջապէս Պարսիկը և Յոյնք հաշտութիւն խօսեցան կիմնի դաշնադրութեամբ. Պարսիկը ճանչցան Փոքր—Ասիոյ Յունաց իշխանութիւնը, և թէ ետեան ծովը Հելլենաց կը վերաբերէր: Յոյնք իրենց անկախութիւնը պահպանելով Եւրոպիայ քաղաքակրթութիւնը պահպանած եղան:

ԴԱՍ Բ.

ՊԵՐԻԿԼԵՍ ԵՒ ԻՐ ԴԱՐԸ

1. — Սալամինէի պատերազմէն վերջ կ'սկսի Աթենական պատմութեան ամենէն փայլուն և ամենէն փա-

13.— Ի՞նչ էին կիմնի դաշնադրութեան գլխաւոր պայմանները: 1.—Աթէնքի պատմութեան ամենէն փառաւոր ժամանակը ե՞րբ եղաւ:

ռաւոր ժամանակը. Աթէնք գրեթէ Յունաստանի մայրաքաղաքն և քաղաքակրթութեան կեդրոնն եղաւ. այն ատեն այս յիսնամեայ միջոցը կը կոչուի Պերիկլէսի դար այն հանճարեղ քաղաքացւոյն անուամբ՝ որ քառասուն տարի Աթէնքի քաղաքականութեան վրայ մեծ աղեցութիւն ունեցաւ:

2.— Պերիկլէս՝ Միկալէսի յաղթականին Քսանդիպոսի որդին էր. ընտիր ձիքերով օժտուած էր. ունեցաւ ամենէն աւելի նշանաւոր ուսուցիչները, որ ժամանակին գիտութեան հետ ուսուցին անոր՝ անձը կտուազմարելու գաղտնիքը. մեծ առիթներով միայն հրապարակ կ'երեւէր և իր ճարտասանութեամբ և իմաստութեամբ պատկառանք կ'ազգէր իր հայրենակցաց: Իբր պարզ քաղաքացի մը՝ անշուք, ժուժկալ կեանք մանցուց, ամենուն հետ սիրով կը վարուէր. իր հանգստեան ժամերուն մէջ կը խօսակցէր արուեստի վրայ Փիդիասի հետ, գրականութեան վրայ Եւրիպիդէսի և Սովոկլէսի հետ, փիլիսոփայութեան վրայ Անաքսագորասի և Սոկրատի հետ:

3.— Պերիկլէս՝ մերթ պարզ և մերթ խրոխա եւ վեհանձն՝ ամենուն վստահութիւնը վայելեց և կիմնի աքսորուելէն և մանաւանգ մահուանէ վերջ առաջին եւ աղգեցիկ քաղաքացին եղաւ: Աթէնքի նաւային զօրութիւնը աւելցուց դաշնակցաց դրամով, Յունական նաւատորմիզը կը շրջէր ծովերուն վրայ ցուցնելու համար

2, 3.— Ո՞վ էր Պերիկլէս:

հապտակ կամ հարկառու աղդաց որ Աթենական ընդարձակ իշխանութիւնը հաստատուած էր իրական զօրութեան վրայ:

4.— Պերիկլէս՝ դաշնակցաց դրամնվարդաքաղաքը զարդարեց գեղեցիկ շինքերով և սքանչելի քանդակներով, որոց վրայ կը հսկէր Փիդիաս, տւարտեցաւ Պիրէոն, շինուեցաւ Աթինասայ փոռաւոր տաճարը, Պարթէնոն, Ակրոպոլի Պրոպիլէները ևն. Պերիկլէս ամբաստանուեցաւ ժողովրդէն թէ ահադին դումաներ կը ծախսէր քաղաքին բարեզարդութեան համար, բայց անոր հպարտ պատասխանը լոեցուց բոլոր տրասունչները և ինքն դարձեալ շարունակեց շինութիւնները:

5.— Պերիկլէսի դարուն մէջ ապրեցան ամենէն մեծ ողբերգակ բանաստեղծներն՝ Սոփոկլէս և Եւրիպիդէս, Լուսիաս ատենախոս, աննման պատմիչը Հերոդոտոս, Մետոն աստղաբաշխ, բժշկութեան հայրը Հիպոկրատ, առաջին կատակերգակ բանաստեղծը՝ Արիստոփանէս, Փիդիաս մեծահամբաւ արձանագործը, Զեքսիս և Պոլիկնոտ նկարիչները և վերջապէս երկու անմահ իմաստասէրներն՝ Անաքսագոր և Սոկրատ:

6.— Այս դարուն մէջ սկսաւ այն սոսկալի քաղաքային կուրը—Պելոպոնէսի պտտերազմը—որուն միջոցին սոսկալի ժանտախտ մը մեծ կոտորածներ ըրաւ Աթէնքի մէջ, մեռան Պերիկլէսի քոյրը, զաւակները և

4.— Ի՞նչ փառաւոր շինքեր շինել տոււաւ: 5.— Ո՞ր նըւշանաւոր անձերը ապրեցան այս դարուն մէջ: 6.— Պերիկլէս ի՞նչպէս մեռաւ:

իր ամենէն սիրելի բարեկամներէն ոմանք, վերջապէս լինքն ալ զոհ եղաւ ժանուախտին 429ին: Երբ իր բարեկամները շրջապատելով մահամերձ քաղաքացւոյն մահուան անկողինը՝ կը յիշէին անոր փառաւոր կենաց մեծագործութիւնները « կը մոռնաք », ըստ, « որ քաղաքակիցներէս ոչ ոք սուգի զգեստ հագաւ իմ գործերուս հետեւանքով: »

7.— Այս յանդիմանութիւն մ'էր ուղղուած իր բարեկամաց որ անկարող էին գնահատելու իր նկարագրին բարոյական մեծութիւնը:

ԴԱՍ Ժ.

ԹԵԼՈՂՈՆԷՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

1.— Աթէնքի զօրութիւնն ու փառքը չափազանց դրդոեցին Սպարտայի նախանձը որ արդէն ընդդիմացած էր Թեմիստոկլէսի, երբ սա Աթէնքի պարիսպները կը կանգնէր:

2.— Աթէնք և Սպարտա առանձին դաշնակցու-

7.— Պերիկլէսի իր բարեկամաց ուղղած յանդիմանութեան նշանակութիւնը: 1.— Ի՞նչպէս էին Աթենքի եւ Սպարտայի յարաբերութիւնները իրարու հետ: 2.— Իրարմէ ի՞նչպէս կը տարբերէին:

թիւններ կազմած էին, առաջինը՝ ծովային, իսկ վերջինը ցամաքային մեծ զօրութիւն ուներ. պատերազմը ծաշեցաւ 43 | ին հետեւեալ պարագայից տակ:

8.— Աթենացիք օգնութիւն զբկեցին Կորիւրէի որ վէճի բունուած էր Կորնթոսի, Սպարտայի դաշնակցին հետ. Պերիկլէս մերժեց Սպարտայի առաջարկը, — թողուլ Կորկիւրէ և Պոտիդէի պաշարումը վերցնել:

4.— Նոյնպէս՝ Աթենացիք օգնեցին Պլատէացոց որք ջարդած էին Սպարտայի դաշնակց, Թերացի ասպատակները: Սպարտական բանակը կ'արշաւէր, կ'աւերէր Ատտիկէ. իսկ Աթէնքի նաւատորմիզը՝ Պելոպոնէսի ծովեղերեայ քաղաքները:

5.— Պերիկլէսի մահուանէն վերջ՝ դորձոց գլուխը անցան պատերազմանէր կիչոն և խաղաղասէր նիկիաս, պատերազմը շարունակուեցաւ ամենայն կատաղութեամբ: Աթենացիք Մետիկնէի բնակիչներէն հաղար հոգի գլխատեցին, մնացեալ բնակիչները գերութեան դատապարտուեցան. Սպարտացիք Պլատէան գրաւելով հիմնայատակ կարծ անեցին, բնակիչները ջարդեցին եւ կիներն ու տղայք գերի վարեցին:

6.— Սպարտա հաշտութիւն առաջտրկեց, երբ Աթենացի Դեմոսթենէս զօրապետը դրաւեց Պիւլոս կղզին և Սփակտէրիա կղզին աւ պաշարուեցաւ. կիչոն մեր-

3, 4.— Բացատրեցէք Պելոպոնէսի պատերազմին պատճառը: 5.— Աթենացիք եւ Սպարտացիք ի՞նչ վեաս հասցուցին իրարու: 6.— Ո՞վ հաշտութիւն խնդրեց:

ժելսվ այս առաջարկութիւնը աւելի սաստկութեամբ յառաջ միեց պատերազմը:

7.— Սպարտացիք՝ Պրասիդան յանդուգն զօրապետի առաջնորդութեամբ նշանաւոր յաղթութիւն մը աարին Ամֆիպոլիսի մօտ ի Թրակիա. Աթէնք և Սպարտա յիսնամեայ զինադուլ մը կնքեցին նիկիասի խաղաղութեամբ (421):

8.— Այս հաշտութիւնը երկար չտեւեց. պատերազմը նորոգուեցաւ Պերիկլէսի Սլկիբիադ քեռորդւոյն քաղաքական ազդեցութեամբ. այս երիտասարդը ընակիր յատկութեանց հետ ծանր պակասութիւններ ուներ, մուլի, վատ, շոայլ և վառասէր էր: Ասոր առաջարկութեամբ՝ Աթենական նաւատորմիզը՝ որուն հրամանատարներն էին ինքն և նիկիաս, ճամբայ ելաւ Սլկիբիանուածելու:

9.— Սլկիբիադ որ իրեւ որբապղծաւթեան հեղինակ ամբաստանուած էր՝ Սպարտա մեկնեցաւ. նիկիաս և Դեմոսթենէս երկուքն ալ յաղթուելով՝ անդթաբար սպաննուեցան. զինուոնները քարահանքները ձգուեցան ուր մեռան հիւանդութենէ, ծարաւէ և անօմութենէ քանի մը զինուոններ եւրիպիդէսի ոտանաւունները երշգելով՝ յաղթազներուն գութը շարժեցին և ազատեցան:

10.— Աթէնքի գաշնակիցները՝ Սլկիբիոյ ձախող

7.— Ե՞րբ կնքուեցաւ նիկիասի խաղաղութիւնը: 8.— Ալկիբիադ ո՞վ էր եւ ի՞նչ առաջարկութիւն ըրաւ: 9.— Նըկարագրեցէք Սլկիբիոյ արշաւանքը: 10.— Ի՞նչ պատահեցաւ այս ձախող արշաւանքէն վերջ:

և աղետալի արշաւանքէն վերջ ապստամի եցան, Սպարտա Պարսից հետ միացաւ և հակառակ Կիմնի դաշնադրութեան՝ Ասիոյ Յոյները անոնց թողուց, Պարսիկը նաւատորմիդ մը խոստացան Աթէնքի նաւոյին զօրութեան գէմ, Ակկիրիագ իր անկարու ընթացքին պատճառաւ. Սպարտայէն վանտուելէ և Պարսից Տիսափեռն կուսակալին օդնութեամբ Սպարտացւոյ վրայ քանի. մը յաղթութիւններ տանելէ վերջ, թէեւ մեծ փառօք իր հայրենիքը դարձաւ, բայց պատերազմի մը մէջ իր տեղակալին պարտութեամբը կառկածելի երեւելով կրկին աքսորուեցաւ. վերջապէս Փոքր—Ասիոյ մէջ մեռաւ Պարսիկ կուսակալի մը հրամանով:

11.— Լիսանդր, հնարագէտ և քաջասիրա մարդ մը, որ Սպարտական նուատորմին հրամանատար կարգուած էր, Եղոսպոտամոսի մէջ (Ելլեսպոնտոս), յանակարծ յարձակելով Աթէնացւոց վրայ որ նաւերէն դուրս ելնելով ցրուած էին, Աթէնքի վերջին բանակը ջնջեց. վեցամսեայ պաշարումէ վերջ դրաւեց Աթէնք որուն պարիսպները կործանեց յաղթական երգերով (405):

12.— Երիափիդէսի ոտանաւորները քաղաքը կործանումէ աղատեցին, Ագամեմնոնի դժբաղդ դստեր թշուառութեան որտաճմիկ պատկերը՝ զոր երգեց Փուկէացի երաժիշտ մը՝ յաղթականներուն գութը շարժեց թագուհոյն վրայ (Աթէնք) որ ծնած էր այնքան հոյակապ անձեր:

11.— Ո՞վ էր Լիսանդր ու ի՞նչ ըրաւ: 12— Ի՞նչ պատճառաւ Աթէնք կործանումէ աղատեցաւ:

13.— Պելոպնէսի քասնեօթամեայ պատերազմի միջոցին՝ շատ վայրագ, անդութ շարիքներ գործուեցան. գրաւեալ քաղաքի մը մէջ ամեն ինչ յաղթողին կը վերաբերէր. մարդիկ, կանաք և տղայք գերի կը ծախուեին այն ժամանակուան պատերազմի իրաւանց ըմբռնման համեմատ:

14.— Այս պատերազմներէն շահովներն եղան Պարսիկը, որոց նպատակն էր տկարացնել Յունաստան երբեմն Աթէնքի և երբեմն Սպարտայի հետ դաշնակցելով. Յոյնք կորուսին ինչ որ շահած էին Մարական պատերազմով:

15.— Սպարտա այս պատերազմներէն վերջ Յունաստանի ամենէն մեծ պետութիւնն եղաւ:

Պատմ. կապ. — Սպարտայիք հաստատեցին 30 դատաւորաց կառավարութիւնը զոր երկու տարի վերջ Թիրասիպուլ Աթէնացին չնչեց անոր տեղ հին սահմանադրութիւնը հաստատելով: — Կրտսելն կիւրու՝ Յոյն վալձկան զինու որներու օդնութեամբ իր Արտաշէս եզրօր գէմ պատերազմելով ի Կոնակսա (Բարելնի մօտ) մեռաւ. Յունական զօրքը՝ Խրախուսուած և առաջնորդուած Քսենոփոն պատմիչէն՝ Բարելնէն մինչեւ Պոնտոս իր նշանաւոր ոյլ տաժանելի վերադարձը ըրաւ որ պատմութեան մէջ կը յիշուի Նահանջ Բիւրուն անտամբ: Երբ Արտաշէս սկսաւ նուաճել Փոքր—Ասիոյ Յոյն քաղաքները որ կրտսելն կիւրոսի օգներ էին,

13.— Պելոպնէսի պատերազմին նկարագիրը: 14.— Ո՞վ եղաւ շահողը: 15.— Սպարտայի դիրքը ի՞նչ եղաւ:

և աղետալի արշաւանքէն վերջ ապստամբեցան, Սպարտա Պարոից հետ միացաւ և հակառակ Կիմնի դաշնագրութեան՝ Ասիոյ Յոյները անոնց թողուց, Պարսիկը նաւատորմիդ մը խոստացան Աթէնքի նաւային զօրութեան դէմ, Արկիրիադ իր անկարդ ընթացքին պատճառաւ։ Սպարտայէն վրատուելէ և Պարոից Տիսափեռն կուսակալին օդնութեամբ Սպարտացւոց վրայ քանի. մը յաղթութիւններ տանելէ վերջ, թէեւ մեծ փառօք իր հայրենիքը դարձաւ, բայց պատերազմի մը մէջ իր տեղակալին պարտութեամբը կառկածելի երեւելով կրկին աքսորուեցաւ։ վերջապէս Փոքր—Ասիոյ մէջ մեռաւ Պարսիկ կուսակալի մը հրամանով։

11.— Լիւսանդը, հնարադէտ և քաջասիրտ մարդ մը, որ Սպարտական նուատորմին հրամանատար կարգուած էր, Եգոսապոտամոսի մէջ (Ելեսպոնտոս), յանկարծ յարձակելով Աթենացւոց վրայ որ նաւերէն դուրս ելնելով ցրուած էին, Աթենքի վերջին բանակը չնջեց, վեցամենայ պաշարումէ վերջ՝ գրաւեց Աթէնք որուն պարիսպները կործանեց յաղթական երգերով (405)։

12.— Եւրիպիդէսի ոտանաւորները քաղաքը կործանումէ աղատեցին, Ազամեմոնի դժբաղդ դստեր թշուառութեան սրտածմիկ պատկերը՝ զոր երգեց Փոկէացի երաժիշտ մը՝ յաղթականներուն դութը շարժեց թագուհւոյն վրայ (Աթէնք) որ ծնած էր այնքան հոյակապ անձեր։

11.— Ո՞վ էր Լիւսանդը ու ի՞նչ ըրաւ։ 12— Ի՞նչ պատճառաւ Աթէնք կործանումէ աղատեցաւ։

13.— Պելոպոնէսի քոանեօթամեայ պատերազմի միջոցին՝ շատ վայրագ, անդութ չարիքներ դործուեցան, Պբաւեալ քաղաքի մը մէջ ամեն ինչ յաղթողին կը վերաբերէր։ մարդիկ, կանաք և տղայք զերի կը ծախուէին այն ժամանակուան պատերազմի իրաւանց ըմբռնման համեմատ։

14.— Այս պատերազմներէն շահողներն եղան Պարսիկը, որոց նպատակն էր տկարացնել Յունաստան երբեմն Աթենքի և երբեմն Սպարտայի հետ դաշնակցելով, Յոյնք կորուսին ինչ որ շահած էին Մարական պատերազմով։

15.— Սպարտա այս պատերազմներէն վերջ Յունաստանի ամենէն մեծ պետութիւնն եղաւ։

Պատմ. կապ. — Սպարտացիք հաստատեցին 30 դաշտաւորաց կառավարութիւնը զոր երկու տարի վերջ Թըրասիպութիւնը Աթենացին չնջեց անոր տեղ հին սահմանադրութիւնը հաստատելով։ Կրտսերն Կիւրոս՝ Յոյն վալձկան դինորներու օդ նութեամբ իր Արտաշէս եղբօր գէմ պատերազմելով ի կունակսա (Բարելմի մօտ) մեռաւ։ Յունական զօրքը՝ իրախուսուած և առաջնորդուած Քմենոփոն պատմիչն Բարելմնէն մինչեւ Պոնտոս իր նշանաւոր այլ տաժանելի վերագարձը ըրտ որ պատմութեան մէջ կը միշուի Նահանջ Բիւրուն անտամբ։ Երբ Արտաշէս ոկոսու նուաճել Փոքր—Ասիոյ Յոյն քաղաքները որ կրտսերն կիւրոսի օգներ էին,

13.— Պելոպոնէսի պատերազմին նկարագիրը։ 14.— Ո՞վ եղաւ շահողը։ 15.— Սպարտայի դիրքը ի՞նչ եղաւ։

Սպարտացիք նորոգեցին Պարսից դէմ պատերազմը։ Ա-
գեսիլաս մարմնով տձեւ այլ հանճարեղ թագաւորը
Սարդիկէի յազմութենէն վերջ՝ կը յառաջանար դէպի
Պարսկաստան, երբ յետո կոչուեցաւ Սպարտայէ, ո-
րովհետեւ կորնթոս և Թերէ Սպարտայի դերիշխանու-
թիւնը ջնջելու համար Աթենքի հետ դաշնակցած՝ յաղ-
թած էին Լուսանդրի։ Ագեսիլաս փութով Յունաստան
համելով յաղթեց դաշնակցաց բանակին ի կորսիա
(Բէովտիա) բայց Սպարտական նաւաստորմիզը յաղթը-
ւեցաւ Աթենական և Պարսկական միացեալ զօրութե-
նէն։

Սպարտա իր գիրքը զօրացնելու համար՝ Անտալ
կիտաս անուն խորամանկ մարդու մը միջոցաւ յաջողե-
ցաւ Պարսից հետ ամօթարի դաշնակցութիւն մը կնքել
որով Պարսիքը դարձեալ տէր կը լինէին Փոքր—Ասիոյ
քաղաքներուն, բայց Յունաստանի քաղաքներն, թէեւ
աղատ՝ պիտի չը կարենային նիզակակցութիւն մը կաղ-
մել իրարու հետ։ Յունական այս ներքին կոիներն
տկարայուցին քաղաքացւոց հայրենեաց սէրը բանակը
գրեթէ բոլորովին կը բաղկանար վարձկան զինուորներէ
որ լոկ նիւթական շահու համար կը պատերազմէին։

ՊԱՍ ԺԱ.

ԹԵԲԷՒ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ

1.— Սպարտա իր ուժին վստահացած սկսու այլ
եւս չը յարգել օրէնք և արդարութիւն. խորամանկու-
թեամբ տիրեց Թերէի Կաղմէա միջնաբերդին, երբ
Թերացիք Դեմետր գիցուհւոյն տօնը կը կատարէին ան-
կասկած։ չորս հարիւր Թերացի տարագիրք ապաստա-
նեցան Աթենք. այս ժամանակ կ'սկսի սոսկալի պատե-
րազմը Սպարտացւոց և Թերացւոց մէջտեղ։

2.— Եպամինոնդ Թերէի ամենէն նշանաւոր ըն-
տանիքէ մը կը սերէր, ազգատ ծնաւ, բայց կատարեալ
կրթութիւն մը սստացաւ, խոհեմ, վեհանձն, արիասիրտ
և արդարասէր էր, զիտէր հրամայել և հնազանդիլ.
Յունաստան աւելի բարձր և աւելի ամբիծ բարոյական
նկարագրի տէր անձ մը չունեցաւ, մերժած էր Պելու-
սիդտոսի գաւաղըրութեան մասնակցիլ. անշուշտ ոչ իր-
բեւ վատ, այլ որովհետեւ չէր սիրեր խորամանկութիւն։
Պելոպիդտաս և Եպամինոնդ վճռական յաղթութիւն մը
կը տանին Լեւկտրայի դաշտին մէջ (Բէովտիա) Սպար-
տացի դէմ (371)։

1.— Սպարտա ի՞նչ առթիւ տիրեց Թերէի միջաբերդին։
2.— Եպամինոնդի նկարագիրը, Լեւկտրայի ճակատամարտը։

3.— Թերացւոց այս յաղթութեան վրայ Յունաստանի բոլոր ժողովուրդներ ելան Սպարտայի դէմ, արդէն Աթենացիք դաշնակցած էին Թերացւոց։ Արքատիոյ քաղաքները միանալով կը հիմնեն Մեկալապօլիս քաղաքը։ Թերէի երկու դիւցազները կ'արշաւեն Պելոպնէս կը պաշարեն նոյն խոկ Սպարտա զոր չեն կրնար զրաւել Ազեսիլասի աշալուրջ հսկողութեան և զօրտոր գիմագրաւթեան պատճառաւ։ Մեսոփինա քաղաքը հիմնեցին (369)։

4.— Թերացի երկու զօրապետները, որովհետեւ պայմանեալ ժամանակէն աւելի բանակին հրամանատարութիւնը պահած էին, դատի կոչուեցան ի գարձին։ Եպամինոնդ ըսաւ միտյն։ «Դատապարտեցէք զիս և գերեզմանիս վրայ զբեցէք։ Եպամինոնդ՝ մահուան պատիժը կրեց Սպարտացւոց ի Լեւկտրա յաղթելուն, Սպարտան պաշարելուն, և Մեսոփինա վերականգնելուն համեր» այս պատասխանին վրայ անպարտ հրատարակուեցաւ ժողովուրդէն։

5.— Երբ Աթենք Սպարտացի հետ դաշնակցեցաւ, Թերէ ալ Պարսից հետ նիզակակցելով՝ սկսաւ տարածել իր իշխանութիւնը Մակեդոնիոյ և Թեսալիոյ վրայ ուրուն Փիրէս քաղաքին Աղեքսանդր աննշան իշխանին դէմ մշած պատերազմն մէջ մեռաւ Պելոպիդաս (363)։

3.— Պելոպիդաս եւ Եպամինոնդ ի՞նչ ըրին Պելոպնէսի մէջ։ 4.— Ի՞նչու դատի կանչուեցան։ 5.— Երբ մեռաւ Պելոպիդաս։

6.— Եպամինոնդ գարձեալ Պելոպնէս արշաւելով Մանտինէայի մօտ Սպարտայի և Աթէնքի միացեալ բանակին դէմ փառաւոր յաղթութիւն մը տարաւ։ այս երկար և արիւնահեղ պատերազմին մէջ Եպամինոնդ ծանրապէս վիրաւորուեցաւ։ Երբ իր բարեկամները կը ցաւէին որ անզաւակ կը մեռնի, «Ոչ, ըստ մահամերձ հայրենակիցը, երկու անմահ զաւակներ կը թողում ինձմէ վերջ, Լեւկտրոյի և Մանտինէայի յաղթութիւնները» (362)։ Այս ներքին պատերազմները բոլորովին քայլացեցին Յունաստան, Սպարտա ինկաւ իր գերիշխան պետութեան գիրքն, բայց Թերէ ալ չկրցաւ պահել իր գերիշխանութիւնը Եպամինոնդի մահու անէն վերջ։

7.— Յունական պետութիւնը իրենց անզական ինչնասիրութեամբ և մասնաւոր փառափրութեամբ անկարող եղան կազմել գաշնակցութիւն մը։

6.— Եպամինոնդի մահը եւ Մանտինէայի ճակատամարտը։ 7.— Ի՞նչու Յոյն պետութիւններ անկարող էին դաշնակցութիւն կազմելու։

Բ. Շ Փ Զ Ա Ն Ի

Հ Ա Մ Ա Ց Ո Յ Յ Տ Ա Կ (500—338)

Փոքը—Ասիոյ Յօնիական Յոյշ
Ները որոց Աթէնք օղնեց՝ Պարսից
զէմ ելան . Դարեհ Աթենացիները
ովատժելու համար Յունաստանի
զէմ զրկեց Մարտոնիո՞ որ նա-
ատորմիդին փոթորկէն չնջուե-
լովն՝ գարձաւ Մակեդոնիայէն:
Դարեհ ԲՌ անդամ Դատ զօրապե-
անն հրամանատարութեան տակ
ցամաք հանեց մեծ բանակ մը որ
յաղթուեցաւ չարաչար ի Մարտ-
ի ոն:

Դարեհի մահուանէն 10 տա-
րի վերջ Քսերքոէս մեծ բանակով
և նաւատարմիզով Յունաստան ար-
շաւեց, յաղթեց Լեռնիդասի
փոքրիկ այլ արիասիրտ գունդին
ի Թերմոպիլէ, գրաւեց Աթէնք,
այլ յաղթուելով Սալամինէի նա-

Գլխաւոր թուականք
(Ե. Բ.)

Փոքը—Ասիոյ
Յոյնք Պարսից
գէմ

500

Մարտոնի
պատերազմը

490

Թերմոպիլէի
պատերազմը

480

ւամարտին մէջ, անցաւ ի փոքր—
Ասիա թողլով Մարտոնիոսի՝ մեծ-
բանակ մը պատերազմը շարու-
նակելու համար: Պարսիկը՝ Պլա-
տէայի, Միկալէի և ուրիշ պար-
տութեամբը ստիպուեցան Կիմո-
նի գաշնադրութիւնը Կնքել յաղ-
թական Յունաց հետ:

Սալամինէի պատերազմէն
վերջ կ'սկսի Աթենական պատ-
մութեան ամենէն փայլուն ժա-
մանակը (Պերիկլէսի գարը), բայց
Աթէնքի մեծութիւնը Սպարտայի
նախանձը գրդուելով՝ պատճառ
կ'ըլլայ Պելոպոնէսի պատերազմին
ծագման . Նիկիասի խոզազու-
թեամբ պատերազմը կ'ընդհատի,
բայց Ալկիբիադի ազդեցութեամբ
կը նորագի. Սիկիիոյ արշաւանքը
աղետաբեր կ'ըլլայ Աթենացւոց՝ ու-
րոց վերջին բանակն կը չնջուի, Եգոս
— Պոտամոս, յաղթոգտբար Պիրէսոն
և Աթէնք կը գրաւուին և Սպարտա
գերիշխանութիւն կը ատանայ Յու-
նաստանի վրայ : Սպարտա այս
գիրքը պահեց մինչեւ իր պար-
տութիւնը ի Լեռկտրա ուր Պելո-
պոնէս և Եպամինոնդ փառաւոր
յաղթութիւն մը տարին:

Սալամինէի
պատերազմը 480

Պլատէայի եւ
Միկալէի պա-
տերազմները 479

Պելոպոնէսի
պատերազմը
կ'սկսի 431

Նիկիասի խո-
զազութիւնը 421

Եգոսպոտամո-
սի պատերազ-
մը 403

Լեռկտրայի
պատերազմը 371

Թերէ ալ իր գերիշխանութիւնը չի կրցաւ երկար ժամանակ պահել. խռովութիւնը տկարացուցին Յունաստան, այնպէս որ անկարող եղաւ գիմադրելու հիւսիսային տէրութեան մը յարձակմանց:

Գ. Շ Ր Ջ Ա Ն

ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵՆՔՆ ՄԻՒԶԵՒ ՀՈՌՎՄԵԱԿԱՆ
ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ (338—146)

Դ Ա Ս Ժ Բ.

Փ Ի Լ Ի Պ Պ Ո Ս Թ Ա Գ Ա Ւ Ո Ր

1.— Մակեդոնիա թեսալիոյ հիւսիսային կողմը, ընդարձակ և լեռնոտ երկիր մ'էր, Մարական պատերազմերուն ժամանակ Յունաց մատուցած ծառայութեանց համար, Մակեդոնացւոց թոյլ տրուեցաւ մասնակիլ Ոլիմպիական խաղերուն: Մակեդոնիա նշանաւոր

1.— ԵՐՐ Մակեդոնիա կարեւոր դիրք մը գրաւեց:

դեր մը չը խաղաց մինչեւ կէսը կը դարուն ուր ճարտար, դործունեայ և քաղաքագէտ անձ մը Մակեդոնական գահը բարձրացաւ. այս եղաւ Փիլիպոս, Ամինդաս Բ. ի որդին:

2.— Փիլիպոս՝ Պելոպիդասէ պատանդ տարուածի թերէ մեծցաւ եպամինոնդի տան մէջ, հոն ուսաւ. թերէ վախչելով Մակեդոնիա գնաց:

Նախ Մակեդոնիայ դեռատի թագաւորին ինսամակալ եղաւ, յետոյ թագաւոր հրատարակել տուաւ ինքինքը,

3.— Իր բոլոր կարողութիւնները նուիրեց իրականացընելու համար երեք խորհուրդներ:

Ա.— Զօրաւոր բանակ մը կազմել:

Բ.— Մակեդոնիոյ ծովեղերեայ քաղաքները գրաւել:

Գ.— Իր հրամանատարութեան տակ բոլոր Յոյները միացնելով Պարսից դէմ արշաւել:

4.— Բանակին համակրանքը շահեցաւ իր առատաձեռնութեամբ, յետոյ խիստ կարգապահութեան ենթարկեց զայն. տեսած ըլլալով Թերացւոց նուիրական գունդը, կազմեց ինչ որ կը կոչուի Մակեդոնական Փաղանդ, սա՝ կը բաղկանար 16 հազար զինուորներէ 16 կարգի վրայ շարուած, սուրով և 5¹, մէթր երկայն նիշակիներով զինաւած, այս գունդը և երկաթապատ

2. Ո՞վ էր Փիլիպոս: 3.— Ի՞նչ եղան իր երեք խորհուրդները: 4.— Ի՞նչ ըրաւ բանակին համար:

պատուար» մ'էր որուն ոչ ինչ կընաբ դիմադրել հարթ
երկրի վրայ:

5.— Փիլիպպոս բանակը կազմելէ վերջ սկսաւ աշ-
խարհակալութեան. գրաւեց Ամփիպօլիս, Պոտիդէ, Օ-
լինթոս:

6.— Այժմունէր ոսկոյ հանք և միջոց՝ զօրաւոր
նաւառորմիզ մը շինելուծ կ'սկսէր յառաջանալ ի թրա-
կիա, երբ Յունաստանի ներքին գործոց խառնուելու
առիթ մը ներկայացաւ. Թերքացիներէն հրատիրուեցաւ
Փոկիսացիները զսպելու որք Դելֆիսի նուիրական հո-
ղերէն մաս մը մշակած լինելով ոչ միայն Ամփիկտիոնի
ատեանին որոշած տուդանքը վճարել մերժած, այլ և
Դելֆիսի տաճարին գանձերը կողոպտած էին. Փիլիպ-
պոս՝ այս մեհենական առաջն պատերազմով Փոկիսաց-
ոց ձայնը ինքն առնելով մասնակցեցաւ Ամփիկտիոնի
ատենին:

7.— Փիլիպպոս յետոյ իր զէնքը Թրակիոյ կող-
մը գարձուց ուր պիտի կարենար զրաւել Բիւզան-
դիոն, եթէ Փոկիոն հայրենասէր և քաջ Աթենացի զօ-
րապետը չըպաշտպաներ զայն:

8.— Փիլիպպոս՝ թ. Մեհենական պատերազմին
ժամանակ Աթենացի Եսպիլէս ճարտասանին առաջար-
կութեամբ զսպելէ վերջ Լոկտրիացիները, որ նոյնպէս

5.— Ո՞ր քաղաքները գրաւեց: 6.— Խոսեցէք Ա. Մեհե-
նական պատերազմին վրայ: 7.— Փիլիպպոս ինչո՞ւ չկրցաւ Բիւ-
զանդիոն գրաւել: 8.— թ. Մեհենական պատերազմին վրայ
խօսեցէք:

Դելֆիսի հողերը մշակած էին, Բէովտիոյ Ելատէ քա-
ղաքը յանկարծ գրաւեց:

9.— Փիլիպպոս իր աշխարհակալութեան ամբողջ
ընթացքին մէջ՝ իրեն արժանի հակառակորդ մ'ունե-
ցաւ Յունաստանի ամենէն նշանաւոր և կարող ճար-
տասանը, Դեմոսթենէս: Սա՝ յարատեւ աշխատութեամբ
իր բնական պակասութիւնները ուղղելէ վերջ, երբ քա-
ղաքական գործերու մասնակցեցաւ, ոգին եղաւ այն
կուսակցութեան որ Յունաստանի և Աթէնքի մեծու-
թիւնը կուղէր, իր ճարտասանական տաղանդը գործա-
ծեց ի պատերազմ յորդորելու հայրենակիցները Փի-
լիպպոսի գէմ: Իր ճառերը՝ որք ուրիշ նպատակ չու-
նէին բայց եթէ յարձակիլ Փիլիպպոսի գէմ՝ կոչուեցան
Փիլիպպանի և Ոլինքեանի:

10.— Ելատէ քաղաքին գրաւումը սարսափեցուց
Աթենացիները, որք փութով ժողով գումարեցին վե-
րահաս վտանգին առաջն առնելու համար. ճարտասան-
ներէն ոչ ոք համարձակեցաւ խօսելու, ամենքը իրենց
աշքը գարձուցին մեծ ճարտասանին վրայ և ահա Դե-
մոսթենէս ըեմ կ'ենէ, կը յորդորէ իր հայրենակիցնե-
րը պատերազմելու. Թերէ մոռնալով իր հին ոիր, կը
դաշնակցի Աթէնքի հետ. բայց երկուքն աւ Աթէնք՝ և
թերէ, չարաչար կը յաղթուին Քերոնէայի գաշտին մէջ
և այսպէս Յոյնք կը կորսնյնեն իրենց մեծութիւնը
(338):

9.— Ո՞վ էր Դեմոսթենէս: 10.— Քերոնէայի ճակատա-
մարտը:

պատուար մ'էր որուն ոչ ինչ կրնար դիմադրել հարթ երկբի վրայ:

5. Փիլիպպոս բանակը կազմելէ վերջ սկսաւ աշխարհակալութեան. գրաւեց Ամփիպօլիս, Պոտիու, Օմինթոս:

6.— Այժմունէր ոսկւոյ հանք և միջոց՝ զօրատոր նաւատորմիզ մը շինելու. Կ'սկսէր յառաջանալ ի Թրակիա, երբ Յունաստանի ներքին գործոց խառնուելու առիթ մը ներկայացաւ. Թեբացիներէն Հրաւիրուեցաւ Փոկիսացիները զպելու որք Դելփիսի նուիրական հողերէն մաս մը մշակած լինելով ոչ միայն Ամփիկտիոնի աստեանին որոշած տուգանքը վճարել մերժած, այլ և Դելփիսի տաճարին գանձերը կողոպտած էին. Փիլիպպոս՝ այս մեհենական առաջին պատերազմով Փոկիսացոյ ձայնը ինքն առնելով մասնակցեցաւ Ամփիկտիոնի ատենին:

7.— Փիլիպպոս յետոյ իր զէնքը Թրակիոյ կողմը դարձուց ուր պիտի կարենար գրաւել Բիւզանդիոն, եթէ Փոկիոն հայրենասէր և քաջ Աթենացի զօրատետը չըպաշտպաներ զայն:

8.— Փիլիպպոս՝ Բ. Մեհենական պատերազմին ժամանակ Աթենացի Եսպիլէս ճարտասանին առաջարկութեամբ զսպելէ վերջ Լոկտրիացիները, որ նոյնպէս

5.— Ո՞ր քաղաքները գրաւեց: 6.— Խօսեցէք Ա. Մեհենական պատերազմին վրայ: 7.— Փիլիպպոս ինչո՞ւ չկրցաւ Բիւզանդիոն գրաւել: 8.— Բ. Մեհենական պատերազմին վրայ խօսեցէք:

Դելփիսի հողերը մշակած էին, Բէովտիոյ Ելատէ քա- դաքը յանկարծ գրաւեց:

9.— Փիլիպպոս իր աշխարհակալութեան ամբողջ ընթացքին մէջ իրեն արժանի հակառակորդ մ'ունեցաւ Յունաստանի ամենէն նշանաւոր և կարող ճարտասաննը, Դեմոսթենէս: Սա՝ յարատեւ աշխատութեամբ իր բնական պակասութիւնները ուղղելէ վերջ, երբ քազաքական գործերու մասնակցեցաւ, ոգին եղաւ այն կուսակցութեան որ Յունաստանի և Աթենքի մեծութիւնը կուզէր, իր ճարտասանական տաղանդը գործածեց ի պատերազմ յորդորելու հայրենակիցները Փիլիպպոսի դէմ: Իր ճառերը՝ որք ուրիշ նպատակ չ'ունէին բայց եթէ յարձակիլ Փիլիպպոսի դէմ՝ կոչուեցան Փիլիպպեանք և Ոլինքեանի:

10.— Ելատէ քաղաքին գրաւումը սարսափեցուց Աթենացիները, որք փութով ժողով գումարեցին վերահաս վառնգին առաջն առնելու համար. ճարտասաններէն ոչ ոք համարձակեցաւ խօսելու, ամենքը իրենց աշքը դարձուցին մեծ ճարտասանին վրայ և ահա Դեմոսթենէս բեմ կ'ելնէ, կը յորդորէ իր հայրենակիցները պատերազմելու. Թերէ մոռնալով իր հին ոխը, կը գաշնակցի Աթենքի հետ բայց երկուքն աւ Աթենք՝ և Թերէ, չարաչար կը յաղթուին Քերոնէայի դաշտին մէջ և այսպէս Յոյնք կը կորսնցնեն իրենց մեծութիւնը (338):

9.— Ո՞ր էր Դեմոսթենէս: 10.— Քերոնէայի ճակատա- մարտը:

11. — Փիլիպպոս Յունաստանի գերիշխանութիւնը ստանձնեց . Յունաց մոռցնել տալր համար իրենց վիշտը՝ առաջարկեց ի Կորնթոս գումարուած Ամփիկտիոնեան ժողովին որ Պարսից դէմ արշաւանքը նորոգեն . ինքն արդէն այս արշաւանաց ընդհանուր սպարապետ կարգուած էր, երբ Մակեդոնացի ազնուական մը՝ Պարսիկներէ գրգուուած՝ սպաննեց զինքը (336) :

ՊԱՍ ԺՊ.

ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԵԾ

1. — Աղեքսանդր՝ Մակեդոնիոյ Փիլիպպոս թագաւորին որդին էր . իր մարմամարդական և զինավարժական կրթութեամբ՝ զոր Լեռնիդասէն ստացաւ . Յունական խաղերուն մէջ ամենքը կը գերազանցէր, քաջ հեծնող էր :

2. — Եթէ Լեռնիդաս իր աշակերտը փայլուն զինուոր մըրաւ, Արիստոտէլ ալ զայն Աղեքսանդր ըրաւ . Կուղէր ուսանիլ ամեն բան, փիլիսոփայութիւն, գրաւ-

11.— Փիլիպպոսի մահը : 1, 2.— Աղեքսանդրի կրթութիւնը :

կանութիւն, գիտութիւն և նոյն խակ բժշկութիւն, ամբողջովին ի բերան ուսած էր Խիականը որուն գիւցազներուն նմանիլ կը բաղձար . ծնած էր յաղթելու համար :

3. — Դեռ տասն եւ եօթն ամեայ, հօրը բացակայութեան ժամանակ թագաւորութեան գործերը վարեց . քաջութեամբ, առատաձեռնութեամբ և մանաւանդ հանճարովն՝ զօրաց և ժողովրդեան համակրանքը շահեցաւ :

4. — Երբ հօրը յաջորդեց 21 տարեկան էր . յանկարծական և անդիմադրելի յարձակմամբ զսպեց ապստամբութիւնները Դանուրէն անդին, բայց երբ լըսեց որ Գեմսութենէսի գրգումամբ Յունաստան ալ կը խլլտի, փութով Յունաստան հասաւ, կործանեց թերէ, բնակիչները ծախեց, բայց խնայեց Պինդարոսի տան : Այս կոտորածը սարսափեցուց և հնազանդեցուց Յոյները :

5. — Նորատի թագաւորն Կորնթոսի մէջ գումարուած ժողովին առաջարկեց, իր հօր պէս, Պարսից դէմ արշաւել : Աղեքսանդր՝ գաշնակից զօրաց սպարապետ կարգուած՝ պատրաստուեցաւ Պարսկաստան արշաւել :

6. — Աղեքսանդր՝ Մակեդոնիոյ կառավարութիւնը Անդիպատրոսի յանձնելով (334) 30,000 հեաեւակ եւ

3, 4.— Ի՞նչ ըրաւ երբ թագաւորեց : 5.— Կորնթոսի ժողովը ի՞նչ սրոշեց : 6.— Գրանիկոնի, Իսսոսի, Տիրոսի պատերազմերը :

11. — Փիլիպպոս Յունաստանի գերիշխանութիւնը ստանձնեց . Յունաց մսոցնել տալու համար իրենց վիշտը՝ առաջարկեց ի Կորնթոս գումարուած Ամիկիկտիոնեան ժողովին որ Պարսից գէմ արշաւանքը նորոգեն . ինքն արդէն այս արշաւանաց ընդհանուր սպարապետ կարգուած էր, երբ Մակեդոնացի ազնուական մը՝ Պարսիկներէ գրգուուած՝ սպաննեց զինքը (336) :

ՊԱՍ ԺՊ.

ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԵԾ

1. — Աղեքսանդր՝ Մակեդոնիոյ Փիլիպպոս թագաւորին որդին էր . իր մարմնամարդական և զինավարժական կրթութեամբ՝ զոր և եւոնիդասէն ստացաւ . Յունական խաղերուն մէջ ամենքը կը գերազանցէր, քաջ հեծնող էր :

2. — Եթէ և եւոնիդաս իր աշակերտը փայլուն զինուոր մըրաւ, Արիստոտէլ ալ զայն Աղեքսանդր ըրաւ : Կ'ուզէր ուսանիլ ամեն բան, փիլիսոփայութիւն, գրա-

11. — Փիլիպպոսի մահը : 1, 2. — Աղեքսանդրի կրթուութիւնը :

կանութիւն, գիտութիւն և նոյն իսկ բժշկութիւն, ամբողջովին ի բերան ուսած էր Իլիականը որուն գիւցազներուն նմանիլ կը բաղձար . ծնած էր յաղթելու համար :

3. — Դեռ տասն եւ եօթն տմեայ, հօրը բացակայութեան ժամանակ թագաւորութեան գործերը վարեց . քաջութեամբ, առատածեռնութեամբ և մանաւանդհանճարովն՝ զօրաց և ժողովրդեան համակրանքը շահեցաւ :

4. — Երբ հօրը յաջորդեց 21 տարեկան էր . յանկարծական և անդիմադրելի յարձակմամբ զսպեց ապրատամբութիւնները Դանուրէն անդին, բայց երբ լըսեց որ Դեմոսթենէսի գրգումամբ Յունաստան ալ կը խլրտի, փութով Յունաստան հասաւ, կործանեց Թերէ, բնակիչները ծախեց, բայց խնայեց Պինդարոսի տան : Այս կոտորածը սարսափեցուց և հնազանդեցուց Յոյնելը :

5. — Նորատի թագաւորն Կորնթոսի մէջ գումարուած ժողովին առաջարկեց, իր հօր պէս, Պարսից գէմ արշաւել : Աղեքսանդր՝ գաշնակից զօրաց սպարապետ կարգուած՝ պատրաստուեցաւ Պարսկաստան արշաւել :

6. — Աղեքսանդր՝ Մակեդոնիոյ կառավարութիւնը Անդիպատրոսի յանձնելով (334) 30,000 հետեւակ եւ

3, 4. — Ի՞նչ ըրաւ երբ թագաւորեց : 5. — Կորնթոսի ժողովը ի՞նչ սրոշեց : 6. — Գրանիկոնի, Խասսափ, Տիւրոսի պատերազմերը :

4500 Հեծեալ զինուորներով Ելլեսպոնտոսէն Փոքր—Ասոխա անցաւ, Դրանիկոն գետին քով յաղթեց Պարսից և այս պատերազմին մէջ շնորհիւ իր Նլիտոս բարեկամին մեծ վլտանդ մը անցուց . Փոխուգիոյ Դորդիոն քաղաքին Գորդեան հանգոյցը ի զուր քակել փորձելէ վերջ Թըրովը կտրեց . Կիւգնոսի պազ ջուրերուն մէջ լուացուելուն համար՝ սոսկալի տենդային դողէ մը բռնուեցաւ որմէ բժշկուեցաւ խմելով, հակառակ Պարմենիոն զօրապետին ազդարարութեան, Փիլիպոս բժշկին պատրաստած ըմպելին . գարճեալ յաղթութիւն մը տարաւ Դարեհի վրայ Խսոսոի մօտ . Եօթնամնեայ պաշարումէ վերջ կործանեց Տիրոս . իրը աղատարար ընդունուեցաւ Եգիպտոս ուր հիմնեց Աղեքսանդրիա . այցելեց Արամազդ Ամմանի տաճարը որուն պատդամախուը զինքը Արամազդայ որդին անուանեց :

7.— Աղեքսանդր այսպէս ծովեղերեայ բոլոր քաշդարները նուաճելէ վերջ որպէս զի Դարեհ չկարենար Յունատանի հետ հազորդակցիլ, Ափրիկէն անցաւ Ասիա ուր երրորդ անգամ յաղթեց Դարեհի Արքելայի դաշտերուն մէջ (331) . տիրեց Պարսից տէրութեան ուրուն մայրաքաղաքներն, — Բարելոն, Շօշ, Պերսիակալիս և Ելբատան — զրեթէ առանց ընդդիմութեան, իրենց դուռները բացին յաղթականին առջեւ : Դարեհ տարաբազդ թագաւորն սպաննուեցաւ փախած ժամանակ :

8.— Աղեքսանդր հիմնեց Աղեքսանդրիա (այժմ

7.— Արքելոյի ճակատամարտը : 8, 9.— Աղեքսանդր ի՞նչ գործեր տեսաւ :

Հերադ) Աղեքսանդրուպօլիս (այժմ Գանտահար), իջաւ Հինդոս գետին հովիտը, Պորոս թագաւորին հետ բարեկամութեան դաշնուք հաստատեց . թէեւ ուղեց Հնդկաստան արշաւել, բայց զօրքը մերժեց աւելի յառաջ խաղալ, այն ատեն գետին եղերքները քաղաքներ, նախաղալ, այն ատեն գետին եղերքները հասաւ մինչեւ Հնդկաց ովկիանոս . Նէարխոն ծովակալ՝ Պարսից ծովէն նաւատորմիզով՝ Պարսկաստան դարձաւ, բանալով վաճառակամիզով՝ Պարսկաստան դարձաւ, առջեւ Հնդկաստանի ճամբան, իսկ ինքն ալյամաքային զօրքով եկաւ Բարելոն :

9.— Աղեքսանդր ընդարձակ տէրութիւն մը հիմնեց որ կը տարածուէր Աղեքսանդրի ծովէն մինչեւ Հինդոս, Եգիպտոսէն մինչեւ Կովկաս :

Սկսաւ շահիլ սիրտը անոնց որոց յաղթած էր, զոհ մատոյց անոնց գից, յարգեց անոնց սովորութիւնները, Յունաց և բնիկներուն մէջ խնամութիւն հաստատեց, նոյն իսկ ինքը՝ Դարեհի Ստատիրա գսաւեր հետ ամուսնացաւ . կը բազձար ի մի ձուլել Ասիական և Յոյն ժողովութիւնները : Եօթնանասուն քաղաքները հիմնեց, վաճառականութիւնը ծագեցաւ, Յոյն գիտուններ սկսան Ասիոյ բոյսերը, կենդանիները և աշխարհագրութիւնը սորվիլ :

10.— Վերջապէս Աղեքսանդրի արշաւանաց հետեւանքը ներեւանքն եղաւ Ասիական երկիրներուն հելլենացումը :

11.— Եթէ մէկ կողմէն՝ Մակեդոնացիք Հասկնալով Աղեքսանդրի այս մեծ խորհուրդները ստէպ տըր-

10.— Աղեքսանդրի արշաւանաց հետեւանքը ի՞նչ եղաւ :
11, 12, 13.— Աշխարհակալին վերջին օրերը :

տուններ կը բառնային և կը դաւադրէին անոր կենաց դէմ, միւս կողմէ՝ ինքն ու իր յաղթութիւններով գոռոզացած՝ ոկտակա իր Աօֆական պերճութեամբ առիթ տալ իր հայրենակցաց դժգոհութեան. գինովութեան ժամանակ սպաննեց իր բարեկամը կիսոս, կալխածենէ ո իմաստամբը, սպաննել տուաւ նաեւ Փիլոտաս և անոր հայրը Պարմենիոն:

12. — Ազեքսանդր չափաւորութիւնը անհրաժեշտ առաքինութիւն մը չէր սեպեր, ինքինքր տուաւ՝ մասնաւնդ իր սիրելիներուն մահէն վերջ՝ զեղսութեան և գինեմութեան, սոսկալի տենդէ մը բռնու եցաւ որմէ չկրցաւ բժշկուիլ, մեռաւ Բաբելոնի մէջ 33 տարեկան (323). Հարցուցին Ազեքսանդրի թէ որու կը թողուր ընդարձակ տէրութիւնը. «Ամենէն զօրաւորին» պատասխանեց:

13. — Ազեքսանդրի յաջորդներուն մէջ չի գտնըւ եցաւ մէկը որ կարենար միահեծան տէրն ըլլալ այս ընդարձակ կայսրութեան:

ԱՂԵՔՍԱՆԴՐԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ

1.— Ազեքսանդրի մահուանէն վերջ՝ տէրութիւնը շատ տարի սոսկալի խառնակութեան թատր եղաւ. զօ-

1, 2.— Ազեքսանդրի մահուանէն վերջ ի՞նչ փոփոխութիւններ տեղի ունեցան:

րապետները նախ Ազեքսանդրի ընտանիքէն մէկը պաշտպանելու պատրուակաւ և տպա իրենց անուամբ պատերազմներ մղեցին իրաւու գէմ, այս պատերազմներուն միջոցին ջնջու եցաւ Ազեքսանդրի ընտանիքը:

2.— Խպատոփ պատերազմուլ (304) ուր Ազեքսանդրի երկու զօրապետները՝ Սելեւկոս և Պտղոմէոս յաղթեցին Անտիգոնի և անոր Պոլիօրկէտ անուանեալ Դեմետրիոս որդւոյն, պետութիւնը վերջնականապէս բաժնուեցաւ երեք տէրութեանց—Սիւրիոյ, Եղիպատոփի եւ Մակեդոնիոյ:

3.— Սելեւկոս Նիկատոր հիմնեց Սելեւկեանց կայսրութիւնը որ կը աարածուէր մինչեւ Հինդոս, մայրաքաղաքը Բաբելոնէն Անտիգոք փոխագրեց, իր յաջորդներէն Անտիգոնոս Դ յարձակեցաւ Հռովմայեցւոց վրայ բայց յաջթուեցաւ ի Թերմոպիլէ (197). Սելեւկեանք զեղս, ցոփ և անգութ թագաւորներ եղան, մղեցին պատերազմներ, որոց միջոցին տէրութիւնը հետզհետէ կորսնցուց իր ահագին համեմատութիւնները և այսպէս կազմուեցան Պարթեւաց և Պերգամայի և ուրիշ թագաւորութիւնները:

4.— Պոմպէոս Հռովմայեցի զօրապետը Հռովմէական գաւառի մը վերածեց Սիւրիա (65):

5.— Պտղոմէոս Սոսեր հիմնադիրն եղաւ Պտղոմէոսնեանց թագաւորութեան:

3, 4.— Խօսեցէք Սելեւկեանց թագաւորութեան վրայ: 5.— Պտղոմէասեանց վրայ:

6. — Մայրաքաղաքն էր Աղեքսանդրիա, միակ յատակադիմի մը վրայ շինուած կանոնաւոր քաղաք մը, ունէր Ընթերցարան ուր կը կատարուեին հասարակաց խաղեր, Միւսէոն ևլն։ Քաղաքը միացած էր Թումբով մը Փարոս կղզոյն հետ որուն մարմարեայ աշտարակին վրայ կրակ կը վառուեր նաւորդաց առաջնորդութեան համար. Աղեքսանդրիա Փիւնիկեան քաղաքաց տեղը բոնեց և եղաւ կեդրոն աշխարհի վաճառականութեան։

7. — Միւսէոնը գիտական մեծ հաստատութիւն մ'էր, կը պարունակէր գրատուն մը որ ունէր 400,000 ձեռագիր, Բուսաբանական և Կենդանաբանական պարտէղ, Աստղաբաշխական գիտանոց, Անդամահատութեան սրահ և Գիմնիական աշխատանոց մը։ Միւսէոնի մէջ կը բնակէին, տէրութեան ծախըռլ, գիտուններ ուրոց՝ թագաւորը յաճախ կը սեղանակցէր, Աղեքսանդրիա գարելու աշխարհի իմացական զարդացման կեդրոնն եղաւ։

8. — Պաղոմէոսի յաջորդներէն Պաղոմէոս Բ. Փիլատելիոս և Պաղոմէոս Գ. Եվերգէտ թէեւ աշխատեցան թագաւորութիւնը ընդարձակել, բայց ցոփութիւնն ու անբարոյականութիւնը արգելը եղան, ապա թագաւորութիւնն ալ Հառվմէական կոյսրութեան հեա միացաւ Կլէոպատրա թագուհուցն մահուամբ (30)։

9. — Մակեդոնական լուծը թօթափելու համար,

6. — Նկարագրեցէք Աղեքսանդրիա։ 7. — Միւսէոնը։
8. — Ե՞րբ կործանեցաւ Պաղոմէոսեանց թագաւորութիւնը։
9. — Յոյնք ի՞նչ ըրին Աղեքսանդրի մահուանէն վերջ։

Յոյնք՝ Աղեքսանդր մեծի մահէն վերջ՝ ոտք ելան. Անգիպատրոս առաջին անգամ թէեւ յաղթուեցաւ Լամփական պատերազմին մէջ, բայց յաղթելով կրանօնի մօտ (322), Ամէնքի մէջ պահապան զօրք դրաւ, պահանջեց պատերազմական տուզանք և Դեմոսթենէսի դլուխը։

10. — Մեծ ճարտասանը ի կալաւրիա Պոսիդոնի տաճարը ապաստանեցաւ, յետոյ՝ երբ պաշարուեցաւ Մակեդոնացի զինուորներէ՝ ինքինքը թունաւորելով մեռաւ։ Հինգ տարի վերջ՝ Մակեդոնիոյ թագաւորին պահանջմամբ ուրիշ մեծասիրտ քաղաքացի մը — անյիշաշար Փոկիոն — Աթենացիներէն դաստելով՝ մուելինդ իւրմելու դասապարտուեցաւ։

11. — Իպսոսի ճակատամարտին յաջորդող խռովութիւններ Մակեդոնիա վրդովեցին, և թէեւ Փիլիպոս Ե. ուզեց Մակեդոնիոյ թեւարկութիւնը տարածել Յունաստանի վրայ, բայց հզօրագոյն ազգէ մը (Հռովմայեցի) յաղթուելով չի կրյաւ իր նապատակը յառաջանիլ (197). Պերսէոս Փիլիպոսի որդին եւս Հռովմէացիներէն չարաչար յաղթուած ի Պիւդնա՝ (168) գերիտարուեցաւ ի Հռովմէ և Մակեդոնիա եղաւ Հռովմէական դաւառ մը (143)։

12. — Սելեւկեան, Պաղոմէոսեան, և ասոնցմէկապատաճ պետութեանց մէջ թագաւորը Յոյն էր, կը պահապանէր իր լեզուն, կրօնքը և սովորութիւնները, հը-

10. — Ի՞նչպէս մեռաւ Դեմոսթենէս։ 11. — Մակեդոնիոյ վիճակը։ 12. — Այս իշխանութեանց ընդհանուր նկարագիրը։

պատակները Սսիացի էին, պաշտօնեաները՝ Յոյն. բա-
նակը Յոյն վարձկաններէ կազմուած էր. կային Յոյն
բանաստեղծներ, գիտուններ և արուեստագէտներ։ Սսիոյ
մէջ Յոյնքան տարածու եցան որ բնիկները վերջա-
պէս ընդունեցան անսնց կրօնը, բարքը, նոյն խոկ լե-
զուն « Արեւելը Հելլենացաւ » :

ՊԱՍ ԺԵ.

ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐԸ

1.— Յունաստան հետղիետէ կը վատթարանար. Կրանոնի պատերազմէն մինչեւ Խպասոսի ճակատամար-
տը՝ Աթենացիք իրենց վրայ իշխազները, ինչպէս Անտի-
գոն և անոր որդին Դեմետրիս պաշտելու չափ նուաս-
տացան :

2.— Խպասոսի ճակատամարտէն վերջ Մակեդոնից յ
թագաւորները, երկրին խռովութեան պատճառաւ քաշ-
ուեցան Յունաստանէ, բոյց Մակեդոնացիներ կը տի-

1.— Աթենացւոց նուաստացումը : 2.— Յունաստանի
քաղաքական վիճակը :

րէին Յունաստանի քաղաքներուն։ Երկու Յոյն հայրե-
նասէրներու — Սրատոսի և Փիլոպեմէնի — նալտակն
եղաւ Յունաստան ազատել ասոնց լուծէն։

3.— Սրատոս մանկութեան ժամանակ Սիկիոնի
իշխաններէն Արգոս ապաստանած՝ կը թու իցաւ իր հօր
բարեկամաց ջանքով. բարձրահասակ, հուժկու և արիա-
սիրտ երիտասարդ մ'եղաւ։ Քանի մը տաշագիրներով
գիշեր մը մեծ ճարպիկութեամբ Սիկիոնի պարիսպէն
ներս մտաւ և առանց արիւնհեղութեան քաղաքին տի-
րեց։

4.— Միացու Աքայեան դաշնակցութեան հետ զսր
կաղմած էին, փոխագործ պաշտպանութեան համար,
Աքայեայ 42 փոքրիկ քաղաքները։ Դաշնակց քաղաքնե-
րը միեւնոյն օրէնքները, չափերը, կշիռները և դրամ-
ներն ունէին, իրենց գործերը կը կարգադրուէն ընդ-
հանուր ժողովով մը որուն մէջ ամենքն ալ հաւասար
ձայն ունէին, որպէս զի ոչ ոք կարենար բանանալ ու-
րիշներու վրայ։

5.— Սրատոս աշխատեցաւ ամեսով Յունաստան
այս դաշնակցութեան հետ միայնելով ազատել երկիրը
Մակեդոնացւոց ձեռքէն։ Աթէնք և Կորնիժոս՝ որ գեռ
Մակեդոնացի թագաւորաց իշխանութեան տակ էին՝
ասոնց հետ միացան։ Սրատոս՝ այն ինչ ետովիացիները
Աքայեան դաշնակցութեան հետ կապելու յաջողած՝ կը

3.— Ո՞վ էր Սրատոս։ 4.— Նկարագրեցէք Աքայեան
դաշնակցութիւնը։ 5.— Սրատոսի խորհուրդը։

մտածէր Յունաստան ազատել, Սպարտայի նախանձը դարձեալ իսանգարեց երկրին վիճակը:

6.— Սպարտայի Ադիս թագաւորը իր երկրին մէջ Լիկուրդոսէն հաստատուած նախին խիստ բարքերը վերահաստատելու խորհրդին զոհ եղած էր. ամոր յաջորդը, Կէոմէն, թէեւ միեւնոյն խորհրդը ունէր բայց զինուորական փառքով ժողովրդեան համարումը շահիլ և ապա՝ սկսուած բարեկարգութիւնը հաստատել մտադրեց: Կէոմէն այս նպատակաւ պատերազմեցաւ Աքայեան դաշնակցութեան դէմ և քանից յաջթեց Արատոսի որ՝ ստիպեալ՝ Մակեդոնացւոց օգնութեան դիմեց:

7.— Արատոս ասոնց օգնութեամբ Սիլեսիա (Լակոնիա) քաղաքին մօտ յաղթելով Կէոմէնի՝ Եդիստոս փախցուց ուր յուսահատութենէն անձնասպան եղաւ:

8.— Սիլեսիայ ճակատամարտէն վերջ՝ Աքայացւոց և Ետոլիացւոց մէջ պատերազմ ծագեցաւ. այս պատերազմին մէջ որ երկու դաշնակցութեանց պատերազմ կը կոչուի, Աքայեցիք յաղթուելով՝ երկրորդ անդամ դիմեցին Մակեդոնիոյ օգնութեան. Կըսուի թէ՝ Մակեդոնիոյ Փիլիպոս Գ. թագաւորը թունաւորել տուաւ Արատոս (243) և ինքը ժամանակ մը վարեց Յունաստանի գերիշխանութիւնը:

6.— Ի՞նչու պատերազմեցաւ Սպարտա Արատոսի հետ: 7.— Ի՞նչ եղաւ Կէոմէնի վախճանը: 8.— Երկու դաշնակցութեանց պատերազմը:

Թէեւ Հռոմէական ծերակոյտը՝ Շանագլուխի պատերազմով Մակեդոնիոյ յաղթելէ վերջ, հանդիսաւորապէս Յունաստան ազատ հռչակեց, բայց իրօք Յունաստան Հռովմէական գերիշխանութեան տակ մտածէր, հնազանդելով Հռովմէ եկած հրամաններուն:

9.— Վերջապէս Յունաստան գժտեցաւ Հռովմայ հետ և Կորնիթոսի պատերազմին մէջ յաղթուելով՝ Հռովմէական գաւառ մ'եղաւ Աքայիա անուամբ (146):

10.— Յունաստանի վերջին օրերուն մէջ յիշատակութեան արժանի է Փիլոպեմէն, որ Աքայացի և Մեկալոպոլոյ բնիկ՝ քաջ երիտասարդ մ'էր. սա՝ Հռովմէաց Հռովմայ դէմ դնել անոր զօրութիւնը գիտնալով, այլ սկսաւ Աքայեցւոց զինուորական ոգին արծածել, բանակը կարգաւորել և Աքայեան դաշնակցութիւնը միացեալ պահել:

11.— Մեսախիա, Հռովմայ գրգռմամբ, բաժնըւեցաւ գաշնակցութենէն. Փիլոպեմէն՝ փութով բանակի մը գլուխը անցած՝ քալեց անոր վրայ, բայց գերերոնտելով բանակ գլուխցաւ և ուր մեռաւ մոլեխինդիմելով:

12.— Աքայեցիք Փիլոպեմէնի մահը լոելով յարձակեցան Մեսախիայ վրայ զոր սուրի և կրակի տռւէն, ապա քաջին մարմինը այրելէ և աճիւնը սրբազնան սաշերիշխանութիւնը:

9.— Ո՞վ տիրեց Յունաստանի: 10.— Ո՞վէ Փիլոպեմէն: 11.— Այս քաջին մահուան պարագաները, 12.— Ի՞նչ ըրին Աքայեցիք իրենց հայրենակցին մահուան վիճելու համար:

փորին մէջ ամիտովելէ վերջ՝ չքեղ հանդիսաւորութեամբ
Մեկուազուիս հասան, բոլոր Յունաստան ողբաց այս
մեծ քաղաքացին և զայն պատուեց իր զաւակաց վեր-
ջինը անուանելով։

13.— Աղեքսանդր մեծի Ասիական աշխարհակա-
լութիւնը Հելենացուցած էր Ասիա, բայց այս վերջինն
ալ ունեցաւ իր անդրադարձիկ ազգեցութիւնը Յու-
նաստանի վրայ, Արեւելեան մեզկ բարքեր, սովորու-
թիւններ մտան Յունաց մէջ. գրականութիւնը իր ոյժը
և արուեստը՝ իր մեծութիւնը կորմնցուց։

Հ Ա Մ Ա Ց Ո Յ Յ Պ Ա Տ Կ Ե Ր

Գ. Շ Ո Զ Ա Ն Ի

(338—146)

Գիշաւոր թուականք

Մակեդոնիոյ Փիլիպպոս թա-
գաւորը բանակը կազմակերպելէ,
Աթենացիներէ քանի մը ծովե-

13.— Յունաստանի անկումը։

զերեայ քաղաքներ գրաւելէ վերջ
խորամանկութեամբ և Քերոնէայի
պատերազմով կը տիրէ Յունաս-
տանի. այն ինչ կորնթոս գումար-
ուած Ամիկիսիոնի ժողովէն Պար-
սից գէմ արշաւող զօրաց ըս-
պարապետ կը կարգուի, կ'ըս-
պաննուի։ Աղեքսանդր մեծ իր
տէրութեան քանի մը կողմերը
հանդարտեցնելէ վերջ՝ Պարսից
գէմ ընդհանուր սպարապետ կար-
գուած՝ կ'անցնի Փոքր—Ասիա, կը
յազմէ Պարսից ի Դրանիկոն եւ
յիսոս. կ'երթայ Սիւրիա և Ե-
ղիպտոս, ապա Արքելայի վճռա-
կան պատերազմով կը տիրէ Պար-
սից տէրութեան, կը յառաջանայ
մինչեւ Հինդոս, ուստի կը դառ-
նայ Բարելոն և ուր կը մեռնի։
Աղեքսանդրի մեռնելէն վերջ՝ Խպ-
ասի ճակատամարտով լնդարձակ
կայսրութիւնը կը բաժնուի երեք
տէրութեանց—Սիւրիոյ, Եղիպտո-
սի և Մակեդոնիոյ։

Յունաստան՝ ներքին երկալա-
ռակութեանց մատնուած՝ սկսա-
լատթարանալ և ստորնանալ եւ

Քերոնիայի
պատերազմը

338

Գրանիկոնի
պատերազմը

334

Խսոսի պա-
տերազմը

333

Արքելայի
պատերազմը

334

Աղեքսանդրի
մահը

323

Խպսոսի պա-
տերազմը

301

Յունաստան
կը նուածուի

146

վերջապէս՝ հակառակ Արատոսի
և Փիլոպեմէնի ջանքերուն՝ Հռով-
մէական գաւառ մ'եղաւ Աքայիա
անուամբ:

ՅՈՒՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ



1.— Յունաց մատենագրական առաջին լեզուն
բանաստեղծականն եղաւ. դիւցազներգակ բանաստեղծ-
ներն, Հոմերոս և Հեսիոդ, երգեցին դից և դիւցա-
դանց գործերը:

2.— Հոմերոս հաւանաբար ապրեցաւ թ. դարուն
մէջ (ն. Ք.). Փոքր—Ասիոյ եօթն քաղաքներ Հոմերոս
ծնած ըլլալու փառքը կը փափաքին իրենց պահել: Սա՞
իր ծերութեան մէջ կուրացած՝ կը շրջէր քաղաքէ քա-
դաբ իր ոտանաւորները արտասանելով, Հոմերո-
սի քերթուածները՝ հազներգուներու միջոցաւ ան-
կորուստ պահուած՝ հասան մինչեւ Զ. դար (560) ուր-

1.— Խնչով սկսաւ Յոյն գրականութիւնը: 2.— Հոմե-
րոս եւ իր գործերը:

Պիսիստրատի նախաձեռնութեամբ հաւաքուելով՝ ա-
ռաջին անդամ գրի առնուեցան: Այս երկերն կը կոչ-
ուէին Իլիական և Ողիսական. առաջինով Հոմերոս
կ'երգէ Աքելէսի ցատումը, Պատրոկլի և Հիկոտրի մահը.
Երկրորդով՝ կը պատմէ դիւթական ոճովմը՝ Ոդիսեւսի ար-
կածները Տրոյիոյ կործանումէն վերջ: Այս երկու քեր-
թուածք՝ դիւցազներգութեան երկու հրաշակերտներ են
որք դարեր անցնելէ վերջ՝ գեռ կը պահեն իրենց հը-
րապոյրն ու թարմութիւն:

3.— Հեսիոդ կը կարծուի թէ՝ Ը. դարուն մէջ
ծնած է ի Բէովլտիա, իր գործերը Յունաց մէջ մեծ
յարգ ունէին կրօնական և խմաստասիրական խնդրոց
մէջ, սակայն Հոմերոսի քերթուածոց չափ շահեկան չեն:

4.— Յունական սամկավարական վարչութեան
միջոցին եղերերգակ բանաստեղծներ, ինչպէս Տիրտէոս
և Սիմոնիէս սկսան յորդան տալ կենդանի զգացմանց.
Քնարերգակ բանաստեղծներէն Պինդարոս, հանդէսնե-
րու մէջ յաղթողներն իր հոգեյոյզ քնարով դրուա-
տեց, Անակրէոն՝ զինին և զուարճութիւնը երգեց:

5.— Պերիլէսի դարուն մէջ գրականութեան ու-
րիշ սեռ մ'ալ մշակուեցաւ, Եւքիլէս (ծնած 525ին) Սո-
փոկլէս (ծնած 495ին) և Եւրիպիդէս (ծնած 480ին) ող-
բերգութիւնը իր կատարելութեան հասցուցին:

6.— Արիստոփիան (ծնած 444ին) իր կատակերգու-

3.— Հեսիոդ: 4.— Եղերերգակ եւ քնարերգակ բանաս-
տեղծներէն ոմանք: 5.— Երեք մեծ ողբերգակ բանաստեղծ-
ները: 6.— Մեծ կատակերգակ բանաստեղծը:

թիւնները յօրինեց, որոց մէջ ծաղրեց Սթենացւոց մութիւնները և հեղնեց Սովետաները:

7.— Յոյնք իրենց գրիչը հաւասար յաջողութեամբ դործածեցին նաեւ արձակ գրուածսց մէջ:

8.— Հերոդոս՝ Փոքր—Ասիոյ Ալիկարնաս քաղաքին մէջ ծնած (484ին) գրեց, հետաքրքրաշարժ և դիւթիչ ոճով մը, Մարական պատերազմաց պատմութիւնը.

9.— Թիւկիդիտէս (ծնած 471ին) Պելոպոնէսի պատերազմին մէջ իմաստասէր պատմաբանի մը յատկութիւններով փայլեցաւ:

10.— Քաենոծփոն, Սոկրատի աշակերտ, գրեց նահանջ բիւրուն և դասիարակութիւն Կիւրոսի:

11.— Պլուտարքոս որ ապրեցաւ Բ. դարուն (3. Ք.) եղաւ հեղինակ Կիանի երեւելի արանց դործոյն:

12.— Պերճախօսութիւնը ծաղկեցաւ Աթէնքի մէջ ուր հանրային մեծ դործեր կը կադադրուէին ժողովրդային ժողովավ. մեծ ազդեցութիւն ունէին պերճախօսք որոց խորհրդոյց յաճախ ժողովը կը հետեւէր. Եսքինէս՝ Փիլիպոս թագաւորէն կաշառուած՝ Մակեդոնիոյ շահերը կը պաշտանէր. Դեմոսթենէս՝ Պարսից դրամով Փիլիպոսի դէմ կը յարձակէր:

Դեմոսթենէսի ճառերը բեմական պերճախօսութեան հիանալի օրինակներ են:

7, 8, 9, 10, 11.— Արձակագիր մատենագիրք (պատմագիրք), 12.— Պերճախօնք:

13.— Յոյնք նշանաւոր փիլիսոփաներ ալ ունեցան. ասոնք կ'զբաղէին նաեւ բնական գիտութիւններով ուրոյմէ փիլիսոփայութիւնը դեռ բաժնուած չէր: Ե. դարուն մէջ յառաջ եկաւ Սովետատէս կոչուած Սկեպտիկեաններուն դասը որ կը յարձակէր անխտիր՝ կրօնի, սուվորութեանց և ուրիշ հաստատութեանց դէմ:

14.— Անոնց դէմ մաքառիլ նպատակն եղաւ Սոկրատի (469—399 Ն. Ք.) սա՝ իմաստուն չ'անուանեց վինքն, այլ իմաստատէր, կ'ըսէր. «Իմ լուսը գիտութիւնը է գիտնալ թէ բան մը չեմ գիտեր». իր նշանաբանն էր ծանիր զբեզ, կ'աշխատէր հարկաւոր մեծ ճշշմարտութեանց-բարւոյն, ծշմարտին և գեղեցին—դոյութիւնը հաստատել հակառակ սովենտէսներուն եւ այս գործը կը կատարէր այն քննական մեթոտով որ էւր անուամբ Սոկրատեան կոչուեցաւ: Իր թշնամիներէն դատաստանի կոչուելով գատապարտուեցաւ մոլեխինդ խմելու քաղաքին գիքը չպաշտելուն, նոր աստւածներ մտցնելուն և երիտասարդութիւնը զեղծունելուն համար»: Սոկրատ խմեց թոյնը անխոսով և հանդարտ իր լացող աշակերաններուն խօսելով հոգւոյ անմահութեան վրայ:

15.— Պլատոն (429—347 Ն. Ք.) Սոկրատի ամենէն նշանաւոր աշակերտն եղաւ, հիմնեց Ակադեմականաց դպրոցը:

16.— Արիստոտէլ (384—322) աշակերտ Պլատոնի և հիմնադիր Պերիպատիկանաց դպրոցին, ամիովիեց

13, 14, 15, 16, 17.— Յոյն փիլիսոփաներէն ոմանք:

իր ժամանակին բոլոր գիտութիւնը իր գիրքերուն մէջ։
17. — Զենոն հիմնեց Ստոյիկեանց, Եպիկուրոս
եպիկուրեանց դպրոցները։

18. — Յոյնք՝ գեղարուեստներէն ճարտարապետու-
թիւն եւ քանդակագործութիւն իրենց կատարելու-
թեան հասցուցին, նկարչութեան և երաժշտութեան
զարգացումը աւելի Միջին դարու վերապահեալ էր։

19. — Յունաց ամենէն գեղեցիկ շենքերն էին տա-
ճարները — դից բնակարանները — միշտ շրջապատուած՝
շքեղ սիւներով. տաճարին կեդրոնն էր խորհրդաւոր և
մմին սրբարանը, ուր կուռքը՝ ոսկեդրուագ, դոհարա-
զարդ և զգեստաւորեալ կանդուն կը կենար, սրբարա-
նին ետեւը կը պահէին տաճարին գանձը և յաճախ-
քաղաքին ոսկին և արծաթը։ Շինքին այլ և այլ մասնաց
համեմատութիւնը, կատարելութիւնը և վայելչութիւնն
աննման գեղեցկութիւն կուտային տաճարին։

20. — Դորիական, Յոնիական և Կորնթական կոչ-
ուած երեք ոճի սիւները կը տարբերէին իրենց խարիս-
խով և խոյակով։

21. — Պարթենոն, Աթենքի պաշտպան դիցուհւոյն-
նուիրուած, Ակրապոլի բարձանց վրայ կը կանգնէր վե-
հաշուք, շինուած էր համակ մարմարինէ և Դորիական
ոճին պատկանող տաճարներուն ամենէն համբաւա-
ւորն էր։

22. — Եփեսոսի Անահիտի տաճարը՝ որ Աղեքսան-

18. — Գեղարուեստք Յունաց մէջ։ 19. — Յունաց ամե-
նին գեղեցիկ չէնքերը որո՞նք են։ 20. — Յունական ճարտա-
րապետութեան երեք ոճերը։ 21, 22, 23. — Օրինակ իւրա-
քանչիւրէն։ 24. — Փիդիաս եւ իր հրաշակերտները։

դըր մեծի ծննդեան գիշերը այրուեցաւ՝ Յոնիական
շնորհալի ոճին ամենէն դեղեցիկ օրինակն էր։

23. — Կորնթական ճարտարապետութեամբ շին-
ուած տաճարները նուիրուած կ'ըլլային Աստղիկի, յա-
ւերժահարսանց են, որոց փափկութեան և վայելչու-
թեան աւելի կը պատշաճէր այս ամենէն ճոխ և ամե-
նէն զարդարուն ոճը։

24. — Քանդակագործութիւնը ծաղկեցաւ ամէն
ժամանակէ աւելի Պերիկլէսի դարուն մէջ, Փիդիասի
դպրոցը սքանչելի հրաշակերտներ արտադրեց. Փիդիաս
ինքն՝ Հոմերոսի հիանալի տողերէն ներշնչեալ՝ շինեց
Ոլիմպիական Արամազդայ հսկայ և գեղակերտ արձանը
18 մեթր բարձր, նստած ճոխ և քանդակազարդ գա-
հոյից վրայ, Պարթենոնի Սթենասի համբաւաւոր ար-
ձանը նաեւ այս տաճարին արտաքին կողմը զարդարող
քանդակներուն մէկ մասը,

25. — Յունական քանդակագործութեան հրաշալի
և գեղեցիկ արտադրութիւնք իրեւ օրինակ կ'ուսում-
նասիրուին ցարդ։ Յոյնք՝ իրենց գրականութեան և գե-
ղարուեստից հիանալի արտադրութեամբք մեծապէս
ստարեցին աշխարհի քաղաքակրթութեան։

ՎԵՐԱ

25. — Աշխարհի Բնէ կը պարտի Յոյն քաղաքակրթու-
թեան։

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

- 1.— Յունական գաղթականութիւնը .
 2.— Յունաց ընկերական վլճակը Հոմերի ժամանակ .
 3.— Յունական հանդէսները .
 4.— Բաղդատեցէք Սոլոնի և Լիկուրգոսի օրէնքները .
 5.— Պայսից քաղաքականութիւնը Պելոպոնէսի պատերազմին ժամանակ .
 6.— Եպամինոնդի նկարագիրը .
 7.— Սոկրատ՝ Սոփեսահաներուն դէմ .
 8.— Դեմոսթենէսի կեանքը .
 9.— Ազեքսանդր մեծ .
 10.— Աքայեան գաշնակցութիւն .
 11.— Ազեքսանդրիս և իր հաստատութիւնները .
 12.— Յոյնք՝ գրականութեան և արուեստից մէջ .
 13.— Յունաց կարեւորութիւնը՝ քաղաքակրթութեան պատմութեան մէջ .

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երես

Երկու խօսք
 Քանի մը թելադրութիւններ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԻՆ ՅՈՒՆԱՍՏԱՆ

Դաս

Ա.	Յունատանի Սշխարհագրական դերքը	9
Բ.	Դիցարանական չրչան	11
Գ.	Յունաց կրօնքը	14
Դ.	Յունական հանդէսներ եւ խաղեր	18
	Ծանօթ .— Պատմ. երեք շրջանները	21

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ

Ե	Լիկուրգոս եւ իր օրէնսդրութիւնը	22
	Պատմ. Կապ .— Մեսահնիական պատերազմները	25
Զ	Սոլոն եւ իր օրէնսդրութիւնը	26
Է	Յունական կառավարութիւն	30
	Համացոյց պատկեր Ա. Շրջանի	33

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Հ. Մարտական պատերազմներ	35
Թ. Պերիկլէս եւ իր դարը	40
Ժ. Պելոպէնէսի պատերազմը	43
Պատմ., Կապ. —	
1. Դատաւորաց կառավարութիւնը	
2. Նահանջ Բիւրուն	47
Ժ.Ա. Թերէի գերիշխանութիւնը	49
Համացոյց պատկեր Բ. Շրջանի	52

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Ժ.Բ. Փիլիպոս թագաւոր	54
Ժ.Գ. Աղեքսանդր մեծ	58
Ժ.Դ. Աղեքսանդրի յաջորդները	62
Ժ.Ե. Յունաստանի վերջին օրերը	66
Համացոյց պատկեր Գ. Շրջանի	70
Ժ.Զ. Յունական քաղաքակրթութիւն	72
Խմբագրութեան նիւթեր	78

ՄԻԶԻՆ ԴԱՐ

ՄԱՍՆ Դ.

ԴԱՍ Ա.

ԲԱՐԲԱՐՈՍԱՅ ԱՐԴԱՒԱՆՔԸ

1. Երբ Հռովմէական տէրութիւնը տկարացաւ, ընդհանրապէս հիւսիսէն վայրագ ցեղեր սկսան յարձակումներ ընել կայսրութեան երկիրներուն վրայ. Հռովմայեցի զինուորները այնքան տկարացած էին որ անկարող էին դրահ կրել:

2.— Կայսրերը՝ բարբարոսաց ձեռամբ բարբարոսները վանելու քաղաքականութեամբ իրենց բանակներուն մէջ ընդունեցան զանոնք: Հոնաց պետը, Ատտիլա Հռովմայեցւոց, Գոթացւոց և Վրանկաց միացեալ զօրութենէն յաղթուեցաւ նալոնի մէջ: Բարբարոսները՝ որ արդէն քաջ պատերազմիկներ էին, Հռովմայեցւոց տակ մարդուած՝ պատերազմելու այտւեստն ալ սորվեցան, և յետոյ, ինչպէս պիտի տեսնենք, տէր եղան կայսրութեան:

1, 2.— Հռովմէական կայսրերը ի՞նչ ըրին:

3.— Բարբարոսաց—Տեւտոննեան կամ Գերմաննական ցեղեր—արշաւանքը հետեւեալ կարգով տեղի ունեցաւ:

4.— Գոթացիք երկու մասերու բաժնուած էին,— Ոսթոգոթք և Վիսիգոթք. այս վերջնները չուզելով Հոնաց հնադանդիլ՝ կայսրութեան սահմաններուն մէջ մտան, ապա ապստամբելով հասան մինչեւ Ադրիանուպօլիս. Մեծն Թէոդոս կայսրը յաջողեցաւ հանդարտեցնել զանոնք: Վիսիգոթներուն նոր պետը, Ալարիկոս Ոնորիոսի դէմ ապստամբելով մտաւ Հռովմ և աւարի տուաւ (410): Վիսիգոթները յետոյ հաստատուելով Գաղիոյ հարաւային երկիրներուն մէջ հիմնեցին Վիսիգոթներուն թագաւորութիւնը:

5.— Հոնաց հզօր պետը, Ատտիլա որ ինքինքը Աստուծոյ պատոհասը կ'անուանէր, իւր արշաւանքէն դարձաւ Հունդարիա, ուր քիչ ժամանակէն մտուաւ, իրեն հետ վերջացաւ Հոնաց իշխանութիւնը:

6.— Կայսրերը Խտալիա պաշտպանելու համար ետ կանչեցին Գալլիա գտնուող իրենց զօրքերը. այն ժամանակ Բիւրկինեանք և Վանտալք անարգել՝ Հունուսէն անցան, Բիւրկինեանք իրենց անուամբ թագաւորութիւն մը հաստատեցին Գալլիոյ մէկ մասին մէջ. Վանտալք անցան Գալլիայէն, ժամանակ մը մնացին Սպանիոյ մէջ որուն մէկ գաւառը իրենց անուամբ կոչ-

3.— Բարբարոսները ո՞ր ցեղին կը վերաբերէին: 4.— Ո՞վ եւ Գոթք եւ ո՞ւր հաստատուեցան: 5.— Ատտիլա ո՞վ է: 6.— Բիւրկինեանք եւ Վանտալք:

ուեցաւ Վանտալուզիա կամ Անտալուզիա, ապա անցան Ավրիկէ հիմնելով Վանտալաց թագաւորութիւնը որուն մայրաքաղաքն եղաւ Կարբեդոն (437). Վանտալաց հըզօր պետը, Գենսերիկ Ավրիկէէն Խտալիա անցաւ, Նըռովմ աւալի տուաւ (455) այս թագաւորութիւնը երկար չտեւեց, Յուստինիանոսի ժամանակ Արեւելեան կայսրութեան հետ միացաւ (534):

7.— Ֆրանկները Պելճիոյ մէջ կը բնակէին և Հըռովմայ կայսրերուն դաշնակից կը համարուէին. Իրենց Կովիս պետին ժամանակ (481—511) արշաւեցին Գալլիա և հիմնեցին Ֆրանկաց թագաւորութիւնը:

8.— Երբ Հռովմէական կայսրերը ստիպուեցան իրենց զօրագունդները Բիւրկումիայէն կանչել, բնիկները Սաքսոնները հրաւիրեցին զիրենք Սկովտիոյ լեռնականներուն դէմ պաշտպանելու համար. նոյնպէս Անդլիացիները եկան Տանիմարդացին. այս կերպով Բիւրկումիոյ մէջ հաստատուեցան Անկօ-Սաքսոն եօթը թագաւորութիւնները:

9.— Ոստրոգոթք Ատտիլայի մահուանէն վերջ, հաստատուեցան Հունդարիոյ մէջ, ապա իրենց թագաւորը Թէոդորիկ Խտալիա արշաւեց, Օգոստոս գահակալը պաշտօնանկ ըրաւ (493). Կառավարեց Խտալիա նախկին կայսրերուն նման, դաշնակից եղաւ Վիսիգոթաց որոնց տէրութիւնը պաշտպանեց Կովիսի դէմ. Ոստրոգոթաց թագաւորութիւնը Արեւելեան կայսրութեան

7.— Կովիս որո՞ց պետն էր. 8.— Ի՞նչ առթիւ Սաքսոնք եւ Անգլիացիք Բիւրկումիա հաստատուեցան: 9.— Ո՞վ է Թէոդորիկ. Լոմպարտացիք ո՞ւր հաստատուեցան:

մասն եղաւ Բելիսարիոսի և Ներսէս պատրիկի միջոցաւ (354), բայց քիչ ժամանակէն Լոմպարտացիք Ալգեան-ներէն անցնելով Լոմպարտական թագաւորութիւնը հիմնեցին Բոյի ամբողջ հովտին մէջ (368)։

10. — Բարբարիկ ցեղերու այս արշաւանքը մեծ հետեւութիւններ ունեցաւ։ Պրականութիւն և արշուեստք չմշակուեցան, քաղաքներ կործանեցան, յիշատակարաններ ջնջուեցան։ Լատիներէնը ազաւազուելով Ռոմանական կոչուած լեզուները կազմուեցան։ Արշաւանքէն առաջ միայն Հռովմէական կայսրութիւնը կար, արշաւանքէն յետոյ բազմաթիւ բարբարիկ թագաւորութիւններ կազմուեցան, որոնց մէջ երկու տեսակ բնակիչներ կային։ Դերմանացիք և Հռովմայեցիք-առաջինները՝ իրենց սովորութիւններով փոխեցին ընկերութիւնը և կառավարութեան կանոնները։ Հռովմայեցի կալուածատերեր քաղաքներու մէջ կը բնակէին և իրենց կալուածները գերիներու մշակել կուտային։ Դերմանացի պետեր՝ զինեալ և իրենց սեղանակից հաւատարիմներէն շրջապատշեալ գիւղերու մէջ հաստատուեցան։ Բարբարոսք քը բիստոնեայ եղան, թէեւ ցեղերէն սմանք արգէն քրիստոնեայ եղած էին մեծ արշաւանքէն առաջ. Գոթացիք, Վանտակը, Բիւրկինեանք և Լոմպարտացիք Արիոսեան եղան, մինչդեռ ֆրանկները՝ Կաթողիկ. կայսրութեան բնակիչները Կաթողիկ ըլլալով՝ աւելի սիրով հնազանդեցան Փրանկաց, ճիշդ այս պատճառաւ Փրանկաց թագաւորութիւնը միւս թագաւորութիւններէն աւելի զօրաւոր եղաւ։

10. — Ի՞նչ եղաւ բարբարոսաց հետեւանքը։

Արդի ընկերութիւնը բարբարոսներէն ընդունած է անձնական աշխատութեան սէրը, իսկ Հռովմայեցիներէն երկարատեւ քաղաքակրթութեան ձեւերը։

Պ Ա Ս Բ.

ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՄՐՈՒԹԻՒՆ

1. — Արեւելեան կայսրութիւնը կոչուած է Բիւզանդական Կոստանդնուպոլսոյ անուամբ, նաեւ Յունական՝ վասն զի ժողովուրդը մեծ մասամբ Յոյն էր։

2. — Մեծն թէոդոսի մահէն (395) մինչեւ Յուստինիանոս՝ Արեւելեան կայսրութեան գահուն վրայ անըշան և տկար կայսրեր նստան։

3. — Յուստինիանոս մեծ համբաւ կը վայելէ իբրև աշխարհակալ, շինով և օրէնտիր։

4. — Պատերազմեցաւ Պարսից գէմ (528—562) որոց չկրցաւ բոլորովին յաղթել, ուստի խազազութիւն հաստատուեցաւ փոխարձ զիջումներով, Վանտալաց թագաւորութիւնը ջնջելով (534) Ափրիկէ միացուց

1. — Բիւզանդական կայսրութիւնը ուրիշ ի՞նչ անուններով կոչուած է։ 2, 3, 4. — Խօսեցէք Յուստինիանոսի վրայ իբրև աշխարհակալ։

կայսրութեան հետ, իտալիա Ոստրոգոթերէն՝ (553—553) և հարաւային Սպանիա Վիսիդոթերէն գրաւեց (552), վանեց Պուլղարները որոնք Դանուբէն անցներով մինչեւ կ. Պօլսոյ պարիսպներուն քով հասած էին (559):

5.— Իբրեւ շինող՝ կայսրութեան պաշտպանութեան համար շատ ամիսոցներ կառուցանել տուաւ, եւ Անասթաս կայսեր շինել տուած պարիսպը որ երկրաշարժէ կործանուած էր, վերականգնեց, մայրաքաղաքին բարեղարդութեան համար աշխատեցաւ, շերամին ներածութիւնը կայսրութեան մէջ՝ իր օրով տեղի ունեցաւ:

6.— Յուստինիանոս՝ Տրիբոնիոս իրաւագէտին ձեռքով պատրաստել տուաւ իր անուամբ ծանօթ օրինագրերը, հաւաքելով նախկին կայսրերուն հրովարտակները և օրէնքները:

7.— Յուստինիանոսի յաջորդներուն մէջ նշանաւոր եղաւ Հերակլէս կայսրը, որուն ժամանակ Պարսիկը մինչեւ Քաղկեդոն յառաջացած՝ մայրաքաղաքին կըսպառնային (813). կայսրը նախ հարաւէն և ապա հիւսիսէն յարձակեցաւ թշնամոցն երկրին վրայ. Պարսիկները յաղթուեցան, Խոսրով թագաւորը դաշնկեց եղաւ, Խաչափայտը Երուսաղէմ տարուեցաւ (628):

8.— Կայսրութիւնը՝ այս երկարատեւ պատերազմներէն վերջ պէտք ունէր խալազութեան, բայց ահա ճիշդ այս միջոցին Արարիոյ խորերէն ահարկու

5.— Յուստինիանոս իբրեւ շինող: 6.— Յուստինիանոս իբրեւ օրէնադիր: 7.— Ո՞վ էր Հերակլէս: 8.— Կայսրութեան վրայ որո՞նք] յարձակեցան:

վուրդ մը յարձակեցաւ կայսրութեան երկիրներուն վըրայ, նուածեց Սիւրիա (638), Եգիպտոս (640) և նոյն իսկ կ. Պօլսոյ գրաւելու համար քանիցս փորձեր ըրաւ (717):

9.— Իսաւրացի կայսրեր՝ իբրեւ պատկերամարտ իրենց նախանձայուղութեան հետեւանքով՝ կորսնցուցին իտալիա:

10.— Սելցուգեանք զօրանալով՝ տիրեցին, ԺԱ. գարուն սկիզբը, Փոքր—Ասիոյ մեծ մասին, կայսրերը անկարող էին տնոնց ո՛ եւ է գիմադրութիւն ընելու: 1204ին՝ Խաչակիրք տիրեցին կ. Պօլսոյ և զայն Լատին կայսրութեան մայրաքաղաքը ըրին. այս միջոցին կազմուեսակայսրը նախ և երեք Ցոյն պետութիւններ. յան քանիմը փոքր Լատին և երեք Ցոյն պետութիւններ. այս վերջիններուն մէջ ամենէն վզօրաւորն եղաւ Նիկիոյ կայսրութիւնը: 1261ին՝ Միքայէլ Պալէոլոկ, Նիկիոյ կայսրը Յունական հարստութիւնը կրկին հաստատեց կ. Պօլսոյ մէջ:

11. Քաղաքային պատերազմներ փութացուցին կայսրութեան կործանումը. Թուրքերը կը յառաջանային տիրելով կայսրութեան երկիրներուն, սկսան նոյն իսկ կայսրերէն հարկ պահանջել, վերջապէս Մուհամմէտ Բ. Ֆաթիհ Սուլթանը տիրելով կ. Պօլսոյ (1453) հակառակ վերջին կայսեր դիւցաղնական պաշտպանութեան կործանեց Արեւելեան կայսրութիւնը:

9.— Պատկերամարտ կայսերաց վէճը ի՞նչ հետեւանք ունեցաւ: 10.— Ի՞նչ վտանգներու ենթարկեցաւ կայսրութիւնը: 11.— Ե՞րբ վերջացաւ Արեւելեան կայսրութիւնը:

12.— Բիւզանդական կայսրութիւնը խստիւ քըն-նադատուած է . դաւադրաւթիւններ և մզլութիւններ, կրօնական բուռն վշճեր, կուսակցական կրքեր կրկէսի խաղերուն առթիւ՝ ահա գլխաւոր պատճառները կայսրութեան տկարութեան և քայքայման։ Զափազանց վնասակար եղաւ կայսրութեան՝ Յոյն կայսրերուն այն քաղաքականութիւնը որով ջնջեցին քաղաքական կեանքը այն ազգերուն որոնք իրեւ գաշնակից՝ կայսրութեան արեւելեան սահմանները կը պահպանէին։

13.— Արդար է որ խոստովանինք միեւնոյն ժամանակ թէ՝ երբ հին քաղաքակրթութիւնը մոռցուեցաւ Սրեւելուաքի մէջ բարբարոսաց արշաւանաց միջոցին, Սրեւելեան կայսրութիւնը պահպանեց զայն՝ եւ հաղորդեց արդի Եւրոպական ազգաց, պահպանեց նաեւ Հռովմէական օրէնքը, Յոյն մատենադրութեան հրաշակերտները, դտաւ ճարտարապետական այն գեղեցիկ ոճը որ Բիւզանդական արուեստ կը կոչուի, եւ վերջապէս Սրեւելեան Եւրոպիոյ բարբարիկ ժողովրդոց քաղաքակրթութեան օրինակը տուաւ, ուրիշ բառով Սլաւներուն դաստիարակն եղաւ։

12, 13.— Բիւզանդական կայսրութեան յոռի եւ լաւ կողմը։

ՊԱՍ Գ.

ԱՐԱԲԱՑԻՔ ԵՒ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ

1.— Արաբացիք բաժնուած էին զանազան ցեղերու, որոց իւրաքանչիւրը ունէր իր պետը—շէյխ կամ էմիր—և կը պաշտէր իր մասնաւոր կուռքը, սակայն ամէնքը ունէին հաստրակաց սրբավայր մը—Քետպարակուսի ձեւով շինուած՝ Մէքքէի մէջ։ Արաբացիք քառակուսի հաղորդեան հպատակ եղած չէին, երբէք Հռովմէական կայսրութեան հպատակ եղած չէին, կը սիրէին բախտակինքիր կեանքը և այս պատճառաւ Սարակինաս ալ կոչուած են։ Զ. դարուն Արաբացիք կրօնապէս և քաղաքականապէս միացած՝ մեծ դեր խաղացին Միջին դարու պատմութեան մէջ։

2.— Մուհամմէտ, Խոլամաց մարգարէն ծնաւ 571ին Մէքքէի մէջ, կը սերէր Գուրէյշեանց ցեղէն, ունեցաւ յարաբերութիւններ Արաբական թերակղզոյն, ինչպէս նաեւ Սիրիոյ և Պաղեստինի հետ։ 610ին յայտնեց, թէ Աստուծմէ պաշտօն ընդունած էր Աբրահամու հաւատքը վերահաստատել, թէ « Միայն մէկ Աստուծ կայ, եւ Մուհամմէտ անոր մարգարէն է »։ Այս կրօնքը կոչուե-

1.— Արաբացւոց նախկին վիճակը։ 2, 3.— Խօսեցէք Մուհամմէտի վրայ։

յաւ Իպամութիւն և իր Սուրբ Գիրքը կը կոչուի Գուրան:

3.— Մարդարէին առաջին աշակերտներն եղան Խատիճէ կինը, գերին, Ալի և Ապուպէքիր աղդականները. 622ին ստիպուեցաւ Մէքքէն թողուլ եւ երթալ Մէտինէ որ հին կռապաշտ կրօնիքին պաշտպանաներուն սպառնալիքէն հեռու մնայ. Մէտինէի բնակիչները սիրով յարեցան նոր կրօնին, մարդարէն ժողովուրդին գլուխը անցած տիրեց Մէքքէի. բոլոր Արաբական ցեղերը իր վարդապետութեան դարձնելէ յետոյ երբ կը մտածէր իր կրօնը Արարիոյ սահմաններէն դուրս ևս տարածել, մեռաւ Մէտինէի մէջ 632ին:

4.— Մարդարէին յաջորդները Խալիֆա կոչուեցան, առաջին չորս խալիֆաներն եղան Ապուպէքիր, Էօմէր, Օսման և Ալի: Արաբացիք թերակղղիէն դուրս ենելով հետղիետէ տիրեցին Սիրիոյ (632—638), Պարսկաստանի (632—642), Եգիպտոսի (639—640):

5.— Ժամանակ անցնելէ վերջ Մուավիէ եղաւ Խալիֆա և սկսաւ իւմեւան ժառանգական հարստութիւնը (661) որուն մայրաքաղաքն եղաւ Դամասկոս. Երբ երկարատեւ և արիւնահեղ պատերազմները վերջացան, Արաբացիք Երկրորդ աշխարհակալութեան շրջան մը սկսան:

6.— Անցան Փոքր—Ասլա, Եօթը տարի (668—

4.— Առաջին չորս խալիֆաներն որո՞նք եղան եւ ի՞նչ աշխարհակալութիւններ ըրին: 5.— Ո՞վ է Մուավիէ: 6.— Արաբացիք ուրիշ ի՞նչ աշխարհակալութիւններ ըրին:

675) կ. Պոլիս պաշարելէ վերջ յետս մղուեցան. Երկրորդ պաշարում մը (717ին) աւելի յաջող արդիւնք չունեցաւ: Ափրիկէ արշաւեցին, Միջերկրականի բոլոր եղերքը գրաւեցին, Սպանիա անցան նեղուցէն և յամաք ելան ժայռին վրայ որ ի յիշատակ իրենց առաջնորդին—Թարիդ—Ճիպրալթար (Թարիդի լեռը) կոչուած է. Կործանեցին Վիսիդոթաց թագաւորութիւնը և հառաւատուեցան Սպանիոյ մէջ (711): Գալիիա ալ արշաւել ուղեցին, բայց Կարոլոս Մարթել Բուադիէի մօտ անոնց յաղթելսվ կասեցուց անոնց յառաջիսաղամութիւնը (732):

7.— Արաբական այս ընդարձակ կայսրութիւնը որ ինդուէն մինչեւ Պիրէնեան լեռները կը տարածուէր չկրցաւ երկար ժամանակ իր միութիւնը պահել, կուսական սկսան անկախութեան ձգտիլ. Աբբաս Հնչեց իւմմեանց ցեղը և հաստատեց Աբբասիեանց հարստութիւնը (750), որուն մալրաքաղաքն եղաւ Պալտատ: Իւմմեանց ցեղէն պատանի մը, Ապտիւրահման Սպանիա երթալով հոն ամիրագետ անուանեցաւ, այսպէս կաղմուեցաւ Քորտովայի խալիֆայութիւնը, Երրորդ խալիֆայութիւն մ'ալ—Փագիմեանց—Հիմնուեցաւ Գահիրէ: Փայութիւն մ'ալ—Փագիմեանց—Հիմնուեցաւ Գահիրէ:

8.— Պալտատի ամենէն նշանաւոր խալիֆաներն եղան Էպու—Ճափէր—Էլ—Մանսուր, Հարուն—Էլ—Ռամաշիտ, Էլ—Մամուն. Արեւելքի իշխանութիւնը Արաբական ցեղէն Տուղրիլ—Պէկի անցաւ (1058): Վերջա-

7.— Ո՞վ եղաւ Աբբասիանց հիմնադիր: 8.— Խուեցէք Պալտատի խալիֆայութեան վրայ:

պէս Մոնկոլք ջնջեցին Պաղտատի խալիֆայութիւնը
(1258 ին):

9.— Քորտովայի խալիֆայութիւնը տկարանալով՝
ԺԱ. գարուն իշխանութիւնը Մաւրիտանացւոց անցաւ.
Ֆէրտինանտի և Իղապէլի ամսւմնութեամբ՝ Արակոն Եւ
Քաստիլ միացած՝ գրաւեցին Կրանատան ալ որ վերջին
ապաստանարանն էր Մաւրիտանացւոց Սպանիոյ մէջ
(1492):

10.— Գահիրէի խալիֆայութիւնը տեւեց մինչեւ
1517, երբ Օսմանցւոց Սուլթանը Սէլիմ Ա. (Եավուղ
անուանեալ) նուաճեց Գահիրէ:

11.— Աբբասեանց իշխանութեան ժամանակ ե-
ղաւ Արաբական դպրութեան ոսկեդարը. բայցուե-
ցան վարժարաններ, դրատուններ, թանգարաններ,
դիտանոցներ, Յունաց և Պարսկց ամենէն լաւ գործե-
րն թարգմանուեցան Արաբերէնի: Դիտութիւննե-
րէն՝ մանաւանդ տարրաբանութիւն, բժշկութիւն,
աստղաբաշխութիւն իրենց զարդացման համար շատ
բան կը պարտին Արաբական ճգանց. Արաբացւոց այս
գործերն օդտակար եղան այժմու գիտութեանց: Ճար-
աբարապետական այն գեղեցիկ ոճը որ Արաբական կը
կոչուի, իրենց վառվուն երեւակայութեան ծնուն-
դըն էր, հիանալի պալատներ և մզկիթներ կառուցին:

12.— Նոր ծառեր, պտուղներ բերին Եւրոպա, ի-

9.— Քորտովայի Խալիֆայութեան վրայ: 10.— Գահի-
րէի Խալիֆայութեան վրայ: 11, 12.— Խօսեցիք Արաբական
քաղաքակրթութեան վրայ:

րենց գործարանները կ'արտադրէին գունագեղ ապակի-
ներ, ընտիր դէնքեր, գորգեր, կերպաններ, ընտիր
կաշի, լաւ պողովատ, շաքար, թուղթ ևն: Իրենց ա-
ռեւտրական յարաբերութիւնները հաստատած էին
Հնդկաստանի և Զինաց հետ Պասրայի միջոցաւ, իսկ
Եւրոպիոյ հետ՝ Աղեքսանդրիոյ միջոցաւ:

Այս երկու քաղաքներն—Պասրա և Աղեքսանդրիա
—երկու մեծագոյն խալիֆայութեանց մայրաքաղաք-
ներուն (Պաղտատի և Գահիրէի) իբրեւ նաւահանգիստ
կը ծառայէին:

Պատմական կապ.— Ֆրանկաց Մերովինկեան հա-
րստութիւնը իր զօրութեան դադաթնակէտն հասաւ
Տակոպէրի իշխանութեան օրով, ասոր մահուանէն վերջ
Ֆրանկաց միապետութիւնը սկսաւ տկարանալ. գահա-
կալները՝ Պատարկասուն թագաւոր կոչուած՝ կառավա-
րութիւնը արքունապետներուն յանձնած էին. վերջա-
պէս Պեպէն կարճահասակ, կարողս Մարտէլի որդին
որ արքունապետ էր, Մերովինկեան վերջին թագաւորը
վանքի մը մէջ փակեց և ինքը թագաւոր եղաւ (752)
հաստատելով Փարլովինկեան հարստութիւնը. Պեպէն՝
Պապէն թագաւոր օծուած՝ անոր պարգևեց Ուալինայի
Եկսարքութիւնը զոր Լոմպարտացիներէն դրաւած էր.
այսպէս սկսաւ Պապերուն աշխարհական իշխանութիւնը:

ՊԱՍ Պ.

ԿԱՐՈԼՈՍ ՄԵԾ

1.— Կարոլոս՝ Պետէն Կարճահասակին որդին Էր, ծնաւ Շեշին, կոչուեցաւ Շարլըմայն (Կարոլոս մեծ) իր բազմաթիւ յաղթութիւննելուն և փառաւար կառավարութեան համար:

2.— Կարոլոսի մեծ գաղափարն եղաւ վերահաստատել Հռովմէական կայորութիւնը . իր այս գաղափարը իրականացնելու համար գործածեց քաղաքակըրթութեան մասնաւրաբար սա երկու մեծ տարրերը, Տևառններուն քաղաքական գաղափարները, բնագդները և Քրիստոնեայ եկեղեցւոյն միացուցիչ զօրութիւնը:

3.— Թրանկաց թագաւորութեան արեւելեան սահմաններուն վրայ կը բնակէին պատերազմասէր, վայրենի և հեթանոս ցեղեր, ասոնք՝ իրենց յարձակումներով՝ կրնային եթէ ոչ բոլորովին ջնջել, դէթ կասեցունել ֆըրանկաց նորածին քաղաքակրթութեան յառաջդիմութիւնը . ուստի հարկ էր նուածել և քրիստոնեայ ընել զանոնք: Շարլըմայն այս նպատակով շարունակ 33 տարի սոսկալի պատերազմներ մղեց հեթանոս Սաքսոններուն դէմ, որոնք շատ անգամ ընկճուեցան, բայց իրենց

1.— Ո՞վ էր Կարոլոս մեծ: 2.— Կարոլոս ի՞նչ մեծ գաղափար ունեցաւ: 3.— Կարոլոսի պատերազմները Սաքսոններուն դէմ:

հաւատարմութեան ուխտը երկար չէր տեւեր, շուտով կապտամբէին, վերջապէս յանձն առին Քրիստոնեայ ըլլալ և մկրտուեցան: Կարոլոս երկիրը զարդացնելու համար արհեստաւորներ զրկեց և զանազան տեղեր ալ եպիսկոպոսարաններ և աբբայարաններ հաստատեց:

4.— Պատիերացիք փորձեցին անկախ ըլլալ օգնութեամբ Ավարներուն — Թաթար ցեղ մը — որ Հունգարիա կը բնակէին: Լարոլոս՝ առաջինները լնիճելէ և անոնց երկիրը իր տէրութեան հետ միացնելէ վերջքալեց վերջններուն վրայ, անոնց ալ յաղթեց և տիրեց երկին:

5.— Արշաւեց Սպանիոյ Սարակինոսներուն դէմ, տիրեց մինչեւ եպրոս գետը, բայց իր արշաւանքէն գարձին՝ վերջապահ գունդը յնջուեցաւ, այս կոտին մէջ ինկաւ նաեւ մեծ ահուակին Ռոլան:

6.— Լոմպարտացիք շատ անգամ Պապին երկիրներուն վրայ կը յարձակէին: Ադրիանոս Պապը Կարոլոսի օգնութիւնը ինդրեց: Ֆրանկաց թագաւորը Ավեան լեռններէն անցնելով յաղթեց անոնց, թագաւորը վանքի մը մէջ բանտարկել տուաւ, ջնջեց անոնց թագաւորութիւնը (773) և ինքը Լոմպարտացւոց թագաւորի ժիշդոսը առաւ:

7.— Կարոլոս այժմ տէր էր պետութեան մը որ Սրեւմուտքի նախկին Հռովմէական կայսրութեան շափ

4.— Պատիերացւոց դէմ: 5.— Սպանիոյ Սարակինոսներուն դէմ: 6.— Լոմպարտացւոց դէմ: 7.— Կարոլոսի հիմնած պետութեան սահմանները տուէք:

ընդարձակ էր, կը տարածուել Արեւմտեան կողմը մինչեւ Եպրոս (Յպանիա), հիւսիսային Արեւելք մինչեւ Ելպա և հարաւային Արեւելք՝ մինչեւ թէիս (Հսւնգարիա):

8.— Կարոլոս՝ մեծ շուքով իտալիա այցելեց, Ծընդդեան օրը Ս. Պետրոսի եկեղեցոյն մէջ Աստուածային պաշտամանց ներկայ էր իր պալատականաց հետ. յանկարծ, մինչդեռ ինքնակալը՝ ծնրադիր՝ կ'ազօթէր, Լեւոն Գ. Պապը թագ մը դրաւ անոր գլուխը և հանգիստաւորապէս ողջունեց զայն իբրեւ Արեւմտից Կայսր, Կարոլոս Ա. Օգոստոս Կեսար տիտղոսով (800 Յ. թ.):

9.— Կարոլոս իր կայսրութեան գաւառները կը կառավարէր կոմսերու միջոցաւ. կայսերական պատուի իրակնիեց՝ որոնք քննչական պաշտօններ ունէին գաւառներուն մէջ կոմսերուն վրայ, իրեն կը տեղեկագրէին երկրին վիճակը: Ամէն քաղաք ունէր, ինչպէս իր կոմսը, նոյնպէս իր եպիսկոպոսը, որոնք դիրքով իրարու հաւասար մէկտեղ պիտի կառավարէին: Արքունիքը գումարուած տարեկան ժողովոյն մէջ եպիսկոպոսներ և արքաներ կոմսերուն հետ մէկտեղ կը խորհրդակցէին աէրութեան դործոց վրայ:

10.— Շարլըմայն պաշտպան էր վաճառականութեան, ճարտարութեան և գրականութեան. իր արքունիքը կը հրաւիրէր ժամանակին ամենէն մեծ գիտունները, որոնք փոքրիկ ակադեմիա մը կը կազմէին, իւրաքանչյուրը կը կրէր հին նշանաւոր անձի մանսւն,

8.— Ե՞րբ կայսր օծուեցաւ: 9.— Ի՞նչպէս կը կառավարէր պետութիւնը: 10.— Կարոլոսի արքունիքը:

Պորօինակ Ալգուէն՝ Որատիոսի, Ատելար՝ Օգոստինոսի և վերջապէս նախագահը՝ (Շարլըմայն) Դաւիթի անունը:

11.— Շարլըմայնի համբաւը այնքան տարածուած էր որ Հարուն Ել-Ռաշիտ Խալիֆան, Արեւելքի այս մեծ ինքնակալը թանկադին ընծաներով դեսպաններ դրկեց Արեւմտաքամին:

12.— Շարլըմայն մեռաւ Էքս—լա—Շարէլի մէջ 814ին. իրեն յաջորդեց իր որդին Լուի Բարեմիտ որ չկրցաւ կայսրութեան միութիւնը պահէել, տէրութիւնը իր երեք որդւոց միջեւ բաժնեց. ասոնք ալ չկրցան կայսրութեան միութիւնը պահէել և վերջապէս Վէրտէոնի դաշնագլուխ (843) Ֆրանսա, Գերմանիա և Իտալիա անջատ պետութիւններ եղան:

13.— Շարլըմայնի տէրութեան կործանուելուն գլխաւոր պատճառներն եղան կայսրութեան չափագանց ընդարձակութիւնը, ցեղերուն զանազանութիւնը և ասոնց ներհակ շահէրը և ապակեդրունացման նպաստաւոր ընկերային ձգտումները որոնք շուտով Աւատական դրսւթեան ծնունդ տուին:

11.— Արեւելքի ո՞ր ինքնակալը Կարոլոսի հետ բարեկամութեամբ կապուեցաւ: 12.— Ի՞նչ էր Վերտէոնի դաշնագլին նշանակութիւնը: 13.— Թուեցէք Կարոլոս Մեծի կայսրութեան կործանման դիմաւոր պատճառը:

ՊԱՍ

ԱԻԱՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

1.— Աւատական դրութիւնը, Միջին դարու մէջ, հետեւեալ կերպով ծագումն առաւ :

2.— Խւրաքանչիւր Գերմանացի իր պետէն կ'ընդունէր իրեւ կողոպուտի բաժին՝ մաս մը երկիր որ ազատ կալուած կը կոչուէր։ Պետն ի հարկէ մեծագոյն բաժին մը կը պահէր իրեն. թագաւորը սկսաւ իր կալուածէն հողեր պարզեւել անոնց որոնք իրեն ծառայութիւն մը մատուցած էին, պայմանաւ որ իրեն հաւատարիմ մնան և օգնեն պատերազմի մէջ. տրուած պարզեւը կը կոչուէր աւատ, ընդունողը աւատառու կամ ճորտ (հպատակ), պարզեւողը՝ աւատապետ կամ տէր (մեծաւոր)։ Հատ անդամ աւարառուներն ալ կ'ունենային իրենց ճորտերը—հպատակները—անոնց հողեր պարզեւելով նման պայմաններով. այսպէս հաստատուեցաւ տեսակ մը նուիրապետութիւն որուն դլուխն էր թագաւորը. Թագաւորութիւնները բաժնուած էին դժութիւններու, ասոնց խւրաքանչիւր կոմսութիւններ կը պարունակէր և կոմսութիւններն ալ՝ Պառոնութիւններ. Այս դրութիւնը կոչուեցաւ Աւատականութիւն։

1, 2.— Ի՞նչպէս ծագումն առաւ Աւատականութիւն։

3.— Այս նորակազմ Աւատակոն ընկերութեան մէջ կային Աւատապետ, Կղերական, Ստրուկ և Միջնական։

4.— Խւրաքանչիւր աւատապետ ունէր կալուած մը և իր ծառայութեան տակ՝ ասպետներ որոնք իրեն հետ կ'ապրէին դղեակին մէջ. դղեակը անառիկ դիրք ունէր շինուած՝ սեպաձեւ և բարձր ապառաժներու վրայ, պաշտպանուած խրամներէ, պարիսպներէ և բազմաթիւ աչտարակներէ, շարժական կամուրջը կը փակէր դղեակին մաւարքը թշնամնոյն դէմ։

5.— Աւատապետ և ճորտ փոխադարձ պարտքերով կապուած էին իրարու հետ, առաջինը պարտաւոր էր պաշտպանել երկրորդը, այս վերջինն ալ իր մեծաւորին կը խոստանար հաւատարութիւն, օգնութիւն (զորօինակ պատերազմի մէջ) և խորհուրդ (գատարանի մէջ)։ Այն արարողութիւնը որ ճորտը իր մեծաւորին կը կապէր, կոչուեցաւ Տուչութիւն։

6.— Դղեակին մէջ կար տեսակ մը դպրոց ուր հպատակներուն զաւակները զինուորական մարզանք կ'ընդունէին և կը վարժուէին դղեակին կեանքին պահանջած կարգուսարքն, աստիճանաբար կ'ըլլային Մանկական (տիկնոջ ընկերացող), զինակից (իշխանին ընկերացող) և ապա, եթէ արժանիք ունէին, մեծ հանդիսաւորութեամբ Ասպետութեան կարդը կ'ընդունէին։

3.— Աւատական ընկերութիւնը որո՞ցմէ կը բաղկանար։
4, 5, 6.— Խօսեցէք Աւատապետին եւ իր դղեակին վրայ։

7.— Կղերականի կը յարգուէին իբրեւ Աստուծոյ ծառաներ, շատ հարուստ էին. թագաւորներ, դուքսեր, կոմսեր՝ մէկ խօսքով՝ աւատական տէրեր շատ անդամ մեծ կալուածներ կուտային եպիսկոպոսարաններու և աբբայարաններու իրենց հոգւոյն վրկովթեան համար. այս պատճառաւ եպիսկոպոսներ և աբբաններ շատ զօրացան, եղան աւատապետներ ունենալով իրենց հպատակները:

8.— Երկիրը կը վերաբերէր աւատապետներուն և զայն մշակել կուտային գեղջուկներու. ասոնցմէ ումանք կը սերէին աղքատ, բայց գերի չեղող մարդերէ որոնք իբրեւ մշակ կալուածատիրոջ մը ծառայովթեան մէջ մտած էին, կը կոչուէին ազատ գեղջուկներ, ուրիշներ կալուածատէրերու հին գերիներէ կը սերէին, ասոնք էին սարուկ կոչուածները. Ստրուկներուն վիճակը հին Հռովմէական գերիներուն վիճակէն լաւ էր. ունէին ընտանիք, տուն, դաշտ, հողին կապուած էին, իրենց տէրերը չէին կրնար զանոնք ծախել կամ հողէն զրկել. ստրուկ—գեղջուկը շատ ստորին վիճակ մը չունէր աղատ—գեղջուկէն:

9.— Գեղջուկները կը պարտէին իրենց տէրերուն. Ա. Վարձակալութեան տուրք, ցորեն, գինի ևն:

Բ. Աշխատութիւն:

Գ. Վարձք մը՝ կալուածատիրոջ աղօրիքին, հնձա-

7.— Խօսեցէք կղերականաց վրայ: 8.— Ստրուկներուն վիճակը Հռովմէական գերիներուն հետ բաղդատուած: 9, 10.— Գեղջուկները ի՞նչ կը պարտէին իրենց տէրերուն:

նին, փուռին, չափին և կշռին պարտաւորիչ գործածութեան համար:

Դ. Տուգանք մը՝ զոր յանցապարտ գեղջուկներ վճարելու էին:

10.— Գեղջուկները արհամարհուած գանձ էին, զեղուկը վատի հոմանիշ կ'ըմբռնուէր, զինուորականութիւնն էր միակ պատուաւոր զբաղումը:

11.— Գիւղերը՝ ուր կը բնակէին գեղջուկները, սկսան մեծնուլ և քաղաքներ ըլլալ, ասոնց շուրջ շինուեցան պատճենէներ և աշխարակներ, այս ամրացեալ քաղաքներուն բնակիչները Միջնական կոչուեցան ուրոնք քաղաքացիի իրաւունքը ստացան գանձագրութեամբ իրենց տէրերէն, այսպէս կազմուեցան հասարակուրդներ:

12.— Շատ բան կարելի է ըսել այս աւատական դրութեան ինպաստ և ընդդէմ. այս գլութիւնն էր որ ծնունդ տուաւ Ասպետականութեան. քաջութիւն, հաւատարմութիւն, քաղաքավարութիւն, առատաճեռնութիւն, ատելութիւն՝ անիրաւութեան գէմ հաւաքարար կը կազմէին կատարեալ ասպետի մը նկարագիրը, հընութիւնը դիւցագնիւր յառաջ բերաւ, Միջն գարը ազնուականներ, կանանց դիրքը բարձրացաւ իբրեւ ընկեր և հաւասար մարդուն:

13.— Միւս կողմէ՝ Աւատականութիւնը վնասա-

11.— Խօսեցէք թէ ի՞նչպէս սկսան քաղաքներ և հասարակուրդներ կազմուիլ: 12, 13.— Աւատականութեան վաւ և յոռի կողմերն:

կար էր, ժողովուրդը երաշխաւորեալ իրաւունքներ չունէր ենթարկուած՝ աւատապետին քմահաճոյքին որ իր գատաւորն էր միանդամայն. ամէն ասպետ՝ ճշմարիտ ասպետի մը առաքինութիւնները չունէր, բազմաթիւ ասպետներ կողոպտիչ— աւազակներ էին. շատ անդամ իշխաններ կամ ասպետներ կը մերժէին դատարաններու վճիռը աւելի լաւ համարելով զէնքով վճռել իրենց դատը. աւատական ընկերութիւնը յարատեւ պատերազմի մէջ էր, ի զուր թագաւորներ և եկեղեցին աշխատեցան կանսնաւոր դատարաններ հաստատել և չափ մը դնել ասպետներուն պատերազմասէր եռանդին. մենամարտը— հետեւանք պատւոյ զգացման թիւը ըմբոնաման— ասպետական բարուց մէկ մնացորդն է:

14.— Աւատական դրութեւնը՝ որ սկսաւ Թ. դարուն և որ իր վերջնական կազմակերպութիւնը ստացաւ ժԱ. դարուն, չնչուեցաւ ԺԴ. դարուն վերջերը Ա.յս արդիւնքին նպաստեցին քագաւորները, որոնք կուզէին իրենց ձեռքին մէջ կեդրոնացնել երկրին բոլոր զօրութիւնը, ազատ քաղաքները, եկեղեցին որ միշտ թագաւորներուն դաշնակից գտնուեցաւ և վառօդին գիտը որ բոլորովին յեզաշրջեց պատերազմելու եղանակը, Զրահներ և ամրակուռ դղեակներ չէին կարող պաշտպանել աւատական տէրերը գնդակին և թնդանօթին հարուածներուն դէմ:

ԴԱՍ Ե,

ՊԱՐՈՒԹԻՒՆԸ ՄԻՋԻՆ ԴԱՐՈՒ ՄԷԶ

1.— Եկեղեցին վրկեց քաղաքակրթութիւնը թշշնամեաց աւերիչ արշաւանակ. յաղթեց բարբարոսներուն. ասոնց խիստ, անդութ բարքերը փոխուեցան, երբ քրիստոնէութեան բարոյացուցիչ, աղնուացուցիչ ազգեցութեան տակ մտան և եկեղեցականաց մշակութիւնը, ուսումը միայն կըցին եւրոպա ազատել իմացական բարբարոսութենէ:

2.— Հռովմայ Պապը մեծ ազգեցութիւն ունէր ինչպէս կրօնական, նոյնական քաղաքական գործոց մէջ. աւելի զօրացաւ, երբ տէր եղաւ Ռավիչնայի էքսարկութեան զոր Պետքէն կարճահասակ իրեն չնորհեց. Շարլումայն նոյնական օդնեց Պապին աշխարհական զօրութեան աճման (800):

3.— Ժ. Դարուն Պապական աթոռը ամօթալի եւ գոյթակլեցուցիչ վիճակի մէջ էր, ենթարկուած էր աշխարհականաց ազգեցութեան. Հենրիկոս Գ. Գերմանիոյ կայսրը փափաքելով վախճան մը տալ այս ցաւալի

1.— Ի՞նչ եղաւ եկեղեցւոյն ազգեցութիւնը բարբարոպաց վրայ: 2.— Ի՞նչպէս սկսաւ Պապին աշխարհային իշխանութիւնը: 3.— Պապերուն վիճակը Ժ. Դարուն:

վիճակին՝ երեք հակաթոռ Պապերը գահընկեց ընելով
ինքն ընտրեց Գերմանացի եպիսկոպոս մը Պապ Լե-
ոնի թ. անուամբ:

4.— 1073ին Պապական աթոռը բարձրացաւ Հիւ-
տըլրանտ, այսինքն Գրիգոր է. այս կորովի Պապը
մեծ դործունէութեամբ երեք մեծ առաջադրութիւններ
դործադրելու հետամտեցաւ, ասոնք էին.

Ա. Պապութիւնը աղատել Գերմանացի կայսեր
գերիշխանութենէն:

Բ. Բարեկարգել Եկեղեցին- Եկեղեցականութիւնը:

Գ. Անկախ ըլլալ աշխարհային իշխանութենէ եւ
տիրել աշխարհականաց յանուն անոնց փրկութեան:

5.— Որոշեց որ կայսրերը ո եւ է միջամտութիւն
չունենան Պապերուն ընտրութեան մէջ:

6.— Եկեղեցականները խիստ կարգապահութեան
ենթարկել համբաւաւոր Պապին երկրորդ գործն եղաւ:

7.— Կայսը իրեւ աւատապետ՝ հաւասարապէս
կը պահանջէր ընտրութեան և տուչութեան իրաւունք.
Եպիսկոպոսաց և արքայից կը նորհէր գաւաղան և մա-
տանի ինչան անոնց աւատական հպատակութեան.
Պապը ժողով գումարելով որոշեց բանադրել թէ՛ այն որ
գաւաղան և մատանի կ'ընդունէր և թէ՛ այն որ կու-
տար: Հուսկ ապա փորձեց թագաւորութեանց կառա-

կ. — Գրիգոր է. Պապին երեք առաջադրութիւնները:
5, 6, 7.— Ի՞նչ միջոցներու դիմեց իր խորհուրդները գոր-
ծադրելու համար:

վարութեան մէջ իսկ միջամտել ուղղակի թադաւոր
կարգելով մէկը, գահընկեց ընելով ուրիշ մը:

8.— Հենրիկոս Դ. Կայսը հակառակեցաւ Պապին
այս ձգտումներուն, ոստի Պապը բանադրեց զայն և
անոր Խտալիոյ ու Գերմանիոյ հպատակները իրենց հնա-
զանդութեան երդումէն ազատ արձակեց. Կայսրն բար-
կացած՝ պատերազմի պատրաստուեցաւ. և ահա տես-
նուեցաւ թէ ի՞նչ ահեղ զօրութիւն ունէր Պապը. Եկե-
ղեցականք սկսան կայսեր գէմ քարոզել. Կայսը վը-
րէմինդրութեամբ լցցուած Խտալիա մտաւ. ամենուստ
լըուած, ստիպուեցաւ խոնարհաբար հաշտութիւն իշխա-
րել Պապէն, Կայսը կանոսա գնաց (1077) ուր Պապը
կը բնակէր: Իր յանցանիքը խոստովանելէ, երեք օր
գղեակին բակին մէջ, բոկտան, միայն շապիկ մը հա-
գած ձմեռուան սաստիկ ցուրտին մէջ կենալէ յետոյ
արձակուեցաւ նզովքէն և սոսկալի արգելքը վերցաւ:
Հենրիկոս նորոգեց պատերազմը Պապին գէմ որ ստիպ-
ուեցաւ այս անգամ Հուովմէն փախչիլ, մեռաւ աքսորի
մէջ (1085):

9.— Գրիգոր Պապին յաջորդները շարունակեցին
իրենց նշանաւոր նախորդին քաղաքականութիւնը, վեր-
ջապէս Հենրիկոս Ե. Վորմսի գաշնագրով (1122) հրա-
ժարեցաւ պաշտօնապէս տուչութեան բոլոր իրաւունքն:

10.— Պապը իբրեւ պաշտպան Խտալական աղա-

8.— Տուչութեան կոիւը Հենրիկոս Դ. ի հետ: 9.— Ի՞նչ
էր Վորմսի գաշնագիրը: 10.— Կէֆեան եւ Կիպելեան կու-
սակցութիւնները:

տութեան՝ օդնեց Լոմպարտական՝ քաղաքաց որոնք դաշնակյած էին Ֆրետերիկ Ա. Շիկամօրուս կայսեր դէմ, Պապին կուսակիցը կոչուեցան Կելքեան, և կայսերն՝ Կիպելեան, կայարը յազմուեցաւ և հաշտութիւն խնդրեց. վերջապէս Ֆրետերիկ Բ. ի մահուամբ՝ իտալիա ազատեցաւ օտարին լուծէն (1250):

11.— Խնճովկենտ Պապը իր րարձրագոյն աստիճանին հասցուց Պապութիւնը, խաչակրութիւն քարողեց. ասոր օրով հաստատուեցաւ Ս. Տոմինիկոս, Սպանիացի քահանային նախաձեռնութեամբ Հաւատքննութեան ատեանը:

12.— 1300ին Վոնիփակ Բ. Պապը Ֆրանսայի Ֆիլիպ Գեղեցիկ թագաւորին արգիլեց հրավարտակով Ֆըրանսայի վանքերէն և եպիսկոպոսներէն տուրք առնել. թագաւորը այրել տուաւ հրովարտակը, և ելք Պապը ուղեց բանադրել զայն, Ֆրանսայի ասպետ մը խումբ մը բաղդախնդիրներով ձերբակալեց Պապը Հռովմայ մօտ իսկ (1303): Կարդինալները Ֆրանսայի մը Պապ ընտրեցին Կղեմէս Ե. որ Հռովմ թողուց և Ավինեօն հաստատուեցաւ, ուր Պապերը 70 տարի մնացին (1309—1376), վերջապէս Պապը Հռովմ դարձաւ և որովհետեւ Ավինեօնի մէջ ալ ուրիշ Պապ մը դրուեցաւ, այն ատեն տեղի ունեցաւ Մեծ հերձուածը. Ֆրանսա, Սպանիա, Ակոլահիա Ավինեօնի հնազանդեցան, բոլոր միւս երկիրները՝ Հռովմայ Պապին: Եպիսկոպոսները կոնստանտի ժողովով (1414) հրաժարեցուցին հակաթոռ Պապերը և նոր Պապ

11.— Հաւատաքննութեան ծագումը: 12.— Մեծ հերձուածը եւ Պապութեան անկումը:

մը ընտրեցին, ասով չդադրեցաւ վէճը, մարդիկ սկսան գանդատիլ Պապին աշխարհային իշխանութեան և նոր զեղծումներուն դէմ. Պապութիւնը կ'սկէր իյնալ:

Դ Ա Ա Զ

ԽԱԶԱԿՐՈՒԹԻՒՆՔ

1.— Խաչակրութիւնք Միջին դարու ամենէն կարեւոր գէպիքերէն մէկն են. Եւրոպիոյ արեւմտեան աղղեր այս արշաւանիքներն ըրին Ս. Տեղիքը աղատելու համար:

2.— Քրիստոնեաց ուխտաւորներ՝ բաղմութեամբ Ս. Տեղիքը այցելու կ'երթային. ԺԱ. դարուն մէջ Պետրոս ճգնաւոր անուն ուխտաւոր մը երուսաղէմէ դարձին՝ Ուրբանոս Բ. Պապին դիմեց և առաջարկեց որ Սուրբ Տեղիքը առնելու ձեռնարկուի: Պետրոս՝ Պապէն քաջալերեալ լրջեցաւ, ուխտաւորի հագուստով Եպիսկոպոսները մէծ ոգեւորութիւն յառաջ բերաւ:

1.— Խաչակրութեանց նախատակը: 2.— Ո՞վ էր Պետրոս ճգնաւոր:

3.— Պապը Քլերմոնի մէջ մեծ ժողովը մը դումառեց (1095) ուր խօսեցաւ խանդավառ բազմութեան որ Եւրոպիոյ ամեն կողմերէն հոն փութացած էր . Ժողովրդեան ոգեւորութիւնը այնքան սաստիկ եղաւ որ ամենքը միաբերան « դոչեցին Աստուծոյ կամքն այս է » Աստուծոյ կամքն այս է : Որոշուեցաւ որ իւրաքանչիւր ոք որ կուղէր խաչի զինուոր զրուիլ խաչ մը կրէ իր ու մին կամ կուրծքին վրայ : Կրօնական այս եռանգը տարածուեցաւ ամբողջ Եւրոպիոյ մէջ, անմիւ բազմութիւն մը՝ որուն մէջ նաեւ կային կիներ, մանուկներ և ծերեր, հաւաքուեցաւ անհամբեր՝ Արեւելք մեկնելու :

4.— Ա. Խաչակրութիւն (1096-1099), - Անհամար ամբոխը առանց պաշարի, Պետրոս ճգնաւորի առաջնորդութեամբ, անյնելով Գերմանիայէն, Հունգարիայէն (ուր իրենցմէ մէկ մասը ջարդուեցաւ), Պուլզարիայէն հասան լի . Պոլիս : Ալեքսիս Յոյն կայսրը թէեւ Թուրքաց յառաջխաղացութեան դէմ Արեւմուտքի օգնութիւնը խնդրած էր, բայց այս աւերիչ ամբոխէն վախնալով Վոսփորի միւս եղերքը անյնել առւաւ, ուր քիչ ժամանակէն Թուրքերէն ջարդուեցան : Ասպետները պատրաստուած և վեց առանձին բանակներ կազմած, տարբեր ճամբաներով հասան կ . Պոլիս և ուր միացան : Յոյն կայսրը վախցաւ այս բազմութենէն որուն թիւը առ նուազն 6 հարիւր հազարի կը հասնէր, բայց պարտաւորուեցաւ օգնել խաչակրիներուն որ Փոքր-Ասիա անցնինք գրաւեցին

3.— Քլերմոնի ժողովը նկարագրեցէք : 4.— Ա. Խաչակրութիւն :

Նիկիա, եւ վեցամսեայ պաշարումէ յետոյ Անտիոք ալ (1098), բայց ահա Մահմետականաց զօրաւոր բանակ մը զիրենք պաշարեց նոյն քաղաքին մէջ . Խաչակրիք յաջողեցան յանդուզն յարձակմամբ յաղթել պաշրողներուն, Քրիստոնեայք ճամբայ ելան դէպի Երուսաղէմ . այս ժամանակ հազիւ 50 հազար հոգի մնացած էին, պատերազմ, կիմայ, անօթութիւն և հիւանդութիւն մեծ կոտորած ըրած էին անհամար բազմութեան մէջ : Երբ վերջին բլուրէն տեսան Երուսաղէմ, մոռցան իրենց կրած րոլոր նեղութիւնները, ցնծութեան աղազակներ արձակեցին, ծունք դրին, լացին և հողը համբուրեցին . պաշարեցին քաղաքը զոր կատաղի յարձակմամբ գրաւեցին (1099) : Հաստատեցին Քրիստոնեայ իշխանութիւն մը . առաջին իշխանն եղաւ Կոտփրուա Պուլչոն, Լորէնի բարեկաչտ գուքը Քրիստոսի գերեզմանին պատճան տիտղոսով :

5.— Բ. Խաչակրութիւն (1147-1149).— Յիսուն տարի վերջ բոլոր Մահմետականք միանալով Եղեսիա գրաւեցին (1145), և նուրէտտին Սուլթան կ'սպառնայ Երուսաղէմի իշխանութեան դոյութեան իսկ : Արեւելքի քրիստոնէից այս տագնապակի վիճակը մեծ յուղում յառաջ բերաւ Եւրոպիոյ մէջ : Ֆրանսայի Լուի է . թագաւորը և Գերմանիոյ Քոնրատ Գ . Կայսրը Արեւելք կ'արշաւաւեն, Քոնրատ իւր գաշնակցէն առաջ Փոքր-Ասիա անցաւ, ուր մեծ վնաս կրեց Թուրքերէն . Երկու դաշ-

5.— Բ. Խաչակրութիւն :

Նակիցը նիկիոյ մէջ կը միանան և յառաջ կը խաղան, կը մտնեն Երուսաղէմ, իրենց միակ ձեռնարկն եղաւ Դամակոսի պաշարումը զոր չյաջողեցան ի գլուխ հանել. դարձան Եւրոպա :

6.— Գ. Խաչակրութիւն (1189—1192).— Նուրեմբակին սուլթանին զօրապետը, Սալահետին բոլոր Մահմետական տէրութիւնները նեղոսէն մինչեւ Տէղըիս իր միահեծան իշխանութեան տակ միացնելով արշաւեց Պաղեստին և Երուսաղէմիսկ գրաւեց (1187): Անդիոյ Ոիքարտոս և Ֆրանսայի Փիլիպպոս Օգոստոս թագաւորները և Գերմանիոյ Ֆրետերիկ Շիկամօրուս կայսրը ճամփայ Ելան Արեւելքը արշաւելու, առաջին Երկուքը՝ ծովով և վերջինը՝ ցամաքով : Ֆրետերիկ քանիցս յաղթեց Սելջուկներուն, մինչեւ իսկ Խկոնիոն գրաւեց, բայց Կիլիկիոյ մէկ դետէն անցնելու ատեն խեղդուեցաւ: Միւս Երկու միապետները սաստիկ պաշարումէ մը յետոյ Ա.քեայ քաղաքը գրաւեցին . այս միջոցին Փիլիպպոս՝ Ոիքարտոսի դուռը ընթացքէն դժգոհ և թերեւս նախանձելով անոր մեծ ագոյն փառքին՝ Ֆրանսուա դարձտւ: Ոիքարտոս Երկու տարի եւս շարունակեց իր պատերազմները, վերջապէս խաղաղութիւն հաստատուեցաւ: Երուսաղէմի Լուսինեան իշխանը Կիպրոսի մէջ հաստատուեցաւ :

7.— Այս Երեք արշաւանքները Մեծ խաչակրու-

6.— Գ. Խաչակրութիւն . 7.— Առաջին Երեք խաչակրութիւնք ի՞նչ կոչուեցան :

թիւնի կոչուեցան . մասցեալները մեծ արդիւնք չունեցան :

8.— Գ. Խաչակրութեան պետերը Վենետիկցւոց նաւերով և Պոլիս Եկան, գրաւեցին զայն և Լատին Կայորութիւն մը հիմնեցին (1204) որ տեւեց մինչև 1260:

9.— Ե. Խաչակրութեան առաջնորդներն եղան Մածառաց Անդրէաս Բ. թագաւորը և ֆրանսայի իշխան մը . այս վերջինը առանձին արշաւեց Եգիպտոսի վրայ առանց կարեւոր դործ մը տեսնելու ետ դարձաւ Եւրոպա (1216—1220):

10.— Զ. Խաչակրութիւնը վարեց Ֆրետերիկ Բ. որ Սուլթանին հետ բանակցելով Երուսաղէմ մասւ առանց պատերազմի (1229):

11.— Է. Եւ Ը. Խաչակրութիւնները կատարուեցան Յ. Լուի իշխանին առաջնորդութեամբ, սա կ'ուզէր Եգիպտոս գրաւել, բայց գերի ինկաւ առաջնոյն մէջ և ժանտախոէ մեռաւ վերջնոյն մէջ (1249 և 1270):

12.— Խաչակրութիւնք չյաջողեցան իրենց նպատակին մէջ—Ս. տեղիքը ազատել . բայց ունեցան կարեւոր և օդտակար հետեւանքներ Եւրոպիոյ համար : Արեւմտեան ժողովուրդներ՝ միեւնոյն կրօնական զգացմամբ ոգեւորեալ և իրարու հետ միացած՝ սկսան իրար ճանչնալ, փոխադարձ համակրութեան զգացումներ մը շակուեցան իրենց մէջ . Աւատական տէրեւուն զօրութիւնը տկարացաւ և ընդհակառակն թագաւորներուն

8, 9, 10, 11.— Թուրքէք մասցեալ խաչակրութիւնները : 12, 13.— Խաչակրութեանց լաւ կողմերը :

իշխանութիւնը սկսաւ տարածուիլ երկրին վրայ, ասոր
քնական հետեւանքով՝ աղդայնութեան զգացումը մեծ
մկում ստացաւ։ Առեւտրական յարաբերութիւններ
հաստատուեցան Արեւմուտքի և Արեւելքի միջեւ։ վա-
ճառականութիւնը ծաղկեցաւ։

13.— Խացական կարգին մէջ, Եւրոպացւոց մո-
ւեռանդութիւնը մարեցաւ, Արեւմուտքի քրիստոնեայք
աւելի լայն գաղափարներ ունեցան։

14.— Խաչակրութիւնք, ընդհակառակն, շատ
վնասակար եղան Արեւելքի քրիստոնէից, կրօնական խըն-
դիրներ յուղելով անոնց ներքին խռովութեանց, երկ-
պառակութեանց պատճառ եղան, մինչդեռ այն ատեն
անոնք ամեն ժամանակէ աւելի միաբանութեան պէտք
ունէին։

ՊԱՍՏՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒ ՄԷՋ

1.— Միջին դարը կ'սկսի ե. դարու վախճանէն
և կը հասնի ժե. դարու վերջը. այս հաղարամեայ մի-

14.— Խաչակրութեան յոուի կողմերը։ 1.— Միջին դա-
րու հաղարամեայ շրջանը ինչո՞ւ երկուքի բաժնուած է։

ջոցը ընդհանրապէս նկատուած է տղիտութեան շրջան
մը, այս ճիշտ է առաջին վեց դարերուն (Ե—ԺԱ), բայց
ոչ մեացեալ չորս դարերուն համար (ԺԱ—ԺԵ) ուր
եւրոպա իր թմրութենէն արթննալով մտաւ զարգաց-
ման նոր շրջանի մը մէջ։

2.— Նախ՝ քաղաքները որո՞ք քաղաքակրթու-
թեան կեզրոններ են միշտ, սկսան վերստանալ այն կա-
րեւ որութիւնը զոր ունէին Հռովմէտկան կայսրութեան
ժամանակ։ (քաղաքները ինկան, երբ բարբարոնները ո-
րոնք քաղաքի կեանքին վարժուած չէին, կայսրութեան
երկիրներուն մէջ հաստատուեցան) նոր քաղաքներ կանդ-
նեցան մասնաւորաբար Դերմանիոյ և Խաւալիոյ մէջ։ Հին
քաղաքներն ալ իրենց նախկին մեծութիւնը կը գտնէին։

3.— Գերմանիոյ քաղաքներուն կարեւորութիւնը
չանուէական դաշնակցութենէն կ'ոկափ, ուժուուն կարե-
ւոր քաղաքներ՝ ժՓ. դարու կիսուն՝ միացան փոխա-
դարձ պաշտպանութեան համար ծովահէններու, հուզ-
կահարներու և սպարոններու կեղեքու մներուն դէմ։
Դաշնակցութիւնը՝ Շուէտի, Նորվէկիոյ և Ռուսիոյ նա-
ւահանդիսաններուն մէջ ունէր Տուներ—ամրոյներ—զորս
զինուորներու խռոմք մը կը պահպանէր։ այս տուներ
կը ծառայէին միանդամայն իրքեւ մթերանոց, չուկայ
և գատարան, ամէն տարի դաշնակցութեան քաղաք-
ներէն կը մեկնէին մեծ նաւ եր ակաղձուն՝ Ֆլանտրական
կտաւներով և ասու իներով, Արեւելքի համեմերով և

2.— Քաղաքները ե՞րբ սկսան ստանալ կրկին իրենց կարե-
ւորութիւնը։ 3.— Խօսեցէք Հանուէական դաշնակցութեան վրայ ։

մետաքսեղէններով, և կը գառնային բերելով փայտ, մեղրամոմ, մուշտակ ևն. Այս քաղաքներուն ամենէն զօրաւորներն էին Լիւպէկ, Համպուրկ, Բրէմա, Գոլոնիա, Տանցիկ, Պրոնսվիկ:

4.— Իտալական քաղաքները Դերմանականներէն առաջ սկսան ծաղկի, ատոնք թէեւ անուանապէս Դերմանական կայսրութեան տակ էին, բայց երբ կայսրերուն իշխանութիւնը տկարացաւ, տակաւ զօրացան. Լոմպարտական նիզակակցութիւնը կազմուեցաւ 1467-ին և զօրացաւ մանաւանդ Կոստանսի խաղաղութեամբ (1483). այս ժամանակին կ'սկսին Վենետիկի, Ճենովայի, Բիզայի և Ջիօրէնցայի հանրապետութիւնները ուղոնք համբաւաւոր եղան իրենց ընդունակ վաճառականութեամբ և ճարտարութեամբ:

5.— Մեծ ոգեւորութիւն կար նաեւ ուսման մասին, ամէն եպիսկոպոսութիւն Մայր—Եկեղեցւոյն կից ունէր իր դպրոցը, ասոնցմէ զատ հաստատուեցան համալրաններ, որոնք ուսանողաց և ուսուցչաց միաբանութիւններ էին ճիշդ արհեստաւորաց ընկերակցութեանց նման։ Բարիդի համալսարանը, ԺԷ. դարուն միիլլը, ամենէն համբաւաւորն եղաւ, ուր Ալբլար, իր ժամանակին ամենէն ուսեալ և պերճախօս անձը, երեք ժամանակին ամենէն ուսեալ և պերճախօս անձը, երեք հազար ունկնդիլներու կը խօսէր. այս համալսարանը, հազար ունկնդիլներու մէջ, 25,000 աշակերտ ունէր, ուրիշ մեծ դարուն մէջ,

4.— Իտալական քաղաքներուն վրայ։ 5.— Ո՞ր համալսարանները հիմնուեցան։

Համբաւաւոր համալսարաններն էին Օքսֆորտի, Գէմպրիծի, Բատուայի, Մոնքէլիէի, Սալամանդայի համալսարանները։

6.— Այս հաստատութեանց մէջ կ'ուսուցուէր դպրոցական (Սդօլաստիկ) վիճատիպութիւն, Աստուծաբրանութիւնը՝ միջին դարու գլուխոր գիտութիւններ. դպրոցականութեան միակ օգտակարութիւնն եղաւ պատրաստել մտքերը ԺԶ. և ԺԷ. դարերու լուրջ և գիտական խուզարկութեանց։

7.— Նոր գրականութիւնը Ռոմանական լեզուներով գրուած բանաստեղծութեամբ սկսաւ. Թրուվեներ, Թրուպատուրներ տօնավաճառներու մէջ խռնեալ բազմութեան և կամ գլեւակներու աւատական ընկերութեան առջեւ կ'երգէին ասպետներու գործերը։ Տանթէ (ԺԳ. դար) և Չոսըր (ԺԳ. դար) այս գրական շրջանին մէջ ամենէն մեծ գէմքերն են։

8.— Միջին դարու յատկանշական արուեստն եղաւ որբազան ճարտարապետութիւն. Փառաւոր մայր Եկեղեցիներ շինուեցան նախ Ռոմանական և ապա Գորական ոճով. Գոթական ոճը որ ԺԲ. դարուն վերջը սկսաւ, իր կատարելութեան հասաւ ԺԳ. և ԺԳ. դարերուն մէջ։ Այս ոճով շինուած հոյակապ Եկեղեցիներ «իրենց երկնառացիկ ոլաքներով, գեղեցիկ կամարնեւ-

6.— Ի՞նչ կոչուեցաւ ուսումը որ կ'աւանդուէր այս հաստատութեանց մէջ։ 7.— Ո՞վ են Թրուվեր, Թրուպատուր կոչուղները։ 8.— Եկարագրեցէք Գոթական ոճով շինուած Եկեղեցի մը։

2.— Հենրիկոս Ա. Սաքսոնեան ցեղին առաջին

թագաւորն եղաւ. այս թագաւորներուն իշխանութեան տակ Գերմանիա շատ զօրացաւ. Ոթոն Մեծ ամուսնանալով իտալիոյ Քարլովինկեան վերջին թագաւորին այրուոյն հետ՝ Վերին իտալիա իր թագաւորութեան հետ միացուց. Կայսր օծուեցաւ Պապէն (962), այսպէս հիմնուեցաւ Գերմանիոյ կամ Հռովմէական սուրբ կայսրութիւնը:

3.— Սաքսոնեան ցեղին՝ որ տիրեց մինչեւ 1024, ֆրանգոնեան ցեղը յաջորդեց. Հենրիկոս Գ. և Դ. մասնաւորաբար նշանաւոր եղան իրենց ընտրութեան իրաւունքը Պապերուն գէմ պաշտպանելուն համար: Ֆրանգոնեան ցեղը վերջացաւ 1125ին:

4.— Սաքսոնեան Լոթէրի 12 ամեայ իշխանութենէն վերջ՝ կայսերական թագը անցաւ Հոհենցոլոֆէն կամ Սուտափիոյ գուքսերու մեծ ընտանիքին. մեծահամբաւ Ֆրետերիկ Շիկամօրուս ստիպուեցաւ կոստանտի խաղաղութեամբ իշխանութիւն տալ Լոմպարդիոյ գայնակեց քաղաքներուն (1183). Ֆրետերիկ Բ. ի ժամանակ կրկին միացան Գերմանիոյ, իտալիոյ և Սիկիլիոյ թագերը: Այս կայսեր մահուանէն վերջ սկսաւ մեծ անիշխանութիւնը (1250—1273):

5.— Վերջապէս Կայսրընտիրները Հապսալուրիկի կամ Սուտրիոյ տունէն Ռոտոլֆ Գերմանիոյ թագաւոր

2.— Սաքսոնեան ցեղին գահակալութիւնը: 3.— Ֆրանգոնեան ցեղ: 4.— Հոհենցոլոֆէն ցեղ: 5.— Հապսալուրիկի կամ Սուտրիոյ տուն:

րով, ինստիտուտակներով, նուրբ գիծերով և իրենց հասուածաւոր ապակիներով որոնց վրայ հստափինախանձաւոր ձեռքը ծիածանի գոյներով Ս. Գրոց ամբողջ պատմութիւնը դրած էր, գեռ մինչեւ այսօր են ամենէն վաեմշէնքերը զոր երբէք մարդկային ձեռքը կանգնած է»:

9.— Նկարչութիւն և երաժշտութիւն եւս այս միջոցին մշակուեցան, բայց զարդացան աւելի յեաին դարերու մէջ:

Ե Խ Ո Պ Ի Ո Յ Ք Ա Կ Ա Ն Վ Կ Ի Ճ Ա Կ Բ

(ԵԱՐԼԵՄԱՅՅԱՆ ՄԻՒԶԵՒՄ ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒ ՎԱԽԱՏԱՆԸ)

Ֆ Ա Ս Ա Լ ։

Գ Ե Ր Մ Ա Ն Ւ Ա

1.— Վերաէնի գաշնադրով (843) երեք թագաւորութիւններ՝ — Գերմանիա, Ֆրանսուա և Իտալիա — կազմուած էին: Երբ Գերմանիոյ Քարլովինկեան վերջին թագաւորը մեռաւ (911), հինգ մեծ գուքսեր միանալով թագաւորը մեռաւ (911), հինգ մեծ գուքսեր միանալով թագաւորը լնտրեցին Ֆրանգոնիոյ գուքսը, Քոնրատ. այսպէս Գերմանիա լնտրական թագաւորութիւն եղաւ:

9.— Նկարչութիւն և երաժշտութիւն Միջին դարու մէջ:
1.— Ե՞րբ Գերմանիոյ թագաւորութիւնը լնտրական եղաւ:

լնարեցին, թագաւորութիւնը շատ գարեր այս ցեղին մէջ մնայ: Որովհետեւ Գերմանիոյ իշխանները կ'ուզէին անկախ ըլլալ իրենց երկիրներուն մէջ, կայսեր իշխանութիւնը կ'սկսէր տկարանալ, շրջուն աւաղակաց խումբեր երկիրը մատնեցին ցաւալի վիճակի մը:

Ֆ Ր Ա Ն Ս Ա

6.— Ֆրանսայի Քարլովինկեան թագաւորները շատ տկար էին. կարուս Պարզամիտ սահպուեցաւ նիւստրիան տալ ասպատակող նորմաններուն պարագլուխ Ռոլոնի. նորմանտացիք քրիստոնեայ եղան Ֆրանսայի մէջ և իրենց բնակած երկիրը՝ իրենց անուամբ՝ նորմանտիա կոչուեցաւ: Հիւգ կապէթ դուքսը ինքզինքը թագաւոր անուանել տուաւ, իրմով սկսաւ կապէթեանց ցեղը (987):

7.— Նորմանտիոյ Ռեիլերմ դուքսը Անդլիա տրշաւելով զրաւեց զայն (1066): Անդլիոյ Հենրիկոս Բ. թագաւորը (որ 1154ին սկսաւ իշխել) ամուսնանալով Ֆրանսայի Լուի է. թագաւորին արձակուած կնոջ հետ տէր եղաւ Ակուիտանիոյ Ֆրանսական գաւառին, այնպէս որ Անդլիոյ թագաւորը Ֆրանսական թագաւորէն աւելի ստացուածք ունէր Ֆրանսայի հողին վրայ: Ֆիլիպ Օգոստոսի և Ս. Լուիի (Թ.) ժամանակ Ֆրանսա շատ զօրացաւ:

6.— Նորմանտացիք Ֆրանսայի մէջ: 7.— Նորմանտիոյ Ռեիլերմ դուքսը Անդլիա կ'արշաւէ:

8.— Կապէթեանց վերջին թագաւոր, Կարուս Դ. յաջորդեց Փիլիպպոս Վալուայի տունէն: Անդլիոյ թագաւորը, Եդուարդ Գ. Ֆլուանսոյի թագը պահանջեց ի որպէս ետեւ կալուս Դ. ի. քոյրը իր մայրն էր և թէ այս թագաւորը մեռած էր առանց արու զաւակ թողելւ: Այս խնդրէն ծագեցաւ նարիւամեայ պատերազմը, այս պատերազմներուն միջոցին էր որ յուսաբեկ Ֆրանսացիք՝ Ժան ա'Սլքի, Օրլէանի համբաւաւոր կոյսին աղւեցութեամբ ոգեւորեալ քանից յաղթեցին Անդլիայոց որ վերջապէս (1453) քաշուեցան Ֆրանսայէն, Քալէն միայն իրենց պահելով: Միջին դարու վախճանին՝ Լուի ԺԱ. ի Ժամանակ (1483) Ֆրանսա ամենէն զօրաւոր պետութիւնն եղաւ Եւրոպիոյ մէջ:

Պ Ա Ս Թ

Ա Ն Գ Ղ Ի Ա

9.— Էկպէրդ Մէծ, Թ. դարուն սկիզբը, Անկլօ-Սաքսոն եւթը թագաւորութիւնները միացուց իր իշխանութեան տակ: ինքը և իր յաջորդները մանաւանդ Ալֆրէտ Մէծ ստիպուեցան շարունակ կուոիլ Նորման կամ Դանիացի ծովասպատակներուն գէմ որոնք կ'ուղէին Անդլիա նուաճել: Ալֆրէտի մահուանէն մէկ դար մերջ տիրեցին Անդլիոյ և Գանուդ Դանիացին

8.— Հարիւրամեայ պատերազմին պատճառը եւ հետեւանքը: 9.— Էկպէրդ եւ Ալֆրէտ մէծ:

Անդղիական թագը կրեց (1047) ինչպէս և իր յաջորդները մինչեւ 1041։

10.— Նորմանտիոյ գուքով Անդղիա արշաւեց 1066ին և այս երկրին թագաւոր եղաւ. աւատականութիւնը հոնալ հաստատուեցաւ սա տարբերութեամբ միայն որ աւատական իշխանները, Անդղիոյ մէջ, զօրաւոր աղուականութիւն մը կազմեցին թագաւորին տակ։

11.— Բլանդամբնէց ցեղին իշխանութիւնը սկըսաւ Հենրիկոս Բ. ով (1154). Ֆրանսացիք՝ Նորմանտիա գրաւեցին Անդղիոյ Յովհաննէս թագաւորին ժամանակ այս թագաւորն էր որ ստիպուեցաւ Անդղիայ ոց իրաւունքները հաստատող մեծ սահմանագիրը (magna charta) ստորագրել որ Անդղիական օրէնքին հիմք կը սեպուի (1215). Աղնուականները Սիմոն Մանֆորդի առաջնորդութեամբ Հենրիկոս Գ. ի. դէմ ելան որ մեծ սահմանագիրը բոհաբարած էր. այս քաղաքային կուտոյն հետեւանքով Խորհրդաբաննին աղնուական և կղերական անդամներուն վրայ աւելցան՝ առաջին անդամքաղներէ ընողուած երեսփոխաններ ալ։

12.— Եղուարդ Գ. ի ժամանակ սկսաւ հարիւրամեայ պատերազմը Ֆրանսայի հետ որ շատ օդտակար եղաւ Անդղիացւոց. Նորման և Սաքսոն ցեղեր միեւնոյն շահներն ունեին պաշտպաններու հաստակաց թշնամոյն դէմ, դադրեցաւ իրենց հակառակութիւնը և ձուլուեցան ի մի աղգութիւն։

10.— Անդղիոյ գրաւումը Նորմանտացիներէն։ 11.— Մեծ սահմանագիրը։ 12.— Եղուարդ Գ.։

13.— Ուկրարտոս Բ. է յետոյ (1399) Անգաստրից ամիսեց մինչեւ 1461։ Այս միջոցին տեղի ունեցաւ Երկու վարդից պատերազմը Լենգաստրի և Եորդի տուներուն միջեւ. վերջապէս Եորդի տունէն եղուարդ Գ. գահակալեց. Հենրիկոս է. ի հետ սկսաւ Դիլդր ցեղին իշխանութիւնը (1485)։

Ի ՏԱԼԻ Ա

14.— Ոթոն Մեծ իտալիոյ Քարլովինկեան ցեղին թագաւորութիւնը Հոռվիմչական կայսրութեան հետ միացու։ Իտալացիք որոնց Հոռվիմայ Պապը կ'օգնէր, երկար ժամանակ Գերմանացի կոյսրերուն դէմ կըռուեցան։ Ֆրետէրիկ Շիկամուսութ ստիպուեցաւ Իտալիան թողուլ։ Իտալիոյ Հանրապետութիւններէն ամենէն նշանաւորներն էին Վենետիկի և Ֆիորէնցա։

15.— Վենետիկի փառքը սկսաւ խաչակրութեանց հետ. ընդարձակ վաճառականութիւն ունէր, իր իշխանութեան տոկ էին Դալմատիա, Մորա, Կրետ, Կիպրոս։ 1508 ին կորսուց իր կարեւորութիւնը։

16.— Ֆիորէնցա հարստացաւ իր քաղաքացւոց վաճառականութեան և ճարտարութեան շնորհիւ։ Միտիչեանց տակ ճարտարութիւն, արուեստք և գրականութիւն ծաղկեցան, այս ցեղէն Լորէնցո զրականութեան և արուեստից յառաջադիմութեան համար ըրած ջանքերուն համար վարաւոր տիտղոսին արժանացաւ։

13.— Երկու վարդից պատերազմը եւ վախճանը։ 14.— Գերմանիոյ կայսրերուն եւ Իտալացւոց կոփոները։ 15.— Խօսքեր Վենետիկի հանրապետութեան վրայ։ 16.— Ֆիորէնցայի վրայ։

ՍՊԱՆԻԱ

17. — Սպանիա՝ Բ. գարուն սկիզբը՝ Արտակինուներէն գրաւուեցաւ, բայց ետքը նաւարայի (873), Արականի (1035), Գասպարինի (1026), Լէսնի և Աստուրիոյ (1031) փոքրիկ թագաւորութիւնները հաստատւեցան։ Վերջապէս Ֆերայնանտի և Իղապէլի ամսանութեամբ Գառտիլ և Արական միացան կաղմելով բոլոր Սպանիոյ թագաւորութիւնը։

ՊԱՍ Փ.

ՕՍՄԱՆԵԱՆ ԹԵՏՈՒԹԻՒՆ

1. — Մանկուները՝ Ս.սիոյ հիւսիսային կողմերը բնակող ժողովաւրդներ էին. ձինկիղ խան, այս ցեղերէն միոյն պետը՝ իր իշխանութեան տակ միայուց այս ժողովաւրդները և հիմնեց բնդարձակ կայսրութիւն մը։

2. — Սիւլէյման շահ անուն ցեղապետ մը՝ որ հիմն գրաւ թուրքաց իշխանութեան, Մանկուլաց այս մեծ աշխարհակալին բռնութենէն փախչելով՝ իր բազմաթիւ ցեղարկակալին բռնութենէն փախչելով։

17. — Սպանիոյ վիճակը Միջին գարու վախճանին։ 1. — Ո՞վ էր ձինկիղ խան, 2. — Ո՞վ էր Սիւլէյման շահ եւ ո՞ւր հաստատուեցաւ։

Ղակիցներով հաստատուեցաւ Եղղնկայի կողմերը։ (*)
3. — Սիւլէյման շահի յաջորդեց իր որդին Էրթողումունոր Իկոնիոյ Ալայէտափին Սուլթանէն Գարաճա-տաղ ըսուած տեղերն առացաւ իր բնակութեան համար, նոյն Սուլթանը Էրթօղորուի զինու սրական ծառայութիւնները վարձատրելու համար՝ անոր չնորհեց Էպրիչ-հիրի գաւառը որ յետոյ Սուլթան—Էօնիւ կոչուեցաւ։ Էրթօղումուն Յունաց ձեռքէն առաւ Գարաճա-հիսոր բերդը և ուրիշ շատ տեղեր։

4. — Էրթօղորուի յաջորդեց իր որդին Օսման. Իկոնիոյ Ալայէտափին Սուլթանը անոր քաջութեանը համար նոր երկիրներ պարզեւեց, ինչպէս նաեւ իշխանութեան նշաններ (գրօշ, թուղ ևն). Գրաւեց Պիլէճիկի բերդը։ Ալայէտափին Բ.ի մահուամբ՝ Աելճուղեանց տէրութիւնը բաժնուեցաւ, Օսման բնդարձակեց իր տէրութիւնը որ իր անուամբ Օսմանեան կոչուեցաւ։ Դաղի Օսման պաշարեց նիկիա և Պրուսա քաղաքները, բայց ինքն ոտնացաւէ տառապելով քաշուեցաւ։ բանակին հրամանատարութիւնը իր Օրխան որդւոյն յանձնելով։ Օրխան պաշարումը շարունակելով գրաւեց Պրուսա, (1326), Օսման՝ Շիւլմանիոյ այս նշանաւոր քաղաքին (1326), իր մարմինը թաղուեցաւ Պրուսայի մէջ։

(*) Թուրքաց գլխաւոր երեք ցեղերն էին Ուղուզեանք, Սելջուկեանք եւ Օսմանեանք։ Ուղուզեանք շատ կանուխ Օսմանեաց հետ խառնուեցան, եւ Սելջուկեանց տկարացած իշխանութեան տեղ Օսմանցիք իրենց պետութիւնը կանգնեցին։ 3. — Խօսեցէք Էրթօղումուի վրայ։ 4. — Օսմանի վրայ։

5.— Օրիսանի իր հօր յաջորդելով Աթոռը Պրուսա փոխադրեց . յետոյ Նիկիոյ (1330), Նիկոմիդիոյ և ուշքի շատ տեղերու տիրեց , տէրութիւնը բարեկարգեց , բանակը կաղմաւորեց , դատաւորներ կտրգեց և Ենիշէրի կոչուած նոր զօրագունդ մը սահմանեց , Մայրաքաղաքը զանազան շինքերով գարգարեց , իրեն կնութեան առաւ Կանդակուգէնի աղջիկը : Օրիսանի որդին Սիւլէյման Տարտանելէն անցաւ Եւրոպական եզերքը և գրաւեց Յունաց ձեռքէն Լէլիպօլի , Մալկարա , Սիլիվրի ևն (1357): Սիւլէյման արկածի մը հետեւանքով մեռաւ . Սուլթանը արքայորդւոյն մահուան վրայ երկար չապրեցաւ , մեռաւ (1359) իմաստուն աշխարհակալի մը անոն թողլով :

6.— Օրիսանի յաջորդեց իր որդին Մուրաս Ա . սա գրաւեց Գաղատիա , ատա անցաւ Եւրոպա . տիրեց Ագրիանուազուոյ (1362), ուր փոխադրեց իր աթոռը , իր աշխարհակալութիւնը շարունակեց դէմի հիւսիս : Պուլարիոյ , Սերպիոյ և Պոսնիոյ ժողովուրդները միանալով անոր դիմադրելու պատրաստուեցան , բայց յաղթուեցան . Օսմանցիք Վլահաց և Մոլտավիոյ իշխաններուն ալյադթելով՝ գրաւեցին ուրիշ քաղաքներու և բերդերու հետ նաեւ նիշ բերդաքաղաքը , տիրեցին Սոֆիայի ալ (1382):

7.— Գարամանի իշխանը Օսմանեան տէրութեան դէմ ելնելով շարաչար յաղթուեցաւ Իկոնիոյ դաշտին մէջ : Քիչ ժամանակ վերջ Սերպերուն Լազար թագաւորը դաշնակցելով Պոսնիայոց և Պուլարաց հետ՝ պա-

5.— Օրիսանի վրայ : 6 , 7.— Սուլթան Մուրաս Ա.

տէրազլը բացաւ Օսմանցւոց դէմ որոնք այն կողմերը կը գտնուէին : Սուլթան Մուրաս մեծ պատրաստութեամբ յառաջ խաղաց և Գոսովայի դաշտին մէջ յաղթեց Լազարի և գաշնակից բանակին (1389): Օսմանցիք Խիւսավէնիկեար կ'անուանեն իրենց այս մեծանուն Սուլթանիը :

8.— Սուլթան Մուրասի յաջորդեց իր որդին Պայազիտ Երլարլը կոչուած . Փորբ Օսման բոլորովին նուածեց , ինչպէս և Մակեդոնիա , Պուլարիա և Պոսնիա , գրաւեց Քիսո կղզին : Յունական կոյսրութիւնը այնքան տկարացած էր որ կայսրը , Սուլթանին պահանջմամբ , ստիպու եցաւ կործանել բերդերը որտուցմով մայրաքաղաքը ամրացնել կ'ուղէր : Կ . Պօլայ մօտ Սնատու-Հիսաւ կանգնեց : Եւրոպիոյ Քրիստոնեայ պետութիւնները վախնալով թուրքաց յառաջնաղացութենէն՝ մեծ բանակ մը կաղմեցին Հունգարիոյ Սիկիսմանտ թագաւորին տակ , պատերազմը տեղի ունեցաւ Նիկոպոլոյ մօտ . Երկուստեք մեծ կորուստներ եղան , բայց վերջապէս Սուլթանը յաղթող ելաւ այս պատերազմէն (1396):

9 : — Պաշարեց Կ . Պօլս , բայց Երբ Յունաց Կայսրը յանձն առաւ Կ . Պօլսոյ մէջ մզկիթ և Օսմանեան դաշտարան կանգնելու և տարեկան հարկ մը վճարելու Օսմանցւոց , պաշարումը վերյուց : Յունաստան արշակունյաց պատրութէ բոլորովին անոր տիրեց : 1401 ին դարձեալ լով գրեթէ բոլորովին անոր տիրեց : Կ . Պօլս պաշարեց , և այս անդամ անապակոյու կը

8.— Սուլթան Պայազիտ Ա . : 9.— Կ . Պօլս կը ուա-

գրաւէր զայն, եթէ չ'ստիպուէր Ասիա անցնել և ահարշ
կու թշնամիի մը դէմ իր երկիրները պաշտպանել:

10. — Լէնկթիմուր, Թաթարաց իշխան մը ձինկիդ
խանի տէրութիւնը վերտհաստատելով՝ Սմրդանտ իրեն
մայրաքաղաք ըրած էր. իր նուաճած երկիրները աւե-
րակ գարձուցած և անհամար մարդ եր ջարդած էր:
Այս անգութիւնը հասաւ մինչեւ Փոքր-Ասիա, Սուլ-
թան Պայազիտ Անկիւրիոյ գաշտին մէջ թշնամոյն հան-
դիպեցաւ. ընդհարումը սոսկալի եղաւ. Օսմանցիք ետ
քաշութեցան (1402) Սուլթանը այս վիճակին վրայ պատա-
րել՝ հիւսնդանալով մեռաւ. Լէնկթիմուր ալ երկար
չափեցաւ, իր ընդարձակ կայսրութիւնը մահուանէն
վերջ կործանեցաւիբւե իր անլուր չարութեան յիշա-
տակ թողլով ամայացեալ երկիրներ և մարդկային կը-
մախքներու ահագին կոյան:

Դ Ա Ս Ծ Ա

11. — Սուլթան Պայազիտի՝ Մէհէմմէտ Ա. Զէլպի
յաջորդեց: Ամէն կողմերէ գեսպաններ եկան Սուլթա-
նէն գահակալութեան առմիւ իրենց չնորհաւորութիւն-
ները յայտնելու. բարեկամութեան հին դաշինքները
նորոգեց, յաղթեց Գարամանի իշխանին՝ որ ապստամ-
բած էր, պատերազմի բռնուեցտւ վենետիկի հանրա-
պետութեան հետ որուն կը վերաբերէին այն ժամանակ

10.— Լէնկթիմուր եւ Անկիւրիոյ պատերազմը : 11.—
Սուլթան Մէհէմմէտ Ա. :

Արշիպեղադոսի կղղիները. բայց քիչ ժամանակէն խա-
ղաղութիւն կնքուեցաւ երկու պատերազմիկ տէրու-
թեանց միջեւ, լնկճեց Վլահաց իշխանը որ իր մէկ կա-
կառակորդին (Մուսթաֆա) օգնած էր, ապա Կ. Պոլ-
սոյ ճամբով Սոխ դարձու, Սուլթան Մէհէմմէտ մե-
ռաւ (1421) ին:

12. — Սուլթան Սուլթան Բ. իր հօր յաջորդեց.
Փոքր-Ասիայ ապստամբները զսպելէ յետոյ Կ. Պօլս պա-
շարեց, որովհետեւ կայսրը օգնած էր Օսմ. գահուն մէկ
թեկնածուին. կայսրը իր նախորդներուն նման Սրեւ-
մըտից օգնութիւնը իննղրեց Թուրքաց դէմյանձն առնե-
լով Յունական եկեղեցին Հռովմէտականին հետ միացնել:
Պապին յորդորանօք նոր խաչակրութիւն մը կազմուե-
ցաւ. միացեալ բանակը՝ որուն մէջ կային Լէհաստանի
համբաւաւոր Վլատիուլու խտգաւորը եւ Թրանսիլվանիոյ
Հունիատ իշխանը, Օսմանյուոյ վրայ երբ կը յառաջանա-
յին, Սուլթանը հաշտութիւն ըրաւ, ուստի տասնամեռյ
զինադուլ մը կնքուեցաւ. նոյն աարին Քրիստոնեայք՝
Պապին զրդ մասի՝ գրժելով իրենց կնքած դաշինքը
պատերազմը նորոգեցին և հասան մինչեւ Սեւ ծովու ե-
ղելքը: Սուլթան Սուլթան Քրիստոնէից դէմ քալելով
Վատոնայի մէջ նշանաւ որ յաղթութիւն մը տարաւ. (1444).
Վլատիուլ մեռաւ, Հունիատ ալ այս պարտութեամբ
իր ձեռք ձգած նախկին արդիւնքը կորսնցուց. Սուլ-
թանը Սլավանիա արշաւեց քաջ Սլավանիացին մը դէմ զոր
թուրքերը անոր քաջութեան համար Խոկէնտէր պէյ ան-

ուանտած էին . այս միջոցիս Հունիատ Սերպիս արշաւեց , Օսմանյաց հետ պատերազմի լով Գոսովային դաշտին մէջ յաղթուեցաւ եւ ինքը փախչելով դժուաւաւ կրցաւ ազատիլ (1448) : Սուլթանը մեռաւ 1451 ին :

13. — Մէհմէմէտ Բ . յաջորդեց իր հօր . Գիւաւոր նպատակն եղաւ Կ . Պօլիս դրաւել , ուստի պատրաստութիւններ տեսաւ և Ռումելի-հիսար կոչուած ամրոցը շինել տուաւ (1452) իր բոլոր պատրաստութիւնները տեսնելէ յետոյ՝ Ադրիանուպոլսէն Կ . Պօլսոյ վրայ քալեց զոր ծովէն և յամորէն միանգամայն պաշարեց , խոշոր թնդանօթներ զետեղեց Ս . Ռումանոսի (Թօփ-Գարու) գրան առջեւ գանուող բլուրին վրայ : ուումիներ սկսան տեղալ պարխասէներուն վրայ : Յոյնք թէեւ կրօնական վէճերով երկպատակ՝ արիութեամբ գիւմարդեցին ձենովացւոց օգնութեամբ , Ղալաթիայէն գիւմարդի եղերքը շղթայ մը ձգեցնութեամբ , նաւերուն մուտքը արդիիլելու համար : Սուլշին թշնամի նաւերուն մուտքը արդիիլելու համար : Սուլշանը մէկ գիշերուան մէջ ոսկեղջիւրի նաւահանգիստը ցամարէն՝ 70ի չափ նաւ եր իջեցուց : Յոյները յուսահատեցան , երբ յանկարծ թշնամին իլենց մէջ տեսան :

14. — Օսմանյիք մայիս 29ին քաջութեամբ յարձակեցան քաղաքին վրայ , թնդանօթներուն բացած խրամատներէն ներս խուժեցին : Կաստանդին վերջին կայսրը արիաբար կռուեցաւ և վերջապէս զարնուելով մեռաւ : Սուլթանը յաղթանակաւ Կ . Պօլիս մոտաւ և զայն իր տէրութեան մայրաքաղաք ըրաւ (1453) : Կրօնական

13. — Սուլթան Մէհմէտ Բ . : 14. — Արեւելեան կայսրութիւնը կը կործանի :

կատարեալ աղատութիւն չնորհեց . Յունաց , ինչողէս և Հայոց պատրիարքներ կարդեց :

15. — Օսմանյիք ահարկու թշնամիէ մը աղատեցան Հունիատի մահուամբ : Վենետիկցիք սրոնք Օսմանյաց դէմ պատերազմի ելած էին , ստիպութեան խաղաղութիւն ինդրել : Սուլթանը տիրեց Խրիմու՝ զոր թափար խանի մը յանձնեց , Ալպանիոյ՝ երբ Խոկէնտէր պէտք տենդահար մեռաւ : Սուլթանը երբ կը մտածէր մեծ պատրաստութեամբ Խտալիա արշաւել , ուր արդէն անդամ մը մտած էր յաղթանակաւ , յանկարծ մեռաւ (1484) :

Սուլթան Մէհմէտ՝ Քարին կոչուեցաւ իր փառաւոր յաղթութեան համար :

ԱՄՓՈՓՈՒՄՆ

Եւրոպա՝ Միջին դարուն վախճանին . — Եւրոպիոյ Արեւմտեան կողմը երեք մեծ թագաւորութիւններ հաստատուած են , այսինքն Ֆրանսա , Սնգլիա և Սպանիա . Գերմանիա և Խտալիա վորքիկ իշխանութեանց և հանրապետութեանց բաժնուած են : Եռէտ և նորվէկիսա մեծ կարեւորութիւն չեն ստացած տակաւին , Ռուսիա դեռ բարբարոս էր Եւրոպիոյ Արեւելեան կողմը Թուրքաց ձեռքն է որոնք կը տարածեն իրենց աշխարհակալութիւնները Եւրոպիոյ , Ասիոյ եւ Աֆրիկէի մէջ :



ՀԱՄԱՑՈՅՑ ՊԱՏԿԵՐ

ՄԻԶԻՒ ԴԱՐՈՒ

Ե. Դարուն վերջերը մեծ դէպքեր տեղի ունեցան .
Հոռվմէական կայսրութիւնը կործանեցաւ, Ֆրանքը եւ
ուրիշ Տեւտոնեան ցեղեր կայսրութեան մէջ հաստատ-
ուեցան, միեւնոյն ժամանակ Անդղիացիները և Սաքսոն-
ներն ալ Բրիտանիա դալով Անդղիական ազգութեան
հիմն դրին .

Զ. ԴԱՐ

Քաղաքակրթու-
թեան ընթացքը :
Շիբամը Եւրոպա կը
մոցուի :
Յուստինեան օրի-
նագիրքը կը խմբագ-
րուի :
Քրիստոնէութիւնը
կը մտնէ Անդղիա :
Լատիներէնը կը
դադրի դործածու-
թենէ Խոտայի մէջ,
կը հիմնեն Լոմպարտական պե-
տութիւնը, Խոտայի միայն
Ռալիննայի Էքսարկութիւնը կը
մնայ Յունաց ձեռքը :

Է. ԴԱՐ

Սրաբացիք՝ Մոհամմէտ մար-
դարէի ազգեցութեամբ կրօնա-
պէս և քաղաքականապէս միա-

ցած աշխարհակալութեան կ'ըս-
կըսին, Յունական կայսրութեան
արեւելեան երկիրներէն մեծ մաս-
մը և հիւսիսային Ափրիկէն գրա-
ւեցին . բայց կ. Պոլիս յաջողու-
թեամբ յետո մշեց Սրաբաց յար-
ձակումները. Խոտայի և Ֆրան-
կաց երկրին մէջ իրաց վիճակը
դրեթէ անփոփոխ կը շարունակ-
ուի . Անդղիա եօթն փոքրիկ պե-
տութիւններու բաժնուած է :

Ը. ԴԱՐ

Սարսկինուները Սպանիոյ կը¹
տիրեն և թէեւ կ'ուղեն իրենց ար-
շաւանքը դէպի հիւսիս յառաջ
տանիլ, բայց Բուտատիէի մօտ կա-
րուսս Մարթել անոնց յառաջա-
նալու թող չտուր . Ֆրանկաց թա-
գաւողները կը տկարաննան, եւ
Պելէն կարծահասակ գահընկէց
ընելով վերջին Մերովիննեան թա-
գաւորը Քարլովինկեան ցեղին
հիմնագիր կ'ըլլայ, Կարուսս Մեծ՝
Պելէնի որդին կ'ընդարձակէ իր
տէրութիւնը, Լոմպարտայի թա-
գաւորութիւնը կը ջնջէ, Արեւ-
մուտքի կայսր կ'օծուի (800) .

Պապին աշխարհային իշխանու-
թիւնը կ'սկսի : Սրաբական կայս-
րութիւնը երեք խալիֆայու-
թեանց-Պապուսու, Գահիրէի և
Գոլտովայի կը բաժնուի . Հարու-

Աղեքսանդրիոյ գլ-
րատունը կայրի :
Յունական կրակը
կը հնարուի :
Հողմազացին գիւ-
տը կը կատարուի (Ա-
րաբաց ձեռօք) :

Թուղթ կը շնուի
բամպակէն :

Սարակինուները
գպրոցներ կը հիմնեն :
Հարլըմայն իր ար-
քունիքը կը կանչէ Սլ-
դուէն՝ Անդղիացիքե-
րականը :

Յունաց գիտական
գործեր Սրաբերէնի
կը թարգմանուի :

Յ. ԴԱՐ

Էլ-Ռաշիտ մեծահռչակ խաղիֆան
Պաղտատի մէջ կը տիրէ։
Սյս գարուն սկիզբ՝ էկպէրդ
իր իշխանութեան տակ կը միաւ-
ցընէ Անդղիոյ զանազան փոքրիկ
պետութիւնները։ Ալֆրէտ Մեծի
վառաւոր շրջանը կ'սկսի գարուն
վերջին կիսուն. Սպանիոյ մէջ Սա-
րակինունները կը տիրաբանան եւ
կը հաստատուին Նաւարայի եւ
Լէօնի քրիստոնեայ պետութիւն-
ները; Վէրտէօնի դաշնագրով կը
կազմուին Ֆլուանայի, Գերմանիոյ
և Իտալիոյ թագաւորութիւննե-
րը։ Աւատական պարսններ կ'սկը-
սին տիրել Եւրոպիոյ զանազան
մասերուն մէջ։

Ժ. ԴԱՐ

Նորմանները՝ Ուոլոնի ա-
ռաջնորդութեամբ՝ Ֆլուանա կ'ար-
շաւեն և կը հաստատուին Նոր-
մանտիոյ մէջ. Պանիացիք կը կըռ-
ուին Անդղիա մնայուն բնակու-
թիւն հաստատելու. Գերմանիոյ
մէջ Քարլովինկեան ցեղը կը վեր-
ջանայ և թագաւորական նոր ցեղ
մը կ'իշխէ. Ոթոն կայսր կ'օծուի
և Խտալիա կայսրութեան մասը
կը կաղմէ։ Ֆլուանայի Քարլովինկ-
եան ցեղին տեղ չիւզ Կատէթ
դուքսը թագաւոր կ'ըլլոյ

Արեւմունան Եւրո-
պիոյ մէջ ժամացոյց
կը մացուի։
Ոքսֆուտի համալ-
սարանը կը հիմնուի։
Ալֆրէտ Մեծ առա-
ջին անդամ Նաւա-
տորմիղ մը կը կաղմէ։

Արաբական թաւա-
նշանները Եւրոպա կը
մացուին։
Քեմպրիճի համալ-
սարանը կը հիմնուի։

ԺԱ. ԴԱՐ

Գերմանական կայսրութիւնը | Երաժշտական ձայ-
ամենէն զօրաւոր պետութիւնն է | նանիշները կը հնար-
եւրոպիոյ մէջ, արևութեան կը- | ուին։
ուինները կ'սկսին բուռն կերպով | Գրիգոր է. Պապին և Հենրիկս Դ.
կայսեր միջեւ. կայսրը՝ բանադ- | կուած և ամենէն լրուած՝ ստիպ-
րուած և ամենէն լրուած՝ ստիպ- | ցոյցներ կը մացուին
ուեցաւ ներոզութիւն ինդրել | Եւրոպա։
Պապէն: Նորմանտիոյ դուքսը Ուիլ- | Ուումանական լեզու-
երմ Անդղիոյ կը տիրէ (1066). | ներով դրականու-
Գաստիլիոյ թագաւորութիւնը | թիւն կ'սկսի։
կ'ընդարձակի. գարուն վերջերը | խաչակրութիւնք կ'սկսին։

ԺԲ. ԴԱՐ

Խտալական քաղաքները կը | Շաքարեղէդ կը մը
կռուին իրարու հետ. Գերմանա- | շակուի Սիկիլիոյ մէջ։
կան կայսրութիւնը շատ տկարա- | Աղակիէ պատու-
ցած է, Գերմանիա կը բազկանայ | կրութիւններէ. Խաչա-
անջատ պետութիւններէ. Խաչա- | կրութիւննը կը շարունակեն. Խ-
տալական հանրապետութիւննը | տալիան Անդղիոյ մէջ։
Վենետիկ, Ճենովա, Բիզան շատ | Վաղոցական փիլի-
զօրացած են և ծաղկեալ վիճակ | ունին. Եւրոպա կ'սկսի դուքս ել-
նել Միջին դարու խաւարէն։ | կըսի։

ԺԳ. ԴԱՐ

Խաչակրութիւնք կը դադրին | Ակնօցներուն գիւ-
այս գարուն վերջին կիսուն։ Անդ- | տը կը կատարուի։
զիոյ մէջ նորմանք և Անդղիացիք | Աղակիէ հայելի-
կը մունան իրենց երկարատեւ | ներ կը դրծածուին։

Հակառակութիւնները . Մեծ սահմանագիրը Անդղիացոց իրաւունքները կ'երաշխառորդ գերմանիոյ մէջ կայտութիւնը դարձեալ կը զօրանայ Թրետերիկ Բ. Փ. Ժամանակ և երեք թագերը (Գերմանիոյ , Արեւմուտքի կայսեր եւ Սիկիլիոյ) կը միացնէ : Սպանիոյ մէջ կրանատա միայն մնացած է Արաբաց : Իմացական ընդհանուր զարդացման շրջան մ'է այս . Համալսարաններ կը հաստատուին . Գերմանացի բանաստեղծներուն և Գոթական արքազան ճարտարագետութեան դարն է : Ճին-կիդիան Մօնկոլաց կայտութիւնը կը հիմնէ :

ԺԴ. ԴԱՐ

Անդղիա և Թրանսա Հարիւրամեայ պատերազմը կը մղն ; Անդղիացիք կը քաշուին Թրանսայի հողէն , Անդղիական լեզուն իր արդի ձեւը կ'առնէ : Խտախոյ մէջ իմացական մեծ արթնութիւն կայ , հանրապետութիւնները իրենց ազգեցութիւնը կը կորնցը-նեն : Սպանիա մեծ պետութիւնը մը կ'ըլսոյ . Դալմարի միութեամբ նորվիկիա , Տանիմարդա և Շուէտ կը միանանք Օսման Ա. Թուրքաց

Ոսոճը Պէյթըն եւ Ալպէրթ Մեծ գիտութիւն կը մշակեն :

Մարքոյ բոլոյ Ա- բեւելեան Սպիա կը ճամբորդէ :

Կողմնացոյցը Եւրոպա կը մայութիւն :

Վառօդ և թնդանօթ կը դործածուին պատերազմի մէջ :

Անդղիական դրա- կանութիւնը կ'սկսի . — Զօորը :

կայսրութեան հիմը կը գնէ Բիւ- թանիոյ մէջ : Այս գարուն վեր- ջերը Լէնկթիմուր իր կայորու- թիւնը կը հիմնէ Սախոյ մէջ :

Ուկրիփ նոր կոտ- կարանը կը թարգ- մանէ :

ԺԵ. ԴԱՐ

Աւատական գրութիւնը վեր- ջանալու վրայ է . գորաւոր ազ- գային միապետութիւններ կազ- մուած են Եւրոպիոյ զանազան կողմերը : Թուրքերը՝ այս գարուն կիսուն՝ Կ . Պօլոյ տիրելով կը ջնջեն Սրեւելեան կայսրութիւնը : Սպանիա՝ Սրակոնի և Գաստիի միութեամբ՝ մեծ պետութիւն մը նուի : Ամերիկա կը գըտ- կըլլայ : Կողմնացոյցին կիրա- ռութիւնը կ'առաջնորդէ մարդիկ հեռաւոր ծովալին ճամբորդու- թեանց , նոր երկիրներ կը դանը- ւին : Վառօդին գործածութիւնը պատերազմի մէջ կը փոխէ պա- տերազմելու արուեստը , տպագ- րութեան զիւտը իմոցական մեծ յեղաշրջում յառաջ կը բերէ :

Ավրիկէի շրջանը (Փորթաւկալցաց ձեռ- ոօք :)



ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1. — Բարբարոսաց արշաւանքը ի՞նչ հետեւանքներ
ունեցաւ :
2. — Քրիստոնէութիւնը ի՞նչ ծառայութիւն մատոյց
քաղաքակրթութեան՝ մեծ արշաւանց ժամանակ :
3. — Բիւզանդական արքունիքը :
4. — Պաղտատի փառքը Սրբաւեանց ժամանակ :
5. — Շարլըմայնի կայսրութիւնը :
6. — Ասպետութեան կարգը և պարտքերը :
7. — Աւատապետին կեանքը գղեակին մէջ :
8. — Միջին դարու դատարանները և մենամարտ :
9. — Արեւելքի խաչակրութիւնները :
10. — Տըւչութեան կոիւը :
11. — Զուիցերացի զիւղացիները :
12. — Հաւատաքննութեան տառեանը :
13. — Հանոէական դաշնակցութիւն :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԶԱՐՏՈՐԴ

ՄԻԶԻՆ ԴԱՐ

Դաս

Ա. Բարբարոսաց արշաւանքը	1
Բ. Բիւզանդական կայսրութիւն	5
Գ. Արաբացիք եւ իրենց քաղաքակրթութիւնը	9
Պատմական կապ. Մերովինկեան եւ Քարլովինկեան հարստութիւնք	13
Դ. Կարոլոս Մեծ	14
Ե. Աւատականութիւն	18
Զ. Պաղութիւնը Միջին դարու մէջ	23
Է. Խաչակրութիւնը	27
Ը. Քաղաքակրթութիւն Միջին դարու մէջ	32
Թ.-Ժ. Եւրոպից քաղաքական վիճակը	36 - 42
1. — Գերմանիա	
2. — Ֆրանսա	
3. — Անգլիա	
4. — Իտալիա	
5. — Սպանիա	
Ժ.Ա.-Ժ.Բ. Օսմանեան Պետութիւն	42 - 49
Ամիսիումն	
— Եւրոպա Միջին դարու վախ- ձանին	49
Համացոյց պատկեր	50
Խմբագրական նիւթեր	56

ԿԱՐԵՒՌՈՐ ՎՐԻԹԱԿՆԵՐ

ՅՈՒՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

Երես	Տող	ՊԵՂԱՊՈՆԵՍ	ԱԼԵՄՔ Է ԿԱՐԴԱԼ	ՊԵՂԱՊՈՆԵՍ
9.	11	ՊԵՂԱՊՈՆԵՍ	ԱԼԵՄՔ Է ԿԱՐԴԱԼ	ՊԵՂԱՊՈՆԵՍ
»	15	Լակեղիմն	»	Լակեղեմն
15	16	Բաղսա	»	Բաղսա
19	23	Կառարչաւ	»	Կառարչաւ
35	5	Փոքր-Ասիոյ եւ	»	Փոքր-Ասիոյ
42	7	Աթինասայ	»	Աթինասայ
44	9	Թերացի	»	Թերացի
64	3	Բնթերցարան	»	Բնթացարան
73	4	Հեկտորի	»	Հեկտորի
74	11	Բահնոծվոն	»	Բահնոծվոն

ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

13	21	Ոտպէննայի	ԱԼԵՄՔ Է ԿԱՐԴԱԼ	Ոտպէննայի
----	----	-----------	----------------	-----------



193

203313

